


N16



# ԻՐԱՎ

Պատօնսթերթ  
Ամրիսը Թեսե  
ՀԱՅՈՒ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԾԵ ՏԱՐԻ

Ե-Զ



1981



ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմութեաթ  
Ամսագործութեան  
ՀԱՅՈՒԹ  
ԵՐՈՒՍԱԿԵՄԻ

ԵԿ ՏԵՐ  
b-2

1981



# ԱԼԻՆ

## ԱՄԱՍԱԳԻՐ

### ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱՍԻՐԱԿԱՄ

Մե. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1981

1981

Մայիս - Յունիս

May — June

Թիվ 5 - 6

No. 5 - 6

# S I O N

VOL. 55

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

198 - 98





Ս. Էջմիածին, Ս. Զատիկ 1981

Նորին Ամենապատուոթիւն

Տ. Եղիշէ Արքապիսկոպոս Տէրտէւան

Պատրիարք Եռուսաղէմի Հայոց

Եռուսաղէմ

Ամենապատիւ Եղբայր Մեր,

Գարնան այս լուսաբացին, երբ մեր Սուրբ Եկեղեցին բերում է մեզ մեծ տիեզիոր Փրկչին մեր Յիսուսի Քրիստոսի Յորութեան, բոլորիս սրտերը մի անգամ եւս լցում են ուրախութեամբ ու պայծառ հաւաքով, քէ Աստուծոյ Ռդին Յիսուս իաշափայի վրայ իւ մահով յաղթեց մահուան եւ բոլորիս պարզեց «կենդանի յոյսը» յախտենական կեանին, զի «մահը կուլ զնաց յաղբութեան» (Ա. Կորնք. ԺԵ. 55):

«Յոյսը կենդանի», ահա կանքելոր անմար որ լոյս է տախս մեր հոգիներին, որ պայծառակերպում է մեր երկրային կեաննն ու ձեռաց գործերը, որ մղում է տախս մեր կամքին՝ գործելու այն ինչ որ բարի է, արդար ու նշանարիս:

Միու այսօր Մեր ուրախութիւնը, զոր Քրիստոսի Յարութեան աւետիսով կամենում ենք Սուրբ Էջմիածնից, Մեր բարի մաղրաբներով հանդերձ բերել Զերք Ամենապատուոթեան, Սուրբ Աքոնիդ զինուորեալ Միաբանութեան և հումայն մեր հաւատացեսլ զաւուկներին, մնալով միւս աղօրող մեր Մայր Եկեղեցու անսասանութեան, մեր հաւատացեալ ժողովրդի բարօրութեան ու անվտանգ զայտեւման եւ աշխարհի խաղաղութեան համար:

Մարդում ենք նաև Զերդ Ամենապատուոթեան կինաց Երկար տարիներ արեւոս ու խաղաղ օրերով:

Աէրն ու խաղաղութիւնը եւ օրինութիւնը յարուցեալ Փրկչին մեր Քրիստոսի Եղիշին ընդ ձեզ, ի լիակատար կենսագործումն Զեր հոգեւէն ու ազգանուէր առաքելութեան:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Վ. Ա. Զ. Գ. Է. Ն.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՑՆ ՀԱ.ՑՈՑ

**ԿԱՐԱՊԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ  
ԱՆԹԻՀԵԱՍ - ԼԻՐԱՆԱՐ**

Անդրիաս, 11 Ապրիլ 1981

**Ամենապատիւ**

**Տ. Եղիշէ Արքապս. Տէրտէրեան**

**Պատրիարք Հայոց Երուսաղէմի**

**Երուսաղէմ**

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստոս,

Տեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի նրաւակառ Յարութեան տօնին կը մօտենանք: Վասահարար ամենուրեք ցնծութեան նախասօն է՝ այս օրերուն վաղուան Մաղկազարդին եւ զալիք տօնական մեծագոյն օրուան՝ Զատկին առիբով: Արդարուէն, բոլոր Քրիստոնեաներու սրտերը կը լեցուին հոգեկան յուսավառ եւ խանդակից արդրումներով, մահուան վրայ Քրիստոսի կաղմէ տարուած յաղբանակի զաղափարին ներգործութեամբը:

Այդպէս չէ, սահիպն, պարագան այս տորի Լիբանանի ժողովուրդին համար: Նոր պատերազմական բախումնեւ ահս շաբարէ մը ի վեր խառնակ, անապահով եւ անձկալի լինաւիք մատնած են ժողովուրդի բոլոր խաւերը, որոնց շարքին նաև մեր հայ ազգի զաւակները: Այս նոր կոինները պատճառ դարձան մարդկային նոր զաներու, վիրաւերերու, քանդամներու, տեղափոխութիւններու: Խեղծեցին սարսափի անձկալից վիճակ մը:

Ահա այսպիսի մընոլորտի մը մէջ է որ Զեզի կ'ուղղենք Մեր այս զիրը նախ Շնորհաւուրելով Ձեզ Զատկական տօնին առիբով եւ մաղթելով Ձեր Եղբայրութեան, Երուսալիմի Պատրիարքութեան, Ս. ծալորթեանց ուխտեալ Միաբանութեան եւ Ձեր բոլոր զործակիցներուն հոգենորոգ եւ կենսալից բեղուն զործունեութիւն, մեր Տիրոջ յարութեան դէպիքին ներենչած յոյսով նայելու դէպի ապագայ, դէպի մեր ժողովուրդի յարութեան տենչին եւ ձգտումին ամբողջական իրազործումը:

Ապա կը խնդրենք Ձերդ Եղբայրութենէն որ աղօքէֆ Լիբանանի խաղաղութեան եւ մեր ժողովուրդի անզորութեան եւ վերականգնումին համար:

Թող յարուցեալ Աստուածուրզոյն վրկարար սէրը բազաւորէ բոլորի հոգիներուն մէջ, որպէսզի ստեղծուի այնքան անձկուէն բաղձացուած անդրութիւնն ու ապահովութիւնը:

Եղբայրական սիրոյ զերմ ողջունիւ

Աղօքակից

Գ. Ա. Ր Ե Գ Ի Ն Բ.

Աքոռակից Կաքողիկոս

ԽՈՐԷՆ Ա.

Կաքողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ

**LAMBETH PALACE, LONDON, SE1 7JU  
EASTER 1981,**

His Beatitude Yeghishe Derderian,  
Armenian Patriarch of Jerusalem.

Your Beatitude,

“Be not affrighted. You seek Jesus of Nazareth who was crucified.  
He is risen ... Go your way ... He goes before you. You shall see Him.”  
(Mark 16:6-7)

God's Messenger speaks to three women who seek Jesus, and to everyone who has ever done so.

He proclaims our faith in Jesus who is alive and who leads each one of us into His way of salvation for us.

“CHRIST IS RISEN”

With these same words I greet you, Your Beatitude, praying that Joy and Peace may be yours this Eastertide.

Your Beatitude's affectionate Brother in Christ,

ROBERT CANTUAR  
Archbishop of Canterbury  
Primate of All England and Metropolitan

ՀԱՅԿԱՆ ԲՈՐԵԳՈՐԾՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՌԻԹԻՒՆ

Ապրիլ 3, 1981

Ամենապատիւ Տ. Եղիշէ Աբքէցլս. Տէրտիչեան  
Պատրիարք Հայոց Երուսաղէմի  
Երուսաղէմ, Խորայէլ

Ամենապատիւ Տէր,

Քրիստոսի հրաշավառ. Յարութեան մօտալուտ տօնին առիթով, մեր մտածումները կ'ուղղուին դէպի մեր Եկեղեցւոյ նուիրապետական Սթոռները, ուրկէ մեր հոգեւոր իշխանները կ'առաջնորդեն իրենց հօտը դէպի ապահով հորիզոններ:

Սփիւրահայ կեանքի տագնապալի այս հանգընուանին մեր ազգը աւելի քան երբեք պէտք ունի ոգեկան կորովի և հոգեւոր առաջնորդութեան: Մեր սրտազին մաղթանքն է որ բնութեան այս զարթօնքի տօնը նոր աւին եւ ոգեւորութին պարզեւէ Զեզի, որպէսզի շարունակէր անխափան կերպով իրագործել Զեր սրբազան առաքելութիւնը ի պայծառութիւն մեր Եկեղեցւոյ եւ մեր ժողովորդին:

Այս առթիւ կու գանք զերմօրէն շնորհաւորել Զեզ եւ Զեր ազգանուէր եւ Եկեղեցանուէր գործակիցները:

Խորին Յարգանօք  
Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Նախագահ

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ Ն Ե Բ

Ս. Զատկի հրաշափառ տօնին առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Կողմէ Եկեղեց-  
ւոյ Սրբազն Պետքը լուսած են հետեւալ շնորհաւորական հեռագիրները. —

**Երուսաղէմ, 15 Ապրիլ 1981**

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.  
Կաթողիկոս Ամենայն Հայոց  
Ս. Էջմիածին

«Մեր Տիրոջ Յարութեան տօնի ուրախ առիթով, կը ներկայացնենք Ձերդ Սուրբ  
Օծութեան մեր, Ս. Յակոբեանց Միաբանութիւն և Սաղմանայ համայնքին ամենատ-  
արտագին շնորհաւորութիւնները, մաղթելով Ձեզ շարունակական առողջութիւն և  
երջանկութիւն, իսկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին՝ բարգաւաճում»

**Եղիշէ Արքեպս. Տէրմէնան  
Պատրիարք Հայ Երուսաղէմի**

**Երուսաղէմ, 15 Ապրիլ 1981**

Նորին Սրբութիւն  
Թովհաննէս - Պօլոս Ք. Պապ  
Վատիկան

«Մեր Տիրոջ Յարութեան տօնի ուրախ առիթով, կը ներկայացնենք Ձերդ Սըր-  
բութեան մեր յարգալից շնորհաւորութիւնները, մաղթելով Ձեզ առողջութիւն և եր-  
կար տարիներ, և կատարեալ յաջողութիւն՝ Ձեր մեծ իտէալներուն»:

**Եղիշէ Արքեպս. Տէրմէնան  
Պատրիարք Հայ Երուսաղէմի**

**Երուսաղէմ, 15 Ապրիլ 1981**

Ն. Ամենապատութիւն Պիմէն

Պատրիարք Համայն Ռուսիոյ

Մոսկով

«Մեր Տիրոջ Յարութեան տօնի ուրախ առիթով, կը ներկայացնենք Ձերդ Սըր-  
բութեան մեր սրտագին շնորհաւորութիւնները, մաղթելով Ձեզ տեսական առողջու-  
թիւն, ուրախ օրեր և տրեշատութիւն»:

**Եղիշէ Արքեպս. Տէրմէնան  
Պատրիարք Հայ Երուսաղէմի**

Դարձեալ Ապրիլի 15ին, Հրէից Պատեքի (Բաղարջակերպաց) տօնին առիթով,  
Ամեն. Սրբ. Պատրիարք Հայոյը հետեւալ շնորհաւորական հեռագիրը լրեց հետեւալ  
պիտական երեւելի անձնաւորութիւններուն. — Խրաբյէլի Պատութեան Նախագահ Իշ-  
հաք Նավօնի, Վարչապետ Մէնախըմ Պէկինի, Արտօքին Գործոց Նախարար Իցնաք  
Շամփրի, Ներքին Գործոց և Ոստիկանութեան Նախարար Տքթ. Եսուք Պուրկի, Կըր-  
թական Նախարար Զէվուլուն Համբըրի, Արդարութեան Նախարար Մօչ Նիսմիի, Ոս-  
տիկանապետ Արեք Խվցանի, Գաղաքանութեան Գրասանեակի Տնօրին Ճէնէրու Ուզի  
Նորքիսի, «Արեւմտան Ավա» Ջինուարական Կառավարիք Հէնենմին Պէն-էլիէկէրի,  
Նոհանգային Կառավարիք Խաֆայէլ Լէլիի և Երուսաղէմի Քաղաքապետ Թէտի Քուէքի:

«Պատեքի տօնին ուրախ առիթով, հանեցէք ընդունի մեր սրտագին և յարգա-  
լից շնորհաւորութիւնները և ջերմ մաղթանքները, Ձեր շարունակական առողջու-  
թեան և Հրեայ ժողովուրդի բարգաւաճման»:

**Եղիշէ ՊԱՏՐԻԱՐՔ Տէրմէնան**

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

# ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Պ.

Նախարդ Խմբագրականին մէջ շեշտը դրած էինք Հայ հոգիի պահպանման վրայ, որ միակ ազգակը կրնայ հանդիսանալ մեր նահանջականութեան։ Պատմութեան մէջ մենք ունեցած ենք շրջաններ, ուր մեր տոհմային ողին, ցեղային ընդունակութիւնները և ժամանակի տուրքերը հաշտուած և յօրինումի ելած են, փրկելու մեր հոգիի անդայառութիւնը արտաքին աւելումին դէմ։

Դեռ երեկ կը հաւատայինք թէ «թէն փոքր ածու՝ բայց մեր մէջ ևս գործուած են մեծամեծ քաջութիւններ և առաքինութիւններ», և կրնան գործուիլ գեռ. թէ բնաւ չենք քնացած մեր բախտին վրայ, որովհետեւ մեր սրտին մէջ անկորուստ կը մնար փրկութեան յոյսը, հաւատքի մատեանին մէջ արցունքով և արիւնով տողուած այդ մուրհակը, եւ այս անոր համար՝ վասնզի ունինք հաւատք, որ ուրիշ բան չէր, եթէ ոչ այն ներքին վիճակը, որով անհաներն ինչպէս ազգերը իրենց մէջ պահեստի ունին և որուն չնորիիւ կը դիմադրեն իրենց զոյութեան սպանացող վտանգներուն. Անշուշտ թէ հայութիւնը իր հողին չէ պարզած հաւատքէ, բայց մենք կը գտնուինք վիճակիներու և երեւոյթներու դիմաց՝ որոնք լուրջ կասկածներու և տրուում հեռապատկերներու կը տանին մեզ, ցեղային այն բոլոր առաքինութիւններուն նկատմամբ, որոնց շնորիւ բան մը արժած է և կրնայ տակաւին արժել մեր ժողովուրդը։

Եթէ ուզենք հոգեյատակել այդ վիճակը, այսինքն բոլոր ախտանշումներուն բուն ախտը, զայն կարելի է տեսնել նիւթական տուեալներէ առաջնորդըւելու այն կեցուածքին մէջ, որ ինչպէս ամբողջ աշխարհի, նոյնպէս և մերն է, օրերու այս անորոշութեան և ներքումին մէջ. Այսօրուան աշխարհը կը դառնայ զլաւորաբար նիւթական առանցքներու շուրջ, և այս մտահոգութիւնը պէտքի մը զոհացում ըլլալէ աւելի, վերածուած է այս հոգեկան կեցուածքի մը։ Անչի ծնիր լոկ ընկերային և անտեսական պայմաններէ, այլ աւելի բանէ մը՝ որ նիւթապաշտական է առաւելաբար։

Եւ տակաւին պէտք է աւելցնել թէ այսօրուան աշխարհը չի հաւատար իրական ազատութեան. Տիսեղծ իրապաշտութեան այս դարը զուրկ է զաղափարապաշտութեանէն, անոր համար իրեն կը պակսին հերոսն ու սուրբը։ Հոգին միայն կրնայ նուաճնել նիւթին այս տիրապետութիւնը, որուն ճանկերուն մէջ կը հեծէ մարդը, փոր մը հացի և կտոր մը հաճոյքի համար, ծախելու չափ իր ազատութիւնը։

Նիւթապաշտիկ այս զգացումները եթէ ուրիշ ժողովուրդները կ'ընեն անապարեր և բութ՝ ողեղէն իրականութիւններու նկատմամբ, մեզ կը վերածեն

յուսահատ և նկուն խետակներու, վասնդի մենք կորսնցուցած ենք այն բոլորը, որ կրնար մեր միխթարանքն ու փրկութիւնը ըլլալ և վիճակակից ընել մեզ բախտաւոր ժողովուրդներու:

Ժողովուրդի մը կեանքին սկզբունքը և իր ոյժին և մեծութեան գաղտնիքը նիւթական չէ: Ժողովուրդները չեն մեռնիր իրենց ֆիզիքական վէրքերէն՝ այլ հոգեկան: Ժողովուրդի մը մեծութեան և տեսականացման զաղտնիքը, վաստը կը կայանայ այն հրայրքին մէջ, զոր ան կ'ընծայէ հոգեկան արժէքներուն: Մենք կը տառապինք այսօր զիտակցութեան տազնապէ մը, իրը արդիւնք մեր ժողովուրդի արկածահարութեան: Այդ արկածին պատճառու մեր ժողովուրդին ինքնութիւնը ներկայ չէ իր մէջ ամբողջութեամբ. Անոր համար այսօրուան մեր ժողովուրդին օտար կը մասն պատճութեան մէջ իրտկանացած իր պապերուն առաքինութիւնները: Որքան բան պիտի աւելինար մեր մէջ, եթէ մենք ունենայինք զիտակցութիւնը, ներկայութիւնը և մասնակցութիւնը մեր անցեալին, իր ներկային մէջ ամբողջ ընելու հայ Ափիւոքը:

Ազգերու կեանքին մէջ յաճախաղէալ են այս կարգի ալէտներ, սակայն վտանգը կը մեծնայ երբ անոր կը յաջորդէ անզգածութիւն և անզիտակցութիւն: Բնական մահն է այս, ոչ ոք կրնայ զայն արզիկել, եթէ հոգեկան նոր ոյժեր չըխին իր ընդերքներէն և չվերընձիւղեն զայն: Մենք սկսած ենք, տարիներէ ի վեր արհամարել այն արժէքները որոնք հայ ժողովուրդը կ'ընեն հայ ժողովուրդ և տարբեր ուրիշներէն: Այն նմանութիւնը որ իւրաքանչիւր հայուն ներքին Վարդանն է, Նարեկացին է, Անդրանիկն է, անոր ներքին ներսութիւնն է: Մեր փրկութիւնը կը կայսնայ այն զգացումին մէջ, երբ անձնիւր անհատ ժամանակը եկած նկատէ հաւաքելու իր ոյժերը և բերէ իր մասնակցութիւնը հայ ժողովուրդի ամբողջականութեան:

Հայ ժողովուրդի ներկայ զիտակցութիւնը դժբախտ զիտակցութիւն մըն է, որովհետ տարիներէ ի վեր ան կը դիտէ ինքինքը իրմէ դուրս հայեկներէ կարծես: Անշուշտ այս զիտակցութիւնը կը բաղին նաև իր սեփական անկարողութեան և արտաքին արգելքներու, բայց չ'ածիր անոնց գէմ: Մեր խօսքը չ'վերաբերիր անսոնց՝ որոնք մաս չունին հայ ժողովուրդէն, որոնք կորսնցուցած են իրենց հաւատքը և բաժնուած՝ հայութիւն կոչուող ամբողջէն. այլ անսոնց՝ որոնք այժմէ ականութեան վերածել կը չանան մեր յօյսը, մեր իւրաւունքները և մեր արժէքները, մեր սէրը և մեր հաւատքը, և կ'ուղեն շարունակել մեր պատմութիւնը իր փառաւոր էջերուն վրայ, մեր մարտիրոսադրութիւնը որ զմեզ կատարելութեան տանող ճամբան եղած է իր կամքով, իր զօրութեամբ ու խորհուրդով:

Ողիի մեծութիւնէն կը ծնին գէնքի, բազուկի և զրչի մեծութիւնները: Յարանուանական, կուտակյական է ժողովուրդը երբ այդ ողիով լեցուած չէ: Առանց այդ տիրական զգացումին, զոյութիւն չունի արեան և ճակատագրի միութիւն, կրօնի և լեզուի նոյնութիւն: Առանց անոր կան եսակեդրոն անհատներ և աղանդամիտ զանգուածներ: Ի վերջոյ պէտք է զիտնալ թէ քաղաքական և ընկերային կեանքը անշատուած երեսներ չեն և չնորիւր այդ միացեալ խորհուրդին է որ անոնք կը ծառային իրենց նպատակին: Առանց այդ բոլորը անու-

ցանող և ապրեցնող ոգիին, որով կը լեցուին բոլոր ձեռքր, դէմքերն ու դէպքերը, ոչինչ կարելի է իրազործել ժողովուրդներու կեանքին մէջ։

Արուեստական մահացումները շատ են փորձուած մեր վրայ, բայց աղպերը իրենց թուական առաւելութեան չնորհիւ չէ որ կ'ապրին։ Կայ հողեկան ոյժ մը, որ վերլուծել գժուար է, որուն մէջ կը միանան, կը նոյնանան լեզու, կրօն, աւանդութիւն, ցեղային ընդունակութիւններ, քաղաքահան ձգտումներ։ Ոյժը որ իր կինդանութեան մէջը կը պահէ ազգին անհատները՝ որքան ալ անոնք ցրուած ըլլան, և անընկճիլի կը դարձնէ զանոնք։ Ոյժ մը որ կը գտառի ոչ միայն ուրախութեան օրերուն, այլ մանաւանդ մեծ աղէտներու և ազգային սուզի օրերուն։ Ժողովուրդներու կեանքին մէջ երբեմն ալ կը պատահին շրջաններ, ուր ամէն բան վիրիվայր կը շրջուի, ամէն հարզ կը խոնդարուի և ինքը չի կրնար զգալ թէ հասած է իր մահուան օրը։ Կարելի չէ երեսակայել աւելի տիսուր գժբախտութիւն մը քան այդ անզգածութիւնը, որ իրական փճացումն է ժողովուրդներու։ Այդ վիճակին մէջ առ կը դաւէ ինքզինքին։ Բնական մահն է այս ժողովուրդներու և ոչինչ կրնայ զայն արզիկել։ Կարծեմ թէ երեսմիական չենք ըներ, եթէ հաւաստենք թէ մենք կ'ապրինք օրեր, իրենց տիսուր ախատնիշերու հանդէսով, որնք անյոյս ըլլալու աստիճան կը տրտմեցնեն մեր ազգային պիտակութիւնը Միիւրքի մեր ստուերաշխարհներու մէջ։

Ստոյդ է որ մեր քաղաքական, ընկերային և հողեկան բոլոր տենչերն ու ձգտումները մեծ մասով ձափողեցան։ և այս վիճակը փոխանակ մեզ զապանտկաւորելու՝ խոր և խուլ յուստատութիւններու առաջնորդեց։ Մեզ կանխող սերունդները կը հաւատային թէ վերջապէս արդարութեան դուռները կրնային բացուիլ մեզի համար ես, թէ մօտ է աւետեաց երկիրը, զոր ամէն սերունդ իր շինէ իր ճամբուն, ինչ փոյթ թէ անոր սեմին հազիւ հասած՝ յաճախ փակէ իր նայուածքը այդ հեռապատկներին վրայ։ Անոնք որ կը հեռանային հայրենիքն, հաց, յոյս և լոյս զանելու համար, իրենց հետ կը տանէին այդ ողին, անորակելի բայց իրական, որ թերես սէրն էր իր այրուող տան, կործանած տաճարին, հայրենի լեռներուն և դաշտերուն, թաղուած մազաղաթներուն, վերջապէս այն կարօտագին կանչին, զոր հայրենի սէր, հողի ձայն կ'ինուաննենք։ Այսպէս էին մեզ կանխող սերունդները, իրենց հայրենիքն դուրս, օտարութեան ջուրերուն։ Մեր ցեղային աւանդութիւնը իր ծերունի հայրապետներէն մին մինչև Արարատի անմատչելի կատարը բարձրանալու կը մլէ, իր աննչերուն առարկայ նոյեան տապանին ի խնդիր։ Հայութիւնը այսօր պէտք է նմանի այդ սրբազն ծերունիին իր արդար իրաւունքներու վերականգնման յոյսով, զայն ունենալու ապագայ ստոյդ հաւատքով։

Կը պատմեն թէ մեծ բռնակալ Լէնկմիմուրի սարսափներու շրջանին, մեր պատմութեան այդ մութ օրերուն, բռնակալը լսած ըլլալով թէ սև հողերքու ժողովուրդը, հակառակ իր զերութեան ցլթային և ընդունած վէրքերուն, դեռ կը շարունակէր մնալ անընկճելի, օրերով խարազանել տուաւ զանոնք, առանց անսալու անոնց լաց ու կոծին, յօժարութիւններուն, և դաշդեցնել տուաւ ծեծը այն տաեն միայն, երբ անոնք սկսան պարել։ Այս վերջին երեսոյթը նշան էր թէ անոնք մոռցած էին ամէն ինչ, թէ անոնց մէջ սպանուած էր կենսունակութեան ողին և վերածուած էին անզիտակից խլեակներու։

## ՊԱՏՄՎԵՆ ՎԵՒՐԱԳԻՐ ՄԵ

Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան վկայականը,  
Պոլսու Նուպար Փաւայի ստորագրութեամբ, Տրուած Եղիշէ  
Պատրիարք Գուրեանի, 1925ին:



Որքան նման է այս պատկերը իտէալէ պարզուած և ոգեզուրկ մեր օրերու Սփիւրքի հայութեան։ Արդեօք կը չափազանցնք, իցիւ թէ այդպէս ըլլար, իրողութիւն է որ մենք եզրին ենք մեր երազներու, իտէալներու և իրադորժութերու Պրոպատիկէին։ ու կը ապասենք բանի մը որ չի գար, որ կ'ուշանայն. և աւակայն այդ ապասումը չէ այն դալար և առողջ ակնկալութիւնը, արդիւնք գեռ չմեռնող կայծերու, . . այլ այն անդամալոյժ վիճակին, որ Պրոպատիկէով միայն բացարելի է։

(Եարնւնակելիի՝ 3)

b.

## ՇՆՈՐՀԱԿՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ

## ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ՀԻՆԳԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Այս տարի, հայ գաղութներէն ներս, կը յիշատակուի 1906ի Ապրիլ 15 թուականը, իբրև բարերար թուական մը հայ ժողովութիւն ամրոցութեան համար, թուականը Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան հիմնարկութեան:

Այս առթիւ, երբ բացինք նին գիրքեր՝ վերակենդանացնելու համար ազգապարծան Միութեան անցեալը, անոնց չշերը վերապրեցուցին դէմքեր որոնց նկարները կային երբեմն հայ դպրոցներուն մէջ, դէպքեր, որոնց տաղնապը Կ'ապրէր ամէն հայ սիրտ, բառեր, որոնք ընտանի էին երբեմն, ինչպէս՝ «Միութիւնը զօրութիւն է», «Եղիշեցէք կիլիկան», «Հայ որբերը փրկեցէք», «Եղբայր ենք մենք», տակաւին ցուցակներ մասնաճիշերու, որբանոցներու, հիւանդանոցներու, դարմանատուններու, այրիանոցներու, քաղաքներու եւ գիւղերու, որոնց յիշատակութիւնը միայն կակիծով մը կը սեղմէ մեր սրտերը, երկար տարիներ ետք:

Իր հիմնադրութեան օրէն, Հ. Բ. Ըիութեան անունը կապուեցաւ «մայր-հայրենիքն»: Հիմնադիրը՝ Պատոս Նուապար Փաշան պետական անձնաւորութիւն էր, ամէն բանէ առաջ, այսինքն ժողովուրդի մը պետութիւնը ըլլալու, հայրենիք կերտելու եւ ազգութիւն դառնալու խոր հասկացողութիւնը եւ գործնական նանապարհները գիտցող անձնաւորութիւն մը: Իր հաստատած Միութեան երեք նպատակներուն առաջինը, որ բանահետումն է հիմնական սկզբունքին, կըսէ (թերեւս աւելի ճիշդ պիտի ըլլայ կ'ըսէք).

«Օծանվակել հայ ժողովաւրդին եւ Մայր-Հայրենիքն մասուր եւ բարոյական զարգացման»:

Այդ թուականին, երբ կը հաստատուէր մայր-հայրենիքին օժանդակելու սկզբունքը իբրև զլխաւոր նպատակը Միութեան, հայ ժողովուրդը Կ'ապրէր պատմական իր հողին վրայ եւ հիմնադիրին գլխաւոր մտահոգութիւնն էր ամրացնել հայ գիւղացին իր գիւղին եւ արտին վրայ, որովհետեւ գիտէր ան թէ պատմական հայրենիքի հողին իրականութիւնը միակ կռուանն է, որուն վրայ ժողովուրդ մը կը բարձրացնէ իր պետական գոյութիւնը: Եզիկառուսի վերականգնումին համար իր կատարած ղեկավար դերի փորձառութիւնէն գիտէր որ ժողովուրդի մը կապը իր հողին հետ ազգութեան զգացումի եւ անոր վերածնուղին նախապայմանն է: Միութեան հիմնական կանոնագիրի առաջին յօդուածները արտայայտութիւնն են այդ սկզբունքին.

«Օճնութիւն եւ պատվանութիւն ընծայել ամէն հայու, առանց դաւանանիքի խօսութեան, հայազգի գիւղացիներուն նպաստել, անոնց հայրայինով սերմբնցու, կենդանի, երկրագործական զործի եւ մակելի հողեր»:

«Գյուղերու մէջ մասկուրեան մասին այժմու զերծնակն դիտելի եւր ձարածել՝ տեղական արեսացործութեանց զարգացումին նպաստել, երկրին պայմաններուն համակառածախան եղանակով աշխատութեան եւ արդիւնաբերութեան նոր միջոցներ ստելիլ»:

Գործնական եւ պարզ երեւոյթով մտահոգութիւնները, դրուած կանոնագրութեան գլուխը, աղքատ գիւղացին բարեգործութիւն մը ընելէ շատ աւելի խորունկ հասկացութիւն մը Կ'արտայայտեն. հայը ամուր պահել իր հայրերու հողին վրայ, մշակելով արտը՝ սիրտը կապել անոր. արդիւնաւորելով ինող՝ իրական տէրը մնար անոր: Հ. Բ. Ըիութիւնը յաջողեցաւ հոն՝ ուր բազմաթիւ «աղքատախնամ» ներ եկան ու անցան, որովհետեւ ազգային քաղաքականութիւն մը ունեցաւ առաջին օրէն, պետական անձնաւորութեան մը, մեծ մտածողի մը հասկացողութեամբ, որ էր զգացական ճադերու. եւ

պոռոտախօս բառերու հայրենասիրութենէն բարձրանալ իրապաշտ տնտեսականութեան մը, ստեղծելով նիւթական միջոցներ «օգնելու» համար «հայ ժողովուրդի եւ մար հայրենիքի նրական եւ տնտեսական վիճակի բարելաւման»:

**Այն օրերուն գրուած վկայութիւն մը կըսէ.**

«Տարինեւ ի վեր տնեն մօածող եւ զգացող Հայոյ բաղձաննն եր տեսնել տազգային կազմակերպութիւն» մը, փորձառու եւ նեղինակալուոր անձնաւուրութիւններէ դեկավառուած, որուն նպատակն ըլլար հնարաւու միջոցներով բարելաւել ազգին վիճակը եւ ապահովել անոր գոյուրիւնը իր պատմական հայրենիքին մէջ»:

Պղոս Նուպար Փաշայի միտքին մէջ՝ «Հայկական Ընդհանուր Միութիւնը, իրքեւ նամազգային բարեգործական ընկերութիւն, փորբիկ հանրապետութիւն մըն է»: Իսկ գործունէչութիւնը, հասնելու համար նպատակին.

«Հետեւաբար» Հ. Բ. Ը. Միութիւնը, յօւու հայենին հողին հաւատարիմ մնացած հայ ժողովուրդին, կը հիմնէ վարժաւաններ, որբանոյներ, ընթեցաւաններ, արհեստանոցներ, աշխատանքի տուններ, հիւանդանոցներ, գումանաւուններ եւ ուրիշ նմանութիւններ: Կ'օգնէ հայենիքի կարօս հայերուն՝ առանց զաւանանիքի եւ այլ խորութեան: Կը պատապան հողագործք: Կը հաջալերէ զործաւորք: Կը ստեղծէ կարօս համայնշերուն ի նպաստ աշխատարեան եւ արդինաբերութեան նոր միջոցներ... Միութիւնը կ'աշխատի հայ տարարտիս ժողովուրդին վիճակը բարելաւու, հնարաւու ընելով տնու կրական զարգուցումը եւ մնասական բարդարականումք:

Պղոս Նուպար Փաշայի կը ըստական ծրագիրի մը տարածքով կը ծրագրէ հողին հաւատարիմ մնացած հայ ժողովուրդին» առնտեսականն եւ կրթական» բարգաւանուուր պատհովել, «առանց դաւանանքի եւ այլ խորութեան» հասնելով «կարօս հայերուն»: Ինք կը նուերէ առաջին գումարը, ստեղծելու նպատակով իր ծրագրած գործին անհամեշտ նիւթական պայմանները:

Իր հոչին կ'արձագանքէ Հայ Նեկաղեցին: Ալրիմեան Հայրիկ, 1906ի Յուլիս 17ին, Մատթէոս Կաթողիկոս Խզմիրեան, 1909ի նոյեմբերին, Սահակ Կաթողիկոս Խապայան, 1910ի Յունիսին, Եղիշէ Գատորիար Դուրեան, 1909ի Դեկտեմբերին, նեղինակաւոր իրենց ծայնը լսեի կ'ընեն ամրող հայութեան, պատահվելու համար Միութեան յաջողութիւնը:

Հայկ. Բարեգործական Ընդհանուր Միութիւնը յաջողեցաւ, որովհետեւ կրցաւ հաւաքել, իր հիմնադիրին եւ անոր գծած նպատակներուն շուրջ, իր ժամանակին ամնէն հեղինակաւոր անձնաւորութիւնները, ստեղծել մասնանիւղերու ցանց մը հայ կենարի ամրող տարածքին, բայց մանաւանդ զարգանալ եւ կազմակերպել իր գործունէութիւնը հայ ժողովուրդի կենարին պահանջներուն համածայն: Ան եղաւ զգայուն եւ հայ հապատաւորեալ զաւակարգի խիդմն ու զգացումը արթուն պահող կազմակերպութիւնը: Քայլ պահեց ան հայ կենարին նեան եւ նոր կացութիւններուն պատասխաններ նոր ծրագրումներով եւ յաջողութիւններով: Ազգին իիհզն եղաւ ան եւ արթնցուց մեծատուններուն խիզնը՝ օգնութեան հասնելու համար աղյուսական մեր ժողովուրդին»:

Հ. Բ. Ը. Միութեան մասին եղած հիմն հրատարակութիւններու էջերուն վրայ տարածուած զէմբերուն Արրահամ Փաշա Բարթօնը, ծագուած Արթին Փաշա, Երուանդ Պէյ Աղաթօն, Մ. Անդրանիկեան, Տիգրան Խան Քէլէկեան, Միհրան Փարակէօզեան, Բարգէն Եպս. Կիւէսէրեան եւ տակաւին բազմահարիւր նման զէմբերուն տողանցքին զիմաց նկար մը կը յամենայ եւ իր տխուր նայուածքով կը շարժէ տակաւին մեր սիրութ. հայ որոն է ան: Եւ Բարեգործականը, որ 1906ի Սահմանադրութեան վերահայակումէն ետք, իր ծրագիրը կ'ուզէր ընել ազգաշնութեան արշաւ մը, Կիլիկեան աղէտին եւ Ատանայի «գէպքին հարկադանուով, եղաւ գէպի որբը երկարող մայրական ծեռքը, առաւելաբար»:

Կիլիկեան ողբերգութեան յաջորդող տարիներուն, մինչիւ մեծ աղէտը; Հ. Բ. Ը. Միութիւնը, հաւատարիմ իր հիմնադիրի բանաձեւած սկզբունքներուն; Կարծարաննե-

րու ցանց մը հաստատեց մեծ մասամբ թրքախօս, քրտախօս եւ արարախօս գիւղերու մէջ, բայց չշեղեցաւ առաջին իր նպատակն.

Ամպահնովուրեան վերահաստատմովը, բնազաւարին մեջ հողազորդութիւնը նոր բռիչ մը պիտի տոնեւ: Միւսւրեան օժանդակութիւնը մեր գիւղացիներուն համար եատեղ լուսու, ըլլու՛ անոնց հող, եզ, սերմեցու եւ երկրագործական գործիքներ հայրայինով, ըլլու՛ գիւրացնելով կազմութիւնը սկսիչաններու, համագործակցականներու եւ հողագործական վարկի գրամտուններու:

Պետական անձնաորութեան մը մօտեցումով, Միւսւրիւնը կը փորձէր ամրացնել գիւղատնտեսութիւնը հայկական գաւառներէն ներս, տալով անոր ֆինանսական կազմաւորում եւ արհեստակցական կազմակերպութիւն: Անտարակոյս որ պիտի իրականանար մեծ երազը, եթէ 1915ի աղէտը չգերեզմանէր զայն այն հողին մէջ իսկ որ կոյուած էր «մայր - հայրենիք»:

Աղէտէն ետք, Հ. Բ. Ը. Միւսւրեան բարեգործ ծեռքը երկարեցաւ գարձեալ դէպի հայ աղէտեալներն ու որրերը: Երբ կը կարդանք այդ օրերուն արծակուած կոչերը, տակակին կ'արցունքութիւն մեր ալքերը. «Միօնի բարձունքէն կ'ուղեմ ծեզ անդրանիկ եւ յոյժ անկեղծ ողբոյնս, աստուածային մեծ զոհաբերութեան վկայ այդ լեռնէն՝ որ եղաւ նաև խորհրդանշանք ամէն յոյսերու: ... Չեռքերնիդ երկնցուցէք ամէնքդ ալ եւ ծեր սիրտերով զրշանակ մը յօրինեցէք սա զոյդ մը բառերուն. Մեր Ուրբերը»:

1918ի նկարները ցնցոտիներ հազար, խեղճացած ու անօթի որրերու աչքերով կը նային մեզի: 1919ին հրատարակուած Բօր Մայիսի Արբանոցի վկայական մը՝ գլուխը ծռած եւ ալքերը տարտամ տղու մը պատկերը կը կրէ, հետեւեալ ծանօթութեամբ. Աշարք եւ մայրը մեռած Ռէս իւլ Այսին մէջ:

Վկայականին տակ հրատարակուած կոչ մը նիւ Եռորդէն, Տիկին Յ. Յակոբեանի նւ Տիկին Զ. Գարակէօզեանի ստորագրութեամբ, կը խօսի կարծէք այդ որքի հոգեկան ապրումներու մասին, այդ օրերուն.

Անձնական եւ ակնդիտ կը սպասենք մօսալուտ ծագմանը Ազատուրեան արեւին, ուրուն կենսառող նառագայքներուն տակ պիտի վերածնի պատմական Հայաստանը իր բովանդակ փառքին մեջ վեճապանձ, եւ գիւղացանձ Հայ Ցեղը իր տնիւններէն պիտի յառնէ ողբայզերծ եւ ազատ:

«Այս եւ մեր ազգային հաւատքը, հարազատ եւ անմեռու:

Որրերը, «ցաւատանց մեր ազգին կորիւնները», անուիրական այն նշխարները, զոր տարագիր մայրեր կտակեցին մեզի իրենց տառապանքի ճամրուն վրայ», հազուագիւտ մնացորդներն էին եւ զաւակները գիւղացին, զոր նուպար Փաշան ուզած էր ամրացնել հայ հողին վրայ, այժմ կորսուած այն հողին, որուն ազատագրումի երազով կ'այրէր ամէն որդի սիրտ, 1918ին:

Պատմական Հայաստանի հողերուն վրայ ազատ հայրենիք մը վերականգնելու երազը անիրականանալի ցնորք մը չէր, այլ մօտիկ իրականութիւն մը, շօշափելի դարձած Ֆրանսական բանակի մուտքովը կիլլիկա: Կիլլիկիոյ ընդհանուր վարիչ գնդապետ Պրէմոն յայտարարած էր. «Որրեր պահենու եւ պատսպարելու ծեր գաղափարը հրանալի է, Հայկական Դատին ամբողջ ապագան այս որրենին կախեալ է»:

Բայր Մայիսի որրերուն ուղերձը, 1918ի նոր Տարուան սեմին, յատկանշական արտայայտութիւնն է վստահութեան թէ կորսուած չէ՝ ամէն բան: Ուխտի մը չափ նուիրական բառերով անոնք կը յայտարարեն.

«Մենք հպարտութիւն ունինք այսօր մեր ահռելի տանջանքին, որով անգամ մըն ալ վերածնենք Ազգին եւ Հայրենիքին համար:

«Մենք մինչեւ հիմա չտնացինք, ևսուիիւ մեր վրայ հսկող Բարեգործուկան Միւսւրեան խնամքներուն, ըլլալ ցեղին առոյշ զաւակները ...

Աշարքնիդի աւերակներուն վրայ պիտի բարձրանայ մեր կեանքին անվկանդ կորոյդ ու մեր ոսքին տակ, լսեցէք, արգեն իսկ, տոփիւնը բաջայազը՝ սերունդներու ծառացումին: ...

«Կեցցէ՛ Հ. Բ. Ը. Միուրիւնք»:

«Եւ կեցցէ հայենիք, որուն կարմիր եւ յաղրական դրօսին օակ այսօր կ'ուխտենք մեծնալ իբրև Հայկի եւ Վահագնի կորիւններ»:

Ամերիկայէն, Բարգչն եպս: Կիլէչէրեանի բերնով նոյն վատահ խօսքերը կը լրաւէին 1919 Մայիսին. «Խանդավառութենք լաւազոյն ծառայութեան մը գիտակցութեամբ, զօտեանդամնենք լուրջ պարականութեան մը պատասխանատուութեամբ, եւ աշխատինք այս ուրով յաշողցնել» Հ. Բ. Ը. Ա. Միուրիեան հայրենասիրական ծրագիրներուն զուժադրութիւնն Աղասի Հյուստանի փետակենութեան զործին Ակոյ:

«Ճառապանքի աշխարհէն», Կիլիկիայէն, աղիողորմ կոչեր կը բարձրանան: «Փրկներ Կիլիկիան»: Մեծ Միութեան ղեկավարներուն կոչերը կը հասնին մինչեւ Հնդկաստան: «Մարաշի եւ շրջակայքին մէջ ներկայիս մատ 30 հազար հայութիւն կ'ապրի, չնցին բացառութեամբ բռլորն այ ողորմնի վիճակի մէջ են: ... Մասնոթ է արդէն թէ այս գիւղերը անխառն, զուտ հայկական են, եւ մողովուրդը զրկուած է կեանքի ամենատարրական պայմաններէն. ասոնք մերկ են, անօթի, անպատսպար ...»: Միութիւնը կը հասցնէ իր ծայնը ամէն հայու սիրտին, որ տէր կանզնին «Զէյթուն, Ֆռոնտ, Կապան, Կոկիսոն, Ֆրնտրնագ ...» գիւղերէն վերապրած հայերուն: «Այս վերջինին մէջ նախապէս գոյութիւն ունեցող 400 տռոնէն պատ մը իսկ կանզուն չէ մնացեր»:

Հիմնադրամներ կը գոյանան «Աղէտեաններու», «Որրանպաստ», «Արրապաշտպան», «Հանդերձարան», «Վերաշինութեան» եւ Կիլիկիոյ ամէն գիւղ եւ քաղաք, ուր հայեր կան, կը հաստատուին Հ. Բ. Ը. Ա. Միութեան մասնանիւղեր, որբանոցներ, պատսպարաններ ...: Այնթապ, Տէօրթ - Եօլ, Աստանա, Հանըն, Մերսին որբանոցներ կը հաստատուին, ուր կը բերուին նոյնիսկ Սուուրիա եւ Պաղեստին տարուած հազարաւոր որբեր: Երկիրը վերաշինելու ճիգ մը, խանդավառ եւ մեղուազան գործունէթեամբ, ամրոցանուէր Միութեան մեծ առաքելութիւնն է, մեր պատմութեան այն պահուն, երբ թարեգործականի նախագահը նախագահն է նաեւ Ազգային Պատուիրակութեան: Խոստումներով լցուն այն տարին է, երբ իրականացած կը թուի ըլլալ ազատ հայրենիքի երազը: Հ. Բ. Ը. Ա. Միութեան պատմութիւնը ունի հետեւեալ արձանագրութիւնը.

«Գահիրէ, 20 Փետրաւար 1920

#### ԿԵՑՑԻ ՀԱՅԻԼՍԱՆ

Կեցրոնական Վարչ. Փողովք, իր գործակից զանազան Ցանձեախումբերուն ենք կաւեւու խնդիրներու ուուշ խոհեղակցական խառն նիս մը զումարելուն առքիւ, կարգալի վեց Ազգ. Պատուիրակութեան Վամեմ. Նախագահին աւեստին նեւազիցը եւ յոննիայս լինէ վեց Պատուու Անդամ Գեր. Տ. Թոգոն նպա. Գոււակիեանի պահպանիշը, խանդավառ ծափահարութեամբ ողջունեց Միացեալ Հայաստանի կորիզը կազմող Եւեւսի Հայկ. Հունացագետը պատօնական նանաշումը, եւ յանուն Հ. Բ. Ը. Ա. Միուրեան բոլոր Մասնահիւղերուն եւ անկանութեուն յետազայ նեռազիցը ուղղեց Ամբուլական Հայաստանի Պատուիրակութեան:

«Հ. Բ. Ը. Ա. Միուրեան Կեցր. Ժաղանի, իր նիւղերուն ենք գումարուած, ձեր հեռագիրը կարգայէ եւ Թուրք Ս. ի զիհաբանական աջօքը լինէ վեց, որուց ձեզի հայուղելի իր անկանու ինքանակութիւնը հայկական պետութեան նանաշումն առքիւ, որ բարեգուած է մեր ազգային պահանջներուն վերջնական յաղրանակին համար»:

Նոյն տարին, մի քանի ամիսներ ետք, երբ Կիլիկիան վերականգնելու մեծ արշակն նույիրուած է Բարեգործականը եւ խանդավառութեամբ զօրավիգ կը կանգնի հայկական նորակազմ պետութեան, Կիլիկիոյ մէջ կը սկսին անազանզի ծայներ լսուիլ:

«Հանճնի Առաջնորդ Աւաննեան նպակոպոս կը հեռացրէ քե նարի հայերն ու յուները շարդուած են, Հանըն պատօնութեան անունով եկած Ֆրանսական ոյմերու դաւանանութեան ժամն է եւ Քէմալական վերածնած բանակը շրջապատած է Հանճնը: Սպառնա-

գուած անունու անունութեան անունով եկած Ֆրանսական ոյմերու դաւանանութեան ժամն է եւ Քէմալական վերածնած բանակը շրջապատած է Հանճնը: Սպառնա-

լիրի տակ են Բարեգործականի հաւաքած մնացորդները՝ այրի կիներ, աղջիկներ, որքեր...: Երջանակի մէջ առնուած՝ կոչ մը յուսահատօքէն կը կրկնէ. Յիշեցէ Կիլիկիոսն: Սակայն կեղոնական ժողովի հեռագիրը կ'ըսէ. «Դժբախտաբար, Մարածի, Հանճըի, Զեյրունի, Այնապի եւ Եղեսիոյ նետ հաղորդակցութիւնները խզուած են»:

Նոյն տարուան Հոկտեմբեր 16ին, «մեր արիւնոտ քննամին զարկաւ Հանճը, ուժ գրնաւու, խմգչուն, կաշիի տուաւ հաշումը, ուրեւ անցուց ժողովուրդը: Ոչ իսկ նաւ մը իմայցին»:

«Կործանուած մորթիրոս Հանճին նետ, ոչ եւս ե Հանճոյ Հ. Բ. Ը. Միութեան Որբանցը՝ իր որբերով, տեօրենով, տեօրենով եւ պատօնեաներով ...»:

Նախորդ տարուան Սեպտեմբերի յոյսի եւ խանդավառութեան օրերուն փոխադրուած էին «Միութեան սրբանոցը եւ հիւանդանոցը՝ Դամասկոսէն Հանճն, Պատրոս եպս. Սարանիանի եւ Միութեան Քարտուղար Հմայեակ Աւուրելեանի ձնուքով»:

Կիլիկիոյ անկումով եւ քայրայումով, որուն «քաղաքակիրթ աշխարհը, անկարեկիր, լուռ հանդիսառեաթ եղաւ», վերջ գտաւ հայ զիւղն ու քաղաքը վերականգնելու եւ կիլիկեան հայութիւնը իր հողին վրայ ամրացնելու մեծ ճիզը. որուն գործնական ծրագրումին եւ գործադրութեան հերոսը եղած էր Հ. Բ. Ը. Միութիւնը: Տարագիրներու եւ նահատակներու մնացորդներն ալ, կին, ծեր եւ որբ, հաւաքուած անապատներէն եւ ապաստան գտած Բարեգործականի թեւերուն տակ, կը բնաջնջուէին, իրենց կարգին:

«Եիշեցէք Հանճնը», «Աւուզի Օր», «Հոգեհանգամտեան հանդիսաւոր Սպահանադշան եղան վերնագիրները կոչերուն, յանուն Հ. Բ. Ը. Միութեան Կեղոնական Վարչութեան:

Խզուեցաւ կապը, վերջն կապը, թրբահայութեան եւ իր պատմական հայրենիքին միջեւ, այն կապը, որուն գաղափարախօսն էր Պօղոս Նուպար Փաշայի հիմնած մեծ Միութիւնը: Վերջնականապէս գաղթական ժողովուրդի մը վիրախնամ եւ կարեկից Սամարացին ըլլալու սահմանուեցաւ այլևս Միութիւնը:

Սուր եւ մահ էր ամենուրեք: Բարեգործութիւնը մարդասիրական արարք մը կամ բրիտանէական վերաբերմունք մը ըլլալէ աւելի՝ ազգային մնացոյն պարտականութիւնն էր: Համաճարակն ու անօթութիւնը մահուան դաշտի վերածած էին Ալյարատեան աշխարհը, ուր ապաստան գտած էին Վանեցի գաղթականները: «Մահ, մահ՝ անխուսափելի եւ ահաւոր...» Կ'ըսէ Մարտիրոս Սարեան, ականատեսի վկայութեամբ: Ահաւոր էր նոյնապէս վիճակը Արարական երկիրներու մէջ ապաստան գտած գաղթականներուն; Հ. Բ. Ը. Միութիւնը պէտք էր լարեր իր ոյժերը դեղ հասցնելու Հայատան, հագուստ ապահովելու խեեակի վերածուած գաղթականներուն, բայց մանաւանդ՝ ապաստան մը տալու անտէր որբերուն:

Հանգանակութիւններու եւ Կոչերու երկար շարք մը կը լիցնէ 1920-1930 տասնամեակը, ընկերած նաւու մը ծիփացոյ բեկորները հաւաքելու եւ կեանքեր գրկելու փութկոտութեամբ եւ նախանձախնդրութեամբ: Հանգանակուած գումարները կը տրամադրուին իրենց նպատակին, անմիջապէս:

Սակայն, նոր զիտակցութիւն մը՝ թէ Բ-սրբագործականը մնայաւ կազմակերպութեան մը եւ գրամագլուխի մը պէտք է վերածել, ապահով նիւթական հիմերու վրայ ամրացնելու համար անոր գործունէութիւնը գաղթաշխարհի նոր պայմաններուն մէջ, կը մէջ մեծանուն հիմնադիրը կտակներ ապահովելու գործին:

Գ. Կիրակոսեան կը գրէ. «Մնայուն հիմնադրամներուն հաստատումն ու յաջորդական յաւելումները կը պարտինք բարեխատակ Պօղոս Փաշային, նա'լ՝ իր անձնական առատածենութեանց եւ ապա՝ անոր համբաւին եւ բարեկամներուն: Իրմէ վերջ՝ մեծ նուիրատունների են իր բոյըը՝ Տիկին Նոյեմի Գափամանեան, Տիկին Երանուհի Թագւոր Փաշա Ցակորեան եւ զաւակը Լւեռն Պէյ ու Տիկին Կատարինէ Լւմուննելլի՝ դուստը Միութեան հիմնադիր՝ անդամ Եսպուպ Արթին Փաշայի», եւայն:

1924ին, Միութեան կեղոնը կը հեռանայ հայկական հողերէն եւ բազմութիւններէն, հաստատուելու համար Փարիզ: Մեծ նախագահին կարեւորագոյն իրագործումը կ'ըլլայ ապահովել Կարապետ եւ Գրիգոր Մելգոնեաններու կտակը:

Սակայն Միութեան ի պատիւ պէտք է աւելցնել թէ գաղթաշխարհի մտահոգութիւնները եւ ցաւերը Միութեան սիրտը լիզեցին Հայաստանէն: Պողոս Փաշան շարունակեց Հայկական Դատին հետապնդումը, մինչ Երևանի մէջ կը բարձրանար «Մարի Նուպար» Ակնարուժարան»ը եւ, 1927ին, կը բացուէր նոր արշաւ մը, Միութեան բանկին գաղաքանակելու 260,000 տոլար, շինելու համար աւան մը Հայաստանի մէջ, Սարտարապատէն ոյ հեռու՝ Արագածի ստորոտը: «Նուպարաշէնոյ մեծ երազն էր ան, բարերարին վերջին երազը, դարձեալ ծնած հայրենի հողին փրայ հայ գիւղացին ամրացնելու մտահոգութենէն, որ իրը եղաւ շարունակ, մինչեւ վերջին իր շունչը»:

«Նուպար եւ Նուպարաշէն» գիրքը կ'ըսէ. «Ան ցոյց տուաւ նաեւ իր լայնամասութիւնը եւ լուրջ ու խոր հայրենասիրութիւնը այն սիրայիր եւ հաւատաւուց միւրաբերմունքով ալ, զոր առաջին օրեն հանիկա բերու հուներային Հայաստանի հանիկն, առ անց ազգութեան հոն սիրող ընկերական եւ տնեսական բէժմէն, այլ անոր մէջ տնենելով հայ ժողովուրցին ազգային գոյուրեան եւ ինքնուրցն մշակոյթին ապահովման գրաւակսնք: Ու առաջիններեւն եղաւ, անձնապատ եւ Հ. Բ. Ը. Միութեան միջոցաւ, օրուան կառավարութեան իր ազգասիրական սիրայիր գործին մէջ»:

Գործնական նպատակը՝ «Նուպարաշէն»ին՝ նպաստ մը «վերականգնումի հսկայ գործին որուն ջերմեռանդորէն լծուած են կառավարութիւնը եւ ժողովուրդը ծեռք ծեռք տուածու: Եւ տակաւին աւելին եւ աւելի օգտակարը. Ներգաղդ դէպի Հայաստան:

«Նուպարատէնը պարտին կառուցանել, որովհետեւ բուլառութեան մէջ տուայտոն արտասահմանի հոն զաղուրանայուրեան մէկ կարեւու մասը, որ, ընազուրկ, վարանի եւ անգած, կը սպառի ամուլ հայրենաբաղաջուրեան մը մէջ, կարենի պիսի ըլլայ հայրենիք փոխադրել, նոն տեղաւորել եւ ինքնաբաւ դարձնել, ազտեղով օրարութեան եւ անսուզուրեան ցաւազին անդուներեւն, եւ անոր առջեւ բանալով բարօրութեան եւ յաջողուրեան յուսախից նեռապատեկնեւնը»:

Ներգաղդին եւ հայրենապատեկնութեան ծրագիրը լիրականացաւ: Հ. Բ. Ը. Միութեան գործունէութիւնը կեղրոնացաւ արտասահմանի հայութեան վրայ եւ հետզնետէ հայրենի հողին ծայնը տկարացաւ ու լրաց: Միութեան զեկավարները հաշտուեցան այն իրականութեան հետ, որ հայութեան հոն զանգուածը պիտի հաստատուի գաղթակայաններուն եւ օտարութեան մէջ: Պիտի սպասէ, պիտի յուսայ մինչեւ նոր արեւի մը ծագումը եւ պիտի կազմակերպէ կրթական, մշակութային, կրօնական եւ ազգային իր կեանքը: Գաղթաշխարհի հայութեան նետ, գաղթաշխարհի կազմակերպութիւն մը եղաւ նաեւ Հ. Բ. Ը. Միութեանը, իրեն նշանաբան ըրած «Հայը, հայով, Հայուն համար» եւ դրշակ ըրած մէկ բառ մը. ԱԶԱԴՎԱՀՊԱՀՊԱՒԹԻՄ: Հայ նեկեղեցին եւ հայ դպրոցին հետ, ան ռկազմեց անբաժանելի երրորդութիւն մը սփիւրքահայ իրականութեան մէջ»:

Երրոպան կիզող պատերազմը պատճառ եղաւ. Միութեան կեղրոնական Վարչութեան Փարիզէն նիւ նորք փոխադրութեան: Հոն ուռնացաւ եւ ծաղկեցաւ անոր կառոյցը, նախ Արշակ Գարակէօքեանի եւ ապա՝ Ալեքս Մանուկեանի զեկավարութեամը: Հ. Բ. Ը. Միութեանը հարուստ հայուն դրամական նուէրը հաւաքոդ եւ աղքատ հայուն հասցնող կազմակերպութենէն սկսաւ ըլլայ կտակներու եւ մեծ նուիրատուութիւններու հոսանքները կեղրոնացնող կազմակերպութիւն մը, հակայական դրամագլուխները մատակարարող եւ անոր հասոյթներով կրթական համազաղութային ցանց մը ստղծող հաստատութիւնը:

1954ին, Միութեան նորբնտիր Նախագահը անդրանիկ իր նաուին մէջ կ'ըսէ. «Հ. Բ. Ը. Միութեան բաւելիւսակ Հրմնադիրները իւնեն սարափանց մենվ ընկալութէն կառուցեր են այնպիսի հաստատութիւն մը, որ կարենայ ձողուրեան կեդրոն մը ըլլայ էւ մեր ազգասիրական զգացաւները, մեր բարի կամեցուրեանները, մեր զիարեւութիւններն առ մեր կորով համածուլ, կուտակուած օյժի վերածէ եւ ի սպա դէկ մեր ազգին կենսական կարեններուն:

«Այս նիմնական ըմբռնումը Հ. Բ. Ը. Միութեան կոչումին ու դերին մասին, ան-  
խ սխա պահուեր է մօս կես զարե ի վեր եւ անով առաջնորդությունով գործեր են Միութեան  
խօսդրամիան մեծանուն նախաղահներն ու անոնց վարած Կեդրոնական Վարչական ժո-  
ղովները, այսիմքն՝ բուն նախանձայոյզ պահապանները հայութեան այս մեծ կազմակեր-  
պուրեան»:

**Անտարակոյս որ Միութեան Վսեմաշութ Նախագահին անձին հմայրը, իմաստուն  
գործունէութիւնը, գործադիրի բացառիկ յատկութիւնները, իշխանական նուիրատըլու-  
թիւնները եւ ազգային ոգին նոյնացուցին իր անունը Բարեգործականին հետ:** «Փուշա-  
րարի և մաքրի Անդրանիկ Փոլատանին բառերով, «Աստիճանական վերելք մը ունեցաւ  
Հ. Բ. Ը. Միութիւնը, անոր առաքելութեան հանդէպ տարուէ տարի զօրացաւ եւ ամ-  
րացաւ մեր ժողովուրդին հաւատքը: Անոր ներջնչած վատահութեան շնորհիւ է, որ  
վեհողի բարերարներ եւ ազնուական նուիրատուններ նոխացուցին իր գանձը»:

1979 Սեպտեմբերին գումարուած Ընդհանուր ժողովին եղան երկու յայտարարու-  
թիւններ, նախ՝ թէ Միութեան գանձը հասած է բարգաւանութեան այնպիսի աստիճանի  
մը, որ «197ձին Միութիւնը ազգապահպանման նպատակներու համար տրամադրած է  
աւելի քան 4,700,000 տողար»: Երկրորդ՝ յաջողութեան մեծ մասը վերագրելով նախա-  
գահի անձնական ծեռներէցութեան, «Յարգանքի սրտայոյզ ցոյցով մը ժողովը Ա. Մա-  
նուկեանի նախագահութեան 25 տարինները հռչակեց Հ. Բ. Ը. Միութեան ԱՍԿԵԴԱՐ»:

Իրաւամիք եւ արդարօրէն «Ուսկեդար» հոչակուած բանհինք տարիններու եւ ա-  
ւելի՝ նախագահութեան ժամանակաշրջանին իրականացած յաջողութիւնները չեն չափ-  
ուիր մայր գումարի, կտակներու եւ անոնցմէ ժոյցաց գումարներու պատկառելի մե-  
ծութեամբ միայն, այլ Միութեան նախընտրութիւններու եւ իրագործումներու ցուցակով:

Նախընտրութիւններու ցուցակին զլուխը կը գտնուի այժմ Հայ Դպրոցը: Բարե-  
գործականը աղքատ ամէն հայ դպրոցի օժանդակող բարիկամն էր ատեն մը: Ան կ'օգ-  
նէր որեւէ հայ վարժարանի, որ կարուղ ունէր իր օգնութեան: 1956ին, ան կոյ ըրաւ  
ամրող հայութեան եւ յաջողեցաւ հանգանակից անհրաժեշտ գումարները վերանորոգե-  
լու ինեղն շէնքերը եւ վասնգուած կառոյցները հայ վարժարաններուն, յատկապէս Մի-  
ջին Արեւելիքի մէջ: Գոյութիւն չունի գրեթէ հայ դպրոց մը, որ վայելած ըլլայ Հ. Բ.  
Ը. Միութեան բարիքը: Այդ բարիքը կը տարածուէր ամէն հայ դպրոցի վրայ, որքան  
ատեն որ աղքատ էր ան, իր նջնիմ շէնքով, թէ վճարուած ուսուցիչով, բովիկ աշա-  
կերտութեամբ եւ թշուատ ծնողներով: Երբ տնտեսապէս ամրացան հայ գաղութները  
եւ ինքնաբաւ դարձան հայ համայնքները, Միութիւնը ծիռնարկեց իր սեփական դպրոց-  
ներու կազմակերպումին: Ատեն մը, կիպրոսի Մելգոննեան Հաստատութիւնը միակ կրր-  
թարանն էր Հ. Բ. Ը. Միութեան անունով հապատացող: Այսօր, զժուար է գտնել մեծ  
գաղութ մը, ուր դպրոց մը չկը ազգապարծան Միութեան կամ անոր Վսեմ. նախա-  
գահին փառաւոր անունը:

Իր նախընտրութիւններու ցուցակին վրայ, երկրորդ տեղը կը գրաւէ կրթաթո-  
շակը: Ատեն մը, Փարփղի «Մարի Նուպար» Աւսանողներու Տունը եւ Պրիւսէի «Նու-  
պարեան Անհուերու հիմնադրամը կային իրեւ զիխաւոր նպաստը Բարեգործականին  
համալսարանական հայ ուսանողին տրուած: Երեսուն տարիներէ ի վեր ամէն տարի կը  
բարձրանայ թիւը հայ երիտասարդ եւ երիտասարդուհիներուն, որոնք համալսարանա-  
կան իրենց ուսումը կը շարունակեն շնորհիւ Բարեգործականի նպաստին:

Հայ արուեստը գուրգուրանին առարկան է նոյնապէս մեծ Միութեան: Աւելորդ  
պիտի ըլլար երկարօրէն շարել այստեղ ցուցակները բազմապիսի գործունէութիւններուն  
որոնցմով քաջալիք կը հանդիսանայ ան մշակոյթի զանազան բնագաւառներու վրայ  
տարածուող հայ կենացին: Եօթանասունհինգամեակի առթիւ գրուած այս տողերուն  
մէջ բաւ ըլլայ արձանագրել Հ. Բ. Ը. Միութեան անփոխարինելի նպաստը հայ կրթու-  
թեան, անոր ամէն մակարդակներուն վրայ, իրեւ մեր օրերու զիխաւոր գործունէու-

թիւնը Միութեան մը, որուն կոչումը եղած էր նպաստահաւաք եւ նպաստաբաշխ կազմակերպութեան մը առաջելութիւնը:

Հայոց Հայրապետը գեղեցկօրէն կը բնութագրէ այդ գործունէութիւնը, նորին վսեմութիւն Ֆիար Ալեքս Մանուկեանի նախագահութեան բանհինգամեակին առթիւ. «Հայ սփիւռքի ազգապահանան այդ հեռոսական առաքելութեան նամբուն վրայ, խան հինգ տարիներ առաջ նախախնամութիւնը նու ու պայծառ զան մը վառեց, ընտրութեամբը Զեր անձին, իբրև նախագան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միուրեան: Անցնող այս խան եւ հինգ տարիները եղան տարիներ յարաեւ լորուած ու տինարար գործունեութեան, Զեր իմաստուն եւ ստեղծարար զեկավարութեան ներհիւ: Գույք նոր փառեալ պատկեցիք մեծ Միուրիւնը Հայոց բարեգործութեան եւ նոր միսիրարութիւն բերիք ամբողջ մեր ազգին: Մասնաւող վերջին տասնամեակներու ընթացքին եւ որ Հ. Բ. Ը. Միուրիւնը Զեր առատաբաւու ծեռակով հասաւ մեր նկեղեւոյ եւ ժողովուրդի՝ կրօնական, կրտական, մատկուրական եւ նիւրական բազում կարիքներուն, ի խնդիր արտերկի հայուրեան ազգային ինքնուրեան:

«Եւ առաւելին այս աւելին իրազորեցիք Դուռ եւ կը շարունակէ իրազորեծել նաեւ Զեր սեփական միջոցներով, նոյն տեսիլներով ոգեծնչուած: Ու իբրև հարազան հայ Քիւրանեայ, տերեւ շմորցակ սատարել նաեւ Սուրբ Էջմիածնի պայծառութեան եւ տինուրեան:»

Քառորդ գարէ աւելի՞ երկարող իր գործունէութեամբ, իր իշխանական առատածեռութեամբ, հայ կեանքի սփիւռքանայ իրականութեան խոր հասկացողութեամբ եւ մեծ միրտով, Հ. Բ. Ը. Միուրեան Ռոկեդարը կերտող Ալեքս Մանուկեանը արժանաւորապէս յայտարարուեցաւ «Ցիւնան Նախազան»:

Սրտովին կը բաղծանը որ հայութիւնը պատասխանէ ցկեանս նախագահ Վսեմ. Ֆիար Ալեքս Մանուկեանի կոյին եւ հետեւելով անոր օրինակին՝ գոյացնէ հինգ միլիոն տոլարի նոր գումարը, եօթանասունինինգամեակի առթիւ: Ոչ մէկ ատեն, գաղթական հայու պատմութեան վերջին տասնամեակներուն, գործատէր եւ արհեստաւոր հայերը չին եղած այնքան յաջող իրենց գործերուն մէջ, որքան այսօր: Հասած է ժամանակը որ հարստացնեն նաեւ իրենց սիրտը եւ անդրագառնան թէ՝ ստարութեան մէջ դիցուած հարստութիւնները մ'ըը չեն, այլ սահմանուած են իւղը ըլլալու օտարի կանթեղին: Երանէն զիտային հետեւիլ նուպար Փաշաներու, Մեղքոննեաններու և Մանուկեաններու հնտքերուն եւ ընէին Հ. Բ. Ը. Միուրիւնը տանտեսական նախարարութիւնը Հայ Գաղթաշխարհին, մեր բոլոր նիւթական պէտքերուն հանձնելու չափ գորաւոր եւ ազգապահապատումի նուիրական առաքելութիւնը յաջողութեամբ տանելու չափ հարուստ:

Կը հաւատանը որ մեր հայրերու, Աստուածարեալ հայրապետներու եւ հաւատաւոր պատրիարքներու օրինութիւնը, զոր անվերապահօրէն տածած են Հ. Բ. Ը. Միուրեան միջնորդ կը մրեր եւ ազգային ղեկավարներ, որոնք իրենց փառքի պասակը նկատած են բարեխրութիւնը եւ առատօրէն նուիրած իրենց ժամանակն ու հարստութիւնը մեր ժողովուրդի ժառայութեան:

Եկեղեցին տուն է Աստուծոյ: Հ. Բ. Ը. Միուրիւնը «ձեռքն է նախախնամական», որ բարեգործութեան իր կազմակերպուած ճիգով, կ'երկարի նախ դէպի ամէն հայ, որ զգացումը ունի իր պատականութեան իր ազգին հանդէպ, մղելու համար զայն դէպի բարեգործութիւն: Եր ներշնչած վստահութեամբ եւ իր մեծ բարերարներու օրինակին հմայրով, տունն է ան ներշնչումի մը. թէ աղօթքի չափ հանձնի է Աստուծոյ ալքին՝ բարի գործը:

Միուրեան մեծ կապ մըն է ան աշխարհացրիւ տարածուած կղզիացումներուն միջեւ, որ հայ համայնքներն են, աշխարհի չորս ծագերուն, իրարմէ նեռու, իրարու անձանոթ, իրարու նկատմամբ՝ օտար: Եր նախաձեռնած մեծ հանգանակութիւններով՝ ան զիտակութեան կը հրաւիրէ ամէն հայ, ուր որ ապրի, թէ հայու իր պատական նութիւնն է օգնել իր ազգակիցին, երբ պատուհասի մը կամ աղէտի մը զոնն է:

Հայ կեանքին մէջ, քրիստոնէական ոգիի գեղեցիկ արտայայտութիւնն է ան, որով Աւետարանի բերած սիրոյ օրէնքը իրականութեան կը կոչուի առօրեայէն ներս, գործնական իմաստութիւնը շաղախելով բարի գործի ոգեկանութեան հետ:

Սփիւռքի հայ կեանքին մէջ, հայրենի կորուած հողերու կարօտին, Հ. Բ. Ը. Միութիւնը կը բերէ մխիթարութիւնը հայ կրթութեան՝ իր վարժարաններէն ներս, հայ միտքի զարգացման՝ համարանական կրթաթոշակներով, հայ արուեստի ծաղկումին՝ իր հովանաւորութիւններով և հայ հաւատրին՝ իր օճանդակութեամբը Հայ Եկեղեցին:

Արտասահմանի մէջ՝ Հայ Եկեղեցին միակ ենթանողն է, կտակուած մեզի մեր հայրերէն, ուր կը հաղորդուի հայը իր աւանդական, հարազա ինքնութեան հետ; Գուրգուրանքը, զոր նուպար Փաշան կը տածէր հայ հողին նկատմամբ, երբ հայ զիւգացին կը մշակէր զայն տակախն, նոյնութեամբ կը տարածուի այժմ Հ. Բ. Ը. Միութեան նախագահին եւ անոր գործակիցներուն կողմէ զէափի հայուն աղօթքի տունը:

Հայ երուսաղէմը, երախտաւորեալը ազգապարձան Միութեան եւ անոր Վսեմաշուր նախագահին, կը միացնէ օրծնութեան իր ծայնը հայ Եկեղեցիներէն բարձրացող աղօթքին, որպէսզի ծաղկի եւ առաւել զօրանայ Հ. Բ. Ը. Միութիւնը: Ամեն. Տ-նդիշէ Ս. Պատրիարքին բառերով կ'ըսներ.

«Թող հազար ապրի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, ուսպէսզի արքան առն ու կարիք ունեցողներ զանուին, վայելեն իր սերն ու խնամքը, բլան յաւիտենական օրիներգու իր անունին եւ Միութիւնը միօտ կանգուն պահումներու կեանմին»:

Ե.

Ստորև կ'ընենք մէջբերութեր քանի մը կոնդալներէ, արուած Հայց-եկեղեցւոյ նուիրապետական Աթոռութեան Գահակալներէն, ուր անոնք հեղինակաւոր իրենց խօսքով դրուատիքը ըրած են ազգապարձան Հ. Բ. Ը. Միութեան:

Ա) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Մկրտիչ Ա.ի (Խրիմեան Հայրիկ)

17 Յուլիս 1906 թուակիր Կոնդակէն.

Անց չարաբասիկ, որք անցին ընդ սիրելի զաւակունս Մեր ի տեղի տեղի Կովկասու յերեսաց դժիսմ բախսի է ընդհանուր պատուհան համայնից մերազնէից, զի էին՝ որք անկան եւ յօստեղան ի քննամեաց, եւ էին՝ որք կողոպտեցան եւ հասին առ դրունս աղբատութեան եւ էին՝ որք լիցան եւ աստանդական եղեն ի բնակալայրաց:

Ուսպէս Հայրապէտ լրութեան ազգիս եւ հուլիս բանտուու փոքր հօսիս, յաղօք կայի առ Աստուած բաւ համարել զանցանս ծողովշղեան իմ եւ հայցէի զարդարութիւն Տեառն եւ ի նմին ծամու ուրախ լինէի եւ մխիթարեալ ի սիր, յորժամ հեռաւոր զաւակունք մեր ի նոյն վիւս հարազատից եղբարց իւրոց համակեալ՝ ձեռն օգնութեան կարկառեն առ վանգեալս, ուրս եւ այրիս:

Բ) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Մատթէոս Բ. Խոմիքեանի 27  
Նոյեմբեր 1909 թուակիր Կոնդակէն.

Արդ՝ ի ձեռն օրինաձիր կոնդակիս յայտնելով Վանմափայլ Ասենապետիդ եւ համայն գերազնիւ անդամոց Բարեգործական Միութեանց զիլաւութեամբ գոհունակութիւն Մեր հանդեռ Հայրապետական օրինութեամբ յաղախ ընորհաւորութեան եւ սրտարուղի մաղքանացն, գովեմ զարտեանդն զործունէութիւն Միութեանդ եւ մաղքեմ առ Տէրն պարզեւել ամենեցանդ եւ որոց զործակից եւ սատա հանդիսացեալ են հաստատութեանդ առողջութիւն մարմեյ, բարեբասութիւն կենցարոյ եւ կորով մտաց առ ի յառաջ վարել անհուզողդ եւ անչեղ զժաներատար զործդ, պսակիլ եւ բեղմնաւորել զանգով ջանա եւ զվաստակս բարեգուծ հարազատիցդ, պահելով հաստատուն եւ անսասան զբարեգործական հաստատութիւնդ յօդուս ազգիս, ի պարծանս Միութեանդ եւ ի միիրարութիւն վաստակաւորացդ եւ Մեր:

Գ) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Գէորգ Ե. Սուրէնեանի  
4 Մարտ 1914 թուակիր Կոնդակէն.

Արդ՝ ի նկատ առեալ Մեր զամենայն վաստակս ըրձից եւ շանից Զերոց, զորս արդիսաւուրեկ եռանդեամբ եւ անկեղծութեամբ, այսու Հայրապետական Կոնդակաւ Մերով, գովելով եւ հաջալերելով զգործունէութիւնդ, օրինեմք բօլորով սրիս զբարեգործական Ընդհանուր Միութիւնդ՝ հանգեր ամենայն Մասնանիւղով, զլկեմափայլ Ասենապետք, զՓոխ-Ասենապետ եւ զբարեցան անդամս Կեդրանական Վարչութեանդ եւ Մասնանիւղօց:

Օրինեմք զամենայն դպրոց եւ զիաստատութիւնս Զեր, զուսուցիչս, զպահումնաբայս եւ զուսումնածարաւ աշակերտս, որք ընդ խնամօք եւ տեսչութեամբ Միութեանդ կան:

Օրինեմք նաև զբարերարս եւ զօժանդակիցս Միութեանդ, մաղքելով ի Տեառնէ պարզեւել Զեզ եւ ամենեցուն՝ կար եւ զօրութիւն առ ի յառաջ վարել ամենայն տոկունութեամբ եւ արիաջանութեամբ զսուրք եւ զազգանուէր զործունէութիւն Զեր յօդուս բարոյական-կրօնական եւ մտաւոք վերածնութեան Ազգիս Հայոց:

Ուզ լերով, զօրացեալ ընորհօֆ Ս. Հոգույն եւ յաւէս օրինեալ ի Մէնջ. Ամէն:

**Դ) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Տ. Տ. Մահակ Բ. Խապայեանի  
12 Յունիս 1910 թուակիր Կոնդակէն.**

Երբ արդէն «Միութիւնդ» իր վեմ նպատակին օրհնութեամբ ուռնացած՝ Աւետարանի առականոր ժառին չափ նիւղաւորուածէ, որոն ոսերուն մէջ եւ հովանիին տակ կը պատապարուին հացի եւ գրի կարօս երամներ, մենք ուս ուս մնացած ենք մեր սիրազնդ նիացումին միացնել սրազին մաղթանեներ անոր զարգացման ու բարգաւաճման համար:

Այս ակամայ յապաղումը «Միութեանդ» փրկարար պատօնի մասին հաւատքի պաղութեան եւ համակրանքի ձլատութեան յայտարար նշանակը չէր ոչ երից ոչ, քանի որ անբաղդ Կիլիկեցին ամենէն աւելի բաղդաւորեցաւ «Միութեանդ» առատաձեռնած նպատաներէն եւ քանի որ ժողովուրդին ծով ցաւերուն մէջ սիրս տոշորդ եւ էութիւնս սպառող կրակին, սուզին ու կոծին զովարար ցողը եւ սփոփանքի յոյսը եկան ամենէն առաջ նզիպտուէն, ուր Մովսէս ծնաւ եւ Ծիսուսի մանկութիւնը պատապարեցաւ Հեռովդէսի մանկակոսօր սուրէն: Անակնկալ արհաւիրքներ բաւական ատեն մեր լեզուն եւ սիրտը խարացուցին. միայն հաց, օգնութիւն եւ արդարութիւն խնդրելու պարտաւորութիւնը ժամանակ չըռողուց ցարդ երախտազիտութեան եւ ընորհակալեաց հարկը վճարել:

Դաս դարեր առաջ, երբ աւելի ընտանի, քան արտաքին, ցեցեր Ազգին իշխանական Մականը կրծոտեր եւ ջախջախներ էին եւ նոյնը կը սպառնային Հայրապետական գաւազանին, երբ ազգ եւ եկեղեցի հաւասարապէս վշանգի տակ էին դրացի պարսիկներէն, մեր սուկեղինիկ եւ անմահ գրիշներէն մին փրկութեան միակ միջոց ցոյց տուաւ «քարեաց ծնող միութիւնը»: Այն օրէն տասնեւ հինգ դարեր յետոյ Ազգը միեւնոյն նակատագրական եւ ողբերգական կացութեան մէջ, հսկայ բուրգերուն հովանիին տակ կազմրած «Միութիւնդ» նոյն նախախնամական դերը կը ստանձնէ, «նպաստել Հայ ժողովուրդի մտաւոր եւ բարյական զարգացման եւ աշխատի բարւուելու անոր տնտեսական կացութիւնը առանց դաւանական խորութեան» սուրբ է նուիրական ծրագրով:

Օրինեալ եւ դարձեալ օրինեալ անուն եւ նպատակ «Միութեանդ», յաւերժական պարծանք Հմենադր եւ Վարչ Ժողովոյ մեծանձն անդամոց եւ բիւթից վարձ յԱստուծոյ բոլոր համակիր եւ ազակից անձնաւորութեանց, որք կ'աշխատին բանիւ եւ արդեամբ «Միութեան» ծաւալման եւ բարգաւաճման:

**Ե) Կ. Պոլոսյ Պատրիարք Տ. Եղիշէ Արքեպոս. Դուռը անի  
28 Դեկտեմբեր 1909 թուակիր Կոնդակչն.**

Մեր ամենաջերմ փափառն է ուրեմն տեսնել այս Միութիւնը զարգացած եւ զօրացած ընդհանուր ազգին բարոյական եւ Եիրական ձեռնութուրքամբը, փառաւորուած արդիւնքներով համաձայն իր նպատակին, եւ հանդիսացած նշմարիս սատար մը՝ մեր զաւառաբնակ ժողովրդեան, որ կ'ապրի հայրենի հողին վրայ՝ դիմագրաւ տոկալով բազմատեսակ տառապանաց: Այս փափառանի եւ վասահութեամբ ընորհաւորելով Զեր ձեռնարկն, կը մաղրենի որ երկինք պսակեն Զեր ջանելեն եւ մշտնչենաւորի այս հաստատութիւնն արդիւնքներով ակաղձուն, եւ Հայկական Միութեան կազմութիւնը, լծուզուելով ազգային զարգացման բուականին նետ, անջինչ դրսմուի մեր ազգային տարեգրութեանց մէջ:

### ՊՐ. ԵԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻԿԵԱՆ

ՆՈՐԾԱՏԻՐ ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

Ուրախութեամբ կը յայտնենք, թէ յայտնի ճարտարարուեստական, Քարերար Անդամ Պր. Եղուարդ Մարտիկեան ընտրուեցաւ Հ. Բ. Ը. Միութեան Փոխ Նախագահ: Ըստրութիւնը տեղի ունեցաւ Ցեսանս Նախագահ Ա. Մանուկեանի յանձնարարութեամբ Կեղրոնական Վարչական ժողովի Ապրիլ 9, 1981ի նիստին մէջ: Պր. Մարտիկեան Կեղր. Վարչ. Ժողովին կ'անդամակցի Դեկտեմբեր 1963էն ի վեր:

Հ. Բ. Ը. Միութեան մէջ անոր գործունէութիւնը սկսված է շորէ յիսոն տարի առաջ, երբ 1933ին միացած է Միութեան Տիերոյթիթի Կրտսերաց Լիկային: 1964-1970 եղած է Ատենապետ Միջին Արևելյան տարածաշրջանի Յանձնաժողովին, իսկ վերջին 11 տարիներուն վարած նախագահութիւնը Ամերիկայի Կեղրոնական Յանձնաժողովին: Իր դեմքարութեան ներքեւ, Միութիւնը վայլուն յաջողութեամբ պսակց Ազգային Ժառանգութեանց Պահպանման Հանգանակութիւնը 1969ին եւ Լիբանանահայոց Օգնութեան զոյց Հանգանակութիւնները 1976-1979ին, որոնցմէ մեծապէս օգտուեցան Լիբանանի մեր աղէտեալ եղբայրներն ու բոյրերը:

Պր. Մարտիկեան, որ տասնամետակներ շարունակ բազմապիսի ժառայութիւններ մատուցած է Ամերիկահայ գաղութին, իրքեւ Փոխ Նախագահ ձեռնհասորէն կը ստանձնէ պատասխանատուութիւնը Հ. Բ. Ը. Միութեան Ամերիկայի գործերուն:

Դ Ի Ի Ա Ն

ԿԵՆԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

Սետրէ Պրուք, Ն. Ճ.  
Ապրիլ 28, 1981

## ԱՐԾԱՎԱՆ

### ԵՐԱՆԻ ՈՐ ՈՒՆԻՑԻ ԶԱՒԱԿ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

«Երանի որ ունիցի զաւակ ի Սիան»  
(ԵՍԱՑԻ, Ա. 9):

Եսայի մարդաբէի այս խօսքին շատ բան կը պարտին Հայ ժողովուրդը և հայկական մշակոյթը. Թանի քանի Հայեր իրենց հոգեսոր միմիթարութիւնը գտած են իրենց զաւակները ընծայելով Նոր Սիսոնիս. Հայ Եկեղեցին: Որքան բորբագչա հայորդիներ, Սիանին զաւակ մը նույսիրելու բոխաէն զրկուած ըլլալով, միմիթարութիւն ստացած են, փախան զուկի Աստուածաշունչ մը, Աւետարան մը, Շարական մը կամ Սալմսոսարան մը նույսիրելով Հայ Եկեղեցին: Անոնց ջերմեսունդ իդան ունեցած են այդպիսի բորբագչա զնիաբռնը թիւներով ստանալու թողութիւն մեղքերու և փրկութիւն հոգիներու-

Հայ Եկեղեցիի սպասին նույսիրելու Հայ պատանիներն ու երիտասարդները դարձար կենդանի պահած են. Հայուն հոգեսոր կեանքը: Հայ Եկեղեցին նույսիրելու մը սրբտպն մտահանները, ի դին իրենց մաշումին և փետցման, հոգեսոր անունդ մատակարարած են անհամար սերդանդներու:

Հ. Հայաստանեայց Եկեղեցին, մեր նորաքանչ Սիոնը, իր կեդրոնական կայքը ստացած է մեր Հայրենիքի սիրտին իսկ վրայ, ահա ատար համար գրութեան վերնոգիր գրի Եթանի որ ունիցի զաւակ ի Հայաստան: Հայ Եկեղեցիի կենդանութեան ջուրերը հոն է որ բինեցան, և անկէ ծաւալիւզ ոռոգեցին Հայութեան անդաստանը, բերելու հոմար տուատ արդիւնք Աստուծոյ կալուածին մէջ:

Էջմիածին, Հայաստանեայց Մայր Եկեղեցին և Աթոռը Ըստանրական Հայրաբնաւոթեան, լաւսատու վարուը Հայ հոգին, անմեռ յոյս և անառիկ բերդը

Հայուն հոգեսոր անկտիբութեան, իր ծաղկումին մէջ զօրաւոր, զօրաւոր իր առապանքին մէջ ալ, նման զայն կտուսւող լուսաւոր Հոգիին:

Խոր Վիրոպ, խոր ու խուաւր, սուրկէ ծագեցաւ լոյսը Հայաստան աշխարհին, Ուխտի գացէք հոն, եթէ կ'ուզէք սորվիւթ ի ինչպէս լոյսը կը յաղթէ խուաւրին, եթէ կ'ուզէք ներշնչութիւ զօրութեամբը Անոր, որ մահով յաղթեց մահուան:

Օչական, քանի՞ եկեղեցի կրնայ պարձի իրենք նոնդասավայրը Մաշտոցի նման հոյսկապ հոգեստրականի մը, որ իր հանձարով և տքնութեամբ ձեռք բերաւ ամբողջ ժողովուրդի մը հոգեկան և մտաւոր լուսաւորութեան գերազանց գործիքը:

Հայաստան, որ իր գրկին մէջ առած է անզուգական լեռը, Արարատը սուրբ, վրան բազմած խորհրդաւոր Տապանը Նոյի, մարդկային ցեղի վերածնութեան փրկարար տապանակը: Ապրիլ Հայաստանի մէջ և սղջաւնել Սուրբ Լեռան լուսավակ գագաթը, քանիներ երազած են, և մեկնած այս աշխարհէն, առանց տեսնելու իրենց Եկեղեցին իրականացնելը:

Եւ ահա ասդին Արագածը, Սուրբ Լեռ մը ան ալ. վասնզի անոր վերե կը պըլւալոյ Հայութեան Լոյսի կանթեղը, պաշտպանուած լուսավաշտ Արքայի մը անրիկանելի Սուրով:

Երկու Սուրբ Լեռներու միջև գաշա մը բարիերը, սրուն օրհնուած բարիքները սնունդ կուտան Արմենական ցեղին, կը զօրացնեն զայն Հաւատքի մէջ, կ'ամրապնդեն անոր Ցոյսը, կը ծաւալին անոր Սէրը: Այրարատեան բազմապտուզ գաշտը, սոսոդւած Հայ մշտի արդար քրտինքավ, մշտնշնչական օրբանն է գաղափարապաշտ Հայ ժողովուրդին:

Հայուն քրտինքն անբաժան է Հայուն արցունքը. մայրական իր սէրը սիւելով կը հոսի Արաքսը, կը բեղնաւորէ ըսդերքը Հայ հողին, որ անպակաս ըլլայ արդար հացը քրիստոնեայ Հայուն հիւրասէր սեղանէն:

Ահա այսպէս է Հայաստանը, զուրբիւր բու և սրբավայրերու երկիրը, նախատակ-

## ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ

(Տարեկան Ս. Վարդան Մայր Ծիեղեցի),  
Նիւ Եռօք)

Եթ Եղիշիս պահ Վայելութեան ու  
Եթ բազ արարաւան ի ծնոն Աս-  
տվածոյ Էս (ԵՍԱՅԻ, ԿԲ. 3):

Ս. Զատկի շրջանի Յինանց Կիրակի-  
ներէն Հինգը ծանօթ են ուրոյն անուն-  
ներով, հինգն ալ գունդպեղ և իմուստալից:

Զատկի կարմիր Զատկի Քրիստոսի,  
տօնն է Յինութի յարութեան, տօնը Տի-  
րոջ մասուան վրայ տարած յաղթանակին,  
տօնը վերակենդանութեան, վերանուն-  
ողի, որ իմաստն է զատկական հաւկիթին,  
ինչպէս անոր կարմիր ներկը նշանակ է  
փրկութեան համար խաչին վրայ Յինութի  
թափած արիւնին,

Զատկի Դ. Կիրակին կը կոչուի կար-  
միր Կիրակի:

Ան տարեկան է Նիւ Եռօքի Հայոց  
Մայր Ծիեղեցիին օծումին և Ս. Վարդան  
անուանումին:

Մեր հայրենեաց պաշտպան Մամիկոն-

նան սպարագեաը յայտնի է Սուրբ., Թոշ  
և Կարմիր Վարդան կոչումներով:

Մայր Յանարին Կարմիր Կիրակիին  
օծումը ... թէ իսկ պատահական յարմա-  
րում - և Ս. Վարդան - որ և Կարմիրն  
Վարդան - անուանումը նշանակալիք է:

Զանանք. Վեր առնել այդ իմուստ  
բացարերեզ մեր ինչն ու ինչուն, ծա-  
գումն ու նպաստկը:

## Ա. ԿԱՐՄԻՐԸ

Գոյներուն ամենէն վառը և ցցաւնն է  
կարմիրը:

Կարմիր գոյնն ու կարմիր գնդիկները  
արիւնին կենաք և կենունւակութիւնն են  
մարդուն և ողջ կենդանական աշխարհին:

Տէր Յիսուս Քրիստոսի Պազրոթայի  
վրայ թափած արիւնը կարմիր գինն է  
հոգիներու քրիստութեան:

Մարտիրոսներուն արիւնը սերմն է  
հաւատքին ուռեացման:

Հայ ազգը և Հայոց. Սուրբ Եկեղեցին  
իրենց գոյութիւնը կը պարաին Ս. Վար-  
դանանց ուխտին հաւատարիմ հայ նահա-  
տակներու թափած կարմիր արիւնին:

Կարմիր գոյնը միտքի մէջ կ'արթըն-  
ցընէ կարմիր Զատկի, կարմիր հաւկիթը,  
կարմիր Վարդանը և Կարմիր Կիրակին:

Հայ քրիստոնեային համար զարմա-  
նուի չէ կարմիր մակդիրներու ոյշ շար-  
քը, որ սկսիլով առաքելական շրջանի  
մարտիրոսութիւններէն կը հասնի մինչև  
Ապրիլան նեղունին և Սորտարապատի  
ճահատամարտին մեր բիւրուոր նահա-  
տակներուն արեւն հեղումն անխնայ:

Մեր բիւրուոր նահատակներու շար-  
քերուն պէս անհատնում են կարմիր ա-  
նուններու և մակդիրներու շղթային ո-  
զակները:

Մեզ մօտ սպարական անուններ են  
Հայոց Կարմիր Հողեր, Կարմիր Եկեղեցի,  
Կարմիր կամ Կարմիրաւորի Վանք, Կարմիր  
Աւետարան, Կարմիր Խաչ, Կարմիր Բերդ:

Արուեստագէտները կարմիր քղամի-  
րով կը պատկերացնեն յորուցեալ Փրկիչը՝  
ճերմակ խաչով կարմիր գրուզ բարձրա-  
ցուցած, իւղաներէ կտաւներուն մէջ սո-  
վորաբար կարմիր է պարեգատը Տիրամոյր  
Ս. Աստվածածնի, կարմիր պատմումանը  
Մայր Հայաստանի:

Այս մի քանի յիշտակութիւնները՝  
անցնելու համար կարմիր կիրակիին:

### Բ. ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ

Կարմիր կիրակի կոչումին մասին  
լուս են պատմութիւնն ու բանասիրու-  
թիւնը. Անոր իրը թէ հին նեթանսական  
տօնէ մասցած և նուք մը լինելը կամ անոր  
շուրջ տրուած բնապաշտական և գարնան  
եղանակին կապելու բնութենական բա-  
ցարութիւնները թէ իսկ գեղեցիկ՝ հա-  
մոզիչ չեն ամեններն:

Կարմիր կիրակի անուանումին մասին  
ամենէն պարզ, ամենէն խնդքի մօտ բա-  
ցարութիւնը ստոպչո կու տայ անանուն  
հայ տաղասաց մը. —

Կարմիր անուանի

Օրն այս նազելի,

Զի Տէրն երեւի

Ուպէս ի Զատկի

Օրն կիրակի.

Եւ այն զի կոչի

Կարմիր կիրակի,

Եւ յոյժ պատաճի

Զի արեամբ ծաղկի:(\*)

Այս գեղեցիկ օրը կարմիր կ'անուան-  
ուի, կ'ըսէտ տաղասացը, վասնզի Զատկի  
կիրակի օրուան պէս՝ Տէրը այսօր ալ  
կ'երեւի. Կարմիր կոչումը շատ կը պատ-  
շաճի այսօրուան, վասնզի արիւնով կը  
ծաղկի ան:

Հաւատքի և տեսիլքի ներշնչումը և  
գարնան գայնզգոյն ծաղկիններուն բոյրն  
ու գեղեցկութիւնը կան կարմիր կիրա-  
կին այսպէս պատկերացման մէջ:

Կարմիր կիրակիի մասին տաղասացին  
տուած բացարութիւնը կը հաստատուի  
Աւետարանի և Դործք Առաքելոցի վկա-  
յութիւններովը:

Արգարկ, Ս. Զատկին և հետեւող քա-  
ռուսուն օրիրուն, Յարսացեալն Քրիստոս  
րսզում տուականներ հրաշքով և այլով  
կերպառնուած կ'երսի իւղարեր կիներուն,  
իր աշակերտներուն և հետեւորդներուն,  
Տէրը կը խօսի անոնց հետ Աստուծոյ ար-  
քայութեան, Ս. Հոգիի գալուստին, ա-

ռաքելութեան կոչումին և Աւետարանին  
քարոզութեան մասին. Այսպէս է որ Յի-  
սուս կը փարատէ անոնց կասկածն ու  
երկմտութիւնը և կը վերահաստատէ ա-  
նոնց մօտ իր մասին խախտած հաւատքն  
ու ճշմարտութիւնը:

Եիսուսի այցլով կիրապարանաւ երե-  
ւումներէն մին կարմիր կիրակի օրուանը,  
կը նմանցուի Սայի մարգարէին նկարա-  
գրած Եղովմացիններուն վրայ տարուած  
յաղթանակէն Սիոն վերադարձող Զօրո-  
կանին:

Ըստ վերի տաղին, Յինանց Դ. կիրա-  
կին յարուցեալ Տէրը կ'երեւի՝ զգեստները  
խաչին վրայ թափած փրկութամբ արիւ-  
նովը ներկուած:

Ասկէ հաւանաբար կիրակիին Կարմիր  
անուանումը: Ասկէ՝ իւղանկարներուն մէջ ջ  
Յարուցեալ Քրիստոսի կարմիր պատմու-  
անով և բուռն զօրութեամբ պատկերա-  
ցումը:

### Գ. ԵԴՈՎԱՐԻ ԶՈՐԱԿԱՆԸ

Եղովմ Մեռեալ ծովուն և Մովարի  
հարաւը գտնուող փոքրիկ երկիր մըն է  
հնամաս, թշնամի գրացի թագաւորու-  
թիւններէն մէկը Յուղաի:

Երրայիցիք ու Եղովմացիք յաճախ կը  
կուսին իրարու հետ, Աստուծոյ օգնու-  
թեամբ Երրայիցիք կը շահին վերջին պա-  
տերազմը, Եւ երբ Երուալէմը Սիոնի  
բարձունքին վրայ ցնծութեամբ կը տօնէ  
տարուած յաղթանակը, հրաշքի պէս յոն-  
կործ Եղովմէն կը հասնի յաղթանակը  
շահող Խորայէլի Հերուս, Փրկիչը, որ  
նոյնինքն Աստուծոն է, Տէր Ենովան՝  
Պօրտկանի երևոյթով, զէն ու զրահով  
սպառազէն, հագուստները կարմիր, կոփ-  
էրն մէկը թափած արիւնովը ներկուած:

Յաղթանակի Հերոս Խորայէլի Փրկիչին  
այսպէս անակնկալ երկումը՝ որ գագաթն  
է տօնակատարութեան, սմանց անիմանա-  
ւի, այլոց զարդանալի, ուրիշներուն ան-  
հաւատալի կը թուի: Ուստի հետաքրքիր  
կը հարցնեն իրարու, մատներն Ասոր  
ուղած:

Իսկ ո՞վ է սա որ կու զայ Եղովմէն՝  
Բոստայի կարմիր զգեսները հազին, զեղե-  
ցիկ պատմուանով եւ բուռն զօրութեամբ:

(\*) Բարգէն Ա. Կթղ. Կիրիկիոյ, «Դասեր Ա-  
ւետարան», Բ. Եարք, Անթիւմաս, 1936, էջ 84:

— Ես եմ, Ես, Որ չեն ի սկզբանե։ Ես եմ, որ կը խօսիմ աշբարուրիւն, իրաւունք եւ փրկուրիւն, կը պատասխան յայնուող Զօրականը։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այդպէս կարմիր են ով զիւսները, հնձան հարողի հաղուստներուն պէս կարմիր, կը հարցնեն հետաքրիւները։

— Առվինիետն, կը պատասխան Աննալ Զօրականը, ես մեն մինակս կուուցաց Ս-գովիմ իսատիկ ոյժերուն դէմ, առանց օդիսականի, առանց թիկունիքի։ Պատերազմի դատին վերը բարկուրեան մէջ հնձան կադմեյք եւ բոլոր բօնակիները զախախիցի։ Այլեւս հերանաներեւն մարդ չմնաց։ Զանոնի բոլոր կոյսկածեցի արմառքին, խաղողի ովկոյգիւրուն պէս հնձանիք գետին փոեցի, ճզիւցի, առուցի, եւ իմ զգեստներու անոնց արեւնին մէջ քարիսցի։ Ա'լ հասած եւ անոնց գուշակ շարիները հասուցանելու օրը։ Հասած Սիրնի եւ Ձեր փրկուրեան առիւն։

ԵՍԱԹԻ, ԿՊ. Գլուխ

Տպաւորիչ է մարդարէին գծած այս պատակիրը, որ շարեր շարունակ կը վերանորոգուի մտքիրու մէջ և տղիւր կը լինի ներշնչումի, փախարերութեան և նմանութիւններուն մասնաւորաբար Ցաւրուցեալ Փրկչին երեւաններուն ու յատկապէս կարմիր կիրակի օրուան։

## Դ. ՍԻՐՆԻ ԱԽ ԴՈՒՍՏՐԻ

Սիրնը արբական բարձունքն է Երաւանազէմի։ Անոր վրայ կառուցուած էր Սովորանիրամարը, որուն Սրբութիւն Սրբոց խորանին մէջ կը պահուէին ոսկի բուրժ վարը, Սիրնայի մանանայով լեցուն առա փորը, Անարոնի հազիած գտաւաններ, ուրիշի տառապանակը և կտսակարաններու ասխատիկը, Աստուծոյ զօրութիւնն ու ներկայութիւնը խորիրադաշնորդ սերպիւներու և քերովքներու հնվանիին ատկը (Երր. Թ. 1-5)։

Սիրնի տաճարը տաւնն է Աստուծոյ, տաւնն խորայելի, Հոն է որ Ենոքան և հորատէւի, կը համախմբուին աղօթքի, պաշտամունքի և պատգամի համար։

Սիրնը նախատիպն է Քրիստոնէական եկեղեցիին, որ գուառըն է Սիրնի և կը գոշուէ նաև Սիրն, նոռ եւրայէլ։

Սոլոմոննեան տաճարը Երուսաղէմի՝ օրինակն է Քրիստոնէական եկեղեցիներուն, ուրեմն նաև Ս. Վարդան Մայր Յաճարին։

Հին և նոր Սիրնները միևնույն կուչումն եւնին, նոյն նպատակին կը ծառայեն։

Ուստի աելին է մարդարէին ըրած էին Սիրնի պատկերացումը պատշաճեցնել նոր Սիրնին՝ Քրիստոսի Կոթողիկէ և Առաքելական եկեղեցիին, տասոր գեղանիք գուառուրէն Ամերիկայի Հայոց Ս. Վարդան Մայր Եկեղեցիին։

«Եւ Եղիցիս պատկ վայելչութեան ի ձեռն Տեառն, եւ բազ վայելչութեան ի ձեռն Աստուծոյ էն։ ... Չոր օրինակ բնակ երթաւորդ ընդ կուու այնպէս բնակեցնեն որդիկ ին ի ենց. եւ Եղիցի՝ զոր օրինակ ուրախ լինի փեսայ առ հարսին, այնպէս ուրախ լինի Եկեղեցի ինք։»

(ԵՍԱԹԻ, ԿԲ. 3, 5)

Ս. Վարդան Մայր Յաճարը Աստուծոյ ձեռքին վայելուշ պասկ, արքայական թագ, հարուստաբան լինելու կոչումն ունի։ Ան տունն է Քրիստոսի Աստուծոյ, ժողովարան-եկեղեցին Լուսաւորչածին բոլոր հայերուն։

\* \* \*

Այսօր, Կորմիր Կիրակի, տարեկիցն է օման և անուանակոչութեան Ս. Վարդանի։

Ամէնքս ալ ուրախ ենք և հպարամէկը Մայր Մայր Տաճարովն ու եածունեան լեցուն յարակից Աստջնորդաբան-համալիրովը։

Ուրտիս ենք քանիք որ հանգիստ սրազ և մէջ վայելչութեամբ Ս. Վարդանի մէջ կը փառաւորենք մեր հայրերուն Աստուծոյը, մեր մայրենի լեզունքն ու ծէսովէ, կը լսնէ Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանն ու անոր քարոզութիւնը։

Ուրեմն ազօթենք և օրնութեամբ յէինք Մայր Տաճարին և Աստջնորդաբարանին շնութեան և կինոսունակութեան սատարը երախտաւորներն ամէն։ Աստուծոյ օրնէ բալորը և վարձահատուց լինի ամէնուն։

երջանիկ ենք որ Ամերիկայի հայ համայնքը իր պատկ ու թագ և իրեն տուն ազօթքի ու պատգամի՝ Աստուծոյ կ'ընծայէ Ս. Վարդանը ի յուշ մեր կործանած հայրենի փառաւոր վանքերուն և նկեղեցիներուն հազարաւոր, յանուն և բարեխօսութեամբ Կարմիրն Վարդանի, որ իրաւ հետեւորդն է հնանաւորի տիպով Եղովմէն եկող Զօրականին և Կարմիր Կիրակիին երեցող Յարուցեալ Յիսուսին,

Եւ որպէսզի մեր ուրախութիւնն ու հպարտութիւնը լինին անանցական, պէտք ենք ուխտել անխափան ազօթել, հոկել, գործել, շինել ու չենալ Ս. Վարդանովը Նիւ Եսորքի: Այսպէս է որ նա կը լցուի կեանքով և ուրախութեամբ հարսուփեսի և հարսնաւունի: Այսպէս է որ կը ցնծան հոգիները մեր ոռւրը և աստուածահանոյ նախնիքներուն, հոգին Կարմիրն Վարդանի, ոգին մեր ոռւրը Վարդանի, որ վկան է Լուսաւորչեան լոյս հաւատքին Քրիստոսի, փառքն ու պարձանքը Ամերիկայի հայ համայնքին: Անոր մէջ կ անոր ի տես երգենք միասին:

Ուրախ լե, սուրբ եկեղեցի, բանջի Քրիսոս, արքայի երկնից, այսօր պահեաց զի՞զ խաչին իւրով. Եւ զարդարեաց զամուս բն, սբոնչելի փառօճն իւրով:

(Շարական)

ԶԳԾՆ ԵՊՍ. ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

Պրօնու, Նիւ Եօրք

(Սոյն խորոգի խօսուած է 1 Մայիս 1977թն, Կարմիր Կիրակիին; Ս. Վարդան Մայր Տանարին մէջ, անոր օծման եւ անուանակոչութեան նններուդ Տարելիցին առիթով:)

## ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆ

«Եղեռով զայ կատարեալի, սրբէն և Հայրն Ձեր երկնաւոր կատարեալի» (ՄԱՏԹ. Ե. 48):

Առաջին առիթով գժուար, գրեթէ անգործադրելի նկատուող Տէրունական վերսյիշեալ հրահանդը, ուղղուած իր հետեւորդներէն իւրաքանչչիւրին, իրականութեան մէջ չատ արամարտանական է ու գիւրցմրնելի: Աւելին, ան կը հանդիսանայ հիմնական սկզբունքներէն մէկը քրիստոնէական կրօնին, կեղրոնական որիներէն մէկը քրիստոնէական բարոյականին: Արդարե, մենք կանչուուծ ենք ըլլալու կատարեալ մարդեր, այսինքն սուրբեր ու արդարներ՝ նման մեր Երկանաւոր Հօրը:

Մենք առհասարակ, կեանքի բոլոր երկոյթներուն մէջ և իրեղնեներուն վրայ կատարելութիւն կը փնտունք, ինչ որ կատարեալ չէ, անպայման թիրելի ու պահանաւոր Զենք կրնար, օրինակ, հանդուրժելու մեր տան մէջ ներկայաւթիւնը հայելի մը՝ որուն շրջանակին մէկ մասը ինկած-գրթած է, կամ առնարի մը՝ որ վրայ առւած է մէկ քանին իր ակռաներէն, հոգ չէ թէ երկուքն ալ կը ծառայեն այս նպատակին՝ որուն համար առհման-ուոծ են: Թիրես տարբեր չէ մնալ շտաբուն զգացումը նաև արտաքին երեսյթով, այսինքն Փիզիքապէս անկատար մարդոց ու կենդանիներուն նկատմամբ: Կոյր մը, կամ մը, թզուկ մը իրենց անմիջական շրջանակին մէջ ունենալ պիտի չփափաքէին ճարդերէն շատեր: Ոչ ոք պիտի յօժարէր ախեղծ ու հաշմանդամ մանուկ մը ընկալել իրեւ արդեկիր: Ամէն ինչ մէջ գեղեցկութիւն, համաչափութիւն և ներդաշնակութիւն կը փնտունք, ուրիշ խօսքով՝ կատարելութիւն:

Տարօրինակը այսն է որ, այսքան բժախնդրութիւն ցուցաբերելէ ետք արտաքին երեսյթներու պարագային, յաճախ անփոյթ ենք բարոյական ոյժերով մեր անձերը, մեր ներքին եսը, կատարելութեան հասցնելու մեր ճիշին մէջ: Արտաքին, ձեւական կատարելութիւնը մարմնին

հետ ու երբեմն անկէ առաջ կը նուղդի,  
կը գագրի գոյութիւն ունենաւէ : Մեր հա-  
գելոր կատորելութիւնն է միտյն որ կոչ-  
ուած է երջանիկ օր մը մեզ առաջնարե-  
լու ամենակտուարեալ մեր Հօրը ներկտ-  
յութեան ու Անով պայմանաւոր անվախ-  
ժան երանաւթեան :

Անշուշտաց թէ մեր Տէրը, քաջ գիտակ  
մեր կարողութիւններուն, պիտի չպահանջէր մեզմէ բանիք՝ որոնց իրադորումը անկարելի ըլլար մեզի: Բայորո ալ ունինք մեզի սրբացման՝ կատարելութեան՝ առաջնորդող տուեալները, թէն անհեթեթ է անկարելի որ բոլոր մարդերը ապրին ու գործնն իբրև սուրբեր, Տիրաջ շնորհներուն տեսակարար և գերազանց իմաստութիւնամբ տնօրինուած բաշխումին ի հետեւանին, որ թէն սուուր մը ըլլալու բացուութիւն, բայց արդար մը ըլլալու՝ կանանց ըստած է յաճախ մեր ժողովուրդը, սոկակն սուըր և տրդու եզրերը եթէ ոչ հոմանիշներ, գէթ ըստ էութեան ուշադրաւ առարերութիւն մը չունին իրարմէ:

Բնութեան մէջ ամէն ինչ կատարել-  
լութեան կը դիմէ: Հունաց որ կը թազուի  
հոդին ծոցը, պատեհ ժամանակին գիտէ  
պատահէ կուրծքը և սոդին ու լոյսին գալ  
իբրև ժառաղասի բոյս կամ ծառ: Սիրմը  
որ կը սազմաւորուի էդերու արգանդին  
մէջ, գուրս կու գայ սրոշեալ ժամանա-  
կին իբրև կենդանի էակ, աճելու ու զար-  
դանալու բոլոր կարևի ինութիւններով օժ-  
տըւած: Միւս կոյժմէն, մարդ արարածը  
միշտ ալ նախածէտ է ինքզինքը կատարե-  
լագործելու, Դժբախտութիւնը ևն է ու-  
կայն որ շատեր այդ կատարելութեան կը  
ձգտին միայն նիւթական, ֆիզիքական  
կամ սւսումնական մորգերուն մէջ, կու-  
րօքն ու կամաւորպէս անտեսելով հո-  
գնորդն ու բարոյականը: Ուրիշ հոսքով,  
կատարելութեան հասած կը նամարին զի-  
րին է երբ տիրացած են փարթամ ու վա-  
յելու մարմնի, սւսումնական շլացուցիչ  
վկայագրերու, պարարտ քանի կամ ըն-  
կերային ու քաղաքական բարձր գիրքե-  
րու ու պաշտօններու: Կամ գիտութեան  
ու արտեստի կալուածներէն ներս արձա-  
նագրած են ուշագրաւ ու ապշեցուցիչ  
նուաճումներ:

Պէտք չէ մոռնալ սակայն թէ երբ  
մեր Տէրը մեղի հրաւէր կը կարգար կա-  
տարեալ ըլլալու, անմիջապէս կ'աւելցնէր-  
մնչպէս որ ձեր երկնաւոր Հայրը կա-  
տարեալ էւս Ուրեմն ակատարեալը ըլլալու  
համար էական պարմանը նմանին է մեր  
Տիրոջ Աւելի պարզ խօսելով, մերը ը-  
սելին է այս առաքինութիւններն ու բա-  
րեմանութիւնները, նկատարքի ոյն գե-  
ցնեցիկ յատկանիշերը՝ որոնք այնքան ու-  
շագրաւ ու սրաշուուչ կերպով վոյլյացն  
էկատարեալ Մարգաւուն կամ Մարգու. Որ-  
դիին վրայ, քանի որ ժես և Հայր իմ  
մի եմք ըստ է Գրիտուու: Կ'ակնարքիկն ք  
խոնարհութեան, հեղութեան, ծառայա-  
սիրութեան, աղօթասիրութեան և նման  
առաքինութիւններուն, առանց որոնց  
աթոռներն ու գաները, մամոնան ու մե-  
քենան, վկայագիրն ու մրցանիշը, վարկն  
ու պատիւը, ծափն ու գովկեսը, մարմին  
հմայքն ու խօսքին դիթանքը, արուեստն  
ու գիտարթիւնը ոչ միայն քայլ մը իսկ  
չեն կրնակ մօտեցնել մենց կատարեալու-  
թեան, այլ մենց ին խնահաւանաւութեամբ  
ու հպարտաւթեամբ վսրակելով կը գտա-  
նան սակայ խաթարէի աղդակներ, բա-  
րյացական մեր կեանքին հիմերը ականա-  
հարոց: Ինչպէս շշիշել հոս պարագան  
Աւետարանի քարի երիտասարդին, ո-  
րուն Օրէնքի տառացի ու անթերի գոր-  
ծադրութիւնն իսկ չէր յաջողած ընել  
կատարեալ:

Որքան ատեն որ պակսին մեղի իդան  
ու իմաստութիւնը ձգտելու հոգեոր ու  
Նշարիս կատարելութեան, այնքան ատեն  
պիտի տռապիչնք մեր մեղքերէն ստեղ-  
ծըւած բարոյական տիղմին գարշշնուռու-  
թենչն։ Որպինեան մեղի պատահօծ բոլոր  
գիրախոսութիւններն ու մեր որոշըն ու  
աշխարհի զանազան ժամերուն վրայ բե-  
մադրուած սճիններն ու ողբերգութիւն-  
ները արդիւնքն են կատարելութեան  
տենչէն կամ անոր ճշգրիս ըմբառումէն  
զուրկ մարդերու մեջենայութիւններուն։  
Պարագանելու չէ որ զուռած է բէ  
ծուռա - թէրի, անկատար - քանակէն  
ու են ոչ ուռած չենիրու։

ԳԵՐԱԿԱ Ա. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

## ՔՈՒ ՅԻՇԱՏԱԿԴ 0.80 ԳԻՇԵՐ ...

Քու յիշատակդ այս զիեւր զիս լալու չափ կը յուզէ.  
Կարծես մեկնած էր սրտս, եւ զաղնաբար այս զիեւր  
Ես կը դառնայ, իր հիմ տեղն ու հին զգուաներ կ'ուզէ,  
կը սնդմրի գրկիս մէջ, կը բարձրանայ կուրծս ի վեր ...:

Քու պատկերդ աչիս մէջ եւ նու ձայնըդ՝ ականջիս,  
կը բրբրուան այս զիեւր. Երակներուս մէջ կարծս  
Քաղցրահոն տունչդ է լեցուած որ կը զզիսէ, կ'օրէ զիս,  
Մինչ երեսս ալ կ'անցնիս կարծս մատներդ անտս ...

Ես կը դառնան մի տո մի մեր հին ժամերն անկորուս.  
Կարաւանին նես աստեղ անոնք կու զան վերըսին,  
Հոգիս փարախն է բացուազ ընդդէմ իր բաղցըր հօսին ...

Յիշատակովո, այս զիեւր, կը զզամ այնչա՞ի զիս հարուս,  
Այնչա՞փ բարի, երջանիկ ... որ զըբութեամբ մը անհուն  
կը մրտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղներուն ...:

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՆԱՆ

## YOUR MEMORY TO-NIGHT

Your memory to-night is moving me to tears,  
I thought it had left my heart, but it secretly to-night  
Returns to its former place, wanting its old caress,  
Climbing up my breast, squeezing into my bosom tight . . .

Your image in my eye and your voice in my ear vibrate  
To-night, and it seems to me that my arteries do bear  
Your fragrant scent that rocks my heart and does intoxicate,  
While on my face I feel your unseen fingers stir . . .

One by one the old unforgotten hours return once more,  
With a caravan of stars they come like sheep in succession,  
Before its sweet flock my soul is a fold with an open door . . .

With your memory I feel so rich, so kind and happy too,  
That to-night with a tender and unbounded compassion,  
I want to share it with all poor souls the whole world through . . .

Trans. M. MANOUKIAN

VAHAN TEKEYAN

# ՀԵՇՆԱՍԻՐԱԿԱՆ

## ՀԱՅՐԱՊԵՏ ԴՊԻՐ ԶՈՒՂԱՅԵՑԻ

(1620 ? - 1691 ?)

Ժէ. Դարու հայ մշակութի բազմացածակ գործիչներէն մին է Հայրապետ Դպիր։ Ծնած է մատուռապէս 1620 թւ-  
ւին։ Ամուսնացած էր Աննայի հետ և ու-  
ներ երկու որդիներ՝ Աղաջան և Սարգիս (1661)։ Ունեցած է նաև աշակերտներ, ինչպէս Նահապետ և Յակոբ (1655)։

Իր գործունէութիւնը կը տարածուի Պատելի քան կէս դար տեսող ժամանակա-  
միջոցի մը վրայ (1639 - 1691)։

Հայրապետ Դպիր աշխատած է նոր Զուլայի մէջ, առաւելագէս իրեն ծաղկող քան գրիչ։ Իր գործերուն թիւը երեք տասնակէն տւելէ։

Ստորև կը ներկայացնեմք իր աշխա-  
տածքը, ըստ կարելոյն ժամանակադրու-  
թան կարգով։

1. - Աւետարան մը, գրուած 1418ին,  
նորոգուած է 1639ին, Բաղդասար Վագ-  
Զուլայիցի կողմէ։ այդ առթիւ Հայրա-  
պետ նկարիչ կատարած է ծաղկումը։ -  
Զեռ. Երևանի, թիւ 7224։

2. - Քարոզդիրք, 1641ին գրուած  
Բաղդասար Վարդապետի և Անտոն Դպիրի  
ձեռքով, Նկարող՝ Յոհան Քահանայի, Մաղ-  
կող՝ Հայրապետ Դպիր։ Սատցող՝ Բաղդա-  
սար Վագ- - Զեռ. Վիճականի, թ. 1208։

3. - 1642, Մեկնութիւն Մատթէի և  
Յօվհաննու Գր. Տաթեացիի, Գրիշք Ան-  
տոն Զուլայիցի և Մարգարէ։ Մաղկող՝  
Հայրապետ, Սատցող՝ Պաղտասար Վար-  
գապետ։ - Զեռ. Երևանի, թ. 1260։

4. - 1642-1645, Աստուածաշունչ,  
Գրիշ՝ Աստուածատուր Դպիր Նկարիչ՝  
Հայրապետ Դպիր։ Սատցող՝ Զօհրապ Ե-  
րեւանցի. - Զեռ. Ս. Յ. թիւ 1933։

5. - 1643-1646, Աստուածաշունչ,  
Գրիշ՝ Մտեփանոս, որդի Մարտիրոսի,  
Ուղիչ՝ Գրիգոր Քահանայի, Մաղկող՝ Հայ-  
րապետ, ըստ երևայթին, Սատցող՝ Մաֆար  
Ամիրաստամենց. - Զեռ. Ս. Յ. թ. 1934։

6. - Խորհրդատեսր, 1647, Գրիշ՝  
Աստուածատուր։ Մաղկող՝ Հայրապետ Զու-

## Հ Ո Գ Ի Ս Պ Ա Ր Ա Պ Ե Ա Լ.

Տէ՞ր թէ բախտն, չեմ զիտեր, ու չեմ փորձեր իսկ զիտնալ,  
Անզրօտէն, ուժգուշէն խարազնեց իմ նոզին։

Այդ նարուածէն զեռ երեմն կ'արինի տեղը վէրին,  
Թէեւ վարդ մը կը նզնի նոն իր թէրելը բանալ . . . :

Վարդ մը կարմիր, նամազոյն վէրին վրայ, վէրին մօս,  
Ի՞նչ կախարդիչ բայց նաև ի՞նչ սրառուչ ալ պատկեր.  
Կը սպիտանայ վէրիք բայց, կը կորցընէ վարդն իր նօս.

Վիշն այդ բազմած սրէս ներ իցին մնար անընկեր . . . :

Ա'լ ասիկ եօֆ ամէն հեղ եր արինել զան նոզիս,  
Բախտին նայուածն ոիլ ու ծուռ՝ եր զայ իյնալ իմ վրան,  
Վէրիք այդ բաց ու անբոյց կ'ընեմ ինձի ես վահան։

Ա'լ ի՞նչ ձեռով կեանին արդեօֆ պիտի փորձէ ընկնել զիս,  
Քանի վիշտին դէմ վիշտով պարսպած եմ իմ նոզին։

Փասը ամէն չարիքէ հասակ առնող բարիին։

1981

Գ. ՃԱՐՏԱՐ

- զայեցի: Ստացող՝ Օնոփրիոս Գրօնաւոր. — Զեռ. Երեանի, թ. 389.
7. — 1648, Աստուածաշունչ: Գրիչ՝ Ղաղամիք: Մաղկող՝ Հայրապետ: Ստացող՝ Խոջայ Պետրոս. — Զեռ. Երեանի, թ. 2587.
8. — 1648, Աստուածաշունչ: Գրիչք՝ Գոսպար Երէց և Յովհաննէս: Մաղկող՝ Հայրապետ. — Զեռ. Վենետիկի, թիւ 3, բառ Մարգիսեան Ցուցակի:
9. — 1649, Աստուածաշունչ: Գրիչք՝ Գոսպար Երէց և Յովհաննէս: Մաղկող՝ Հերապետ: Մատացող՝ Խոջայ Նազարէթ. — Զեռ. Երեանի, թ. 189.
10. — 1651-1655<sup>o</sup>, Աւետարան: Գրիչ՝ Վահրամ Դպիր: Մաղկող՝ Հայրապետ: Մատացող՝ Առաքել (Ամիրխան). — Զեռ. Երեանի, թ. 237.
11. — 1653ին Ժողովածոյի մը ծաղկումը լրացուցած է. — Զեռ. Երեանի, թ. 1742.
12. — Շ. 1655, Յայսմաւուրք: Գրիչք՝ Մկրտում և Մալին: Մաղկող՝ Հայրապետ: Մատացող՝ Գետրոս, որդի Մարգարի. — Զեռ. Նոր Ջուղայի, թ. 261.
13. — 1655, Աւետարան: Գրիչ՝ Յակով Դպիր: Մաղկող՝ Հայրապետ: Մաղկումին համար Մաղիկ Խաթուն վճարած է 10 սկի: Մատացող՝ Գրիգոր Քնն. Խօշապեցի. — Զեռ. Chester Beatty Library, թ. 578.
14. — 1658, Մաշտոց: Գրիչք՝ Աղամալ և Յոհան Տաթեացի: Մաղկող՝ Հայրապետ: Մատացող՝ Խօճամար. — Զեռ. Երեանի, թ. 953.
15. — 1656, Աւետարան: Գրիչ՝ Գոսպար Երէց: Մաղկող՝ Հայրապետ Վարպետ: Մատացող՝ Խօճայմալ. — Զեռ. Երեանի, թ. 2399.
16. — 1659-1660, Աւետարան: Գրիչ՝ Յովհաննէս: Մաղկող՝ Հայրապետ: Մատացող՝ Խոջայ Ռուսամ, Յովհաննէս Վարպետ. — Զեռ. Երեանի, թ. 254.
17. — 1660, Աստուածաշունչ: Գրիչ՝ Աստուածաւուր Քահանայ, Մաղկող՝ Հայրապետ, Վարպետաց Վարպետ: Մատացող՝ Զաքարիա Վարդապետ. — Զեռ. Երեանի, թ. 201.
18. — 1661, Յայսմաւուրք: Գրիչ՝ Մարկոս Քահանայ, Մաղկող՝ Հայրապետ:
- Ստացող՝ Եղիկ Մահդասի, որդի Յովհաննէս. — Զեռ. Նոր Ջուղայի, թ. 250.
19. — 1662, Քարոզդիրք, Քարթազին մէսս Մարտացիի: Գրիչ՝ Ուռուսակէս, Մաղկող՝ Հայրապետ: Ստացող՝ Պարոն Վաթան. — Զեռ. Երեանի, թ. 2183.
20. — 1664, Ժողովածոււ: Գրիչք՝ Հերապետ Ջուղայեցի և Յովհաննէս Քահանայ. — Զեռ. Երեանի, թ. 83.
21. — 1667, Ճաշոց: Գրիչ և Ստացող՝ Հերապետ. — Զեռ. Երեանի, թ. 4603.
22. — 1669ին լրացում մէկ Աւետարան: Գրիչք՝ Յակոր և Կիրտկոս Քահունայ: Մաղկող՝ Հայրապետ: Կազմող՝ Մարդիկի Վաննեցի: Մատացող՝ Դաւիթի (1670). — Զեռ. Երեանի, թ. 6783.
23. — 1670, Աւետարան: Գրիչք՝ Աստուածաւուր և որդին Մկրտիչ: Մաղկող՝ Հայրապետ. — Զեռ. Վասպուրականի, Ցուցակ թ. Լալյանի, էջ 933.
24. — 1675, Ժողովածոււ: Գրիչք՝ Մարկոս և Հայրապետ. — Զեռ. Երեանի, թ. 1889.
25. — 1677, Աւետարան: Գրիչ՝ Մկրտչում: Մաղկող՝ Հայրապետ. — Զեռ. Երեանի, թ. 7237.
26. — 1678, Աւետարան: Գրիչ՝ Հերապետ. — Զեռ. Պերինի Արք: Մատենադարանին, Ն. Բարձրամեանց, թ. 18.
27. — 1679, Խորհրդատերք: Գրիչ և Մաղկող՝ Հայրապետ: Մատացող՝ Աղէքսանդր Վարդապետ. — Զեռ. Երեանի, թ. 2673.
28. — 1680, Աւետարան: Գրիչ՝ Ամիր Սորդիս Դպիր: Մաղկող՝ Հայրապետ. — Զեռ. Երեանի, թ. 6782.
29. — 1684, Աւետարան: Գրիչք՝ Վէր Արիստակէս և Յովհաննէս Քահանայ: Մաղկող՝ Հայրապետ Վարպետ: Կազմոց՝ Աղամար Վարպետ: Մատացող՝ Բունիաթ Մահմանին: — Զեռ. Երեանի, թ. 6774.
30. — 1686-1687, Ճաշոց (Ա. Բ.): Գրիչ՝ Արիստակէս Քահանայ: Սորդիսը՝ Աղէքսանդր Վարդիսիսկովուս: Մաղկող՝ Հայրապետ: Պատուիրատոււ՝ Մամ, Կողուկից Խոջայ Էլլիկի: — Զեռ. Նոր Ջուղայի, թ. 142, 143, Ցուցակ թ. Հատուր:
31. — 1687, Խորհրդատերք: Գրիչ և Մաղկող՝ Հայրապետ: Մատացող՝ Մարտիրոս Վարդապետ. — Զեռ. Նոր Ջուղայի, թ. 316.

## ՆՈՐ ՀՈԳԵԿՈՐ ՀՈՎԿԻՒՆԵՐ

### ԵՒՐՈՊԱՅԻ ՆՈՐԱԿԱԶՄ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒՆ

**Համագոյքի տարածքին մեր ցրուածոթեան իրեն անխուսափելի հնտեւանք եւ քաղաքական ու տնտեսական պայմաններու բերուող, վերջին տասնամետակներուն, Սփյուռքի մեր կարգ մը գաղութները նօսրացն եւ գրեթէ անհնտացան, մինչ այլ երկիրներու գաղութներ հոծացան եւ բարգաւաճեցան։ Կազմուցան նաև հայկական բջիջներ այնպիսի երկիրներուն մէջ ուր հսկի մատի վրայ համրուած հայիր զյութին ունէին 50 ական թուականներուն։ Առաջիններէն կը յիշնք Պիրմանիոյ (Խնտոնէցիա), Հոդկաստանի եւ Եթովպիտի գաղութները, վերջիններէն՝ Վէնէցուէլայի, եւ մանաւանդ Եւրոպական ցամաքամասի վրայ, Արևմտեան Գերմանիոյ, Զուլիցերիոյ, Հովանտայի և Սքանտինաւեան երկիրներու — մասնաւորաբար Շուէտի — հայ գաղութները։**

**Մատակարարելու համար հոգեւոր կարիքները այս վերջիններուն, բոլորին աչքերը Ս. էջմիածնի հնտ ու աւելի՝ պիտի ուղղուէին բնականաբար երուաղէմի Սուրբ Աթոռին։ Արդարեւ, անցնող աշնան, Հոյանտահայ գաղութը ունեցաւ իր առաջին Հովաւուր, յանձնին Ս. Ռիխտի երիտասարդ Միարաններէն Հոգզ. Տ. Նուրիհան Վրդ. Մանուկեանի։ Գերեթէ նոյն ատեն, դարձնաւ Ս. Ռիխտի Միարան Հոգզ. Տ. Վիգէն Վրդ. Այրազինար, յաջողութեամբ աւարտիէ ետք Լուստոնի Քինկ Քօյէնի աստուածաբարանական ընթացքը, կը մենէք դժնեն, ստանձնելու համար հոգեւոր հովուութիւնը Զուիցերիահայ փորբաթիւ գաղութին։ Խոկ Մայիսի 20ին, Սուրբ Աթոռէս գէսի Սթորիոնմ համրայ Կ'ելէք Հոգզ. Տ. Անուշաւան Վրդ. Զղանեանը, իրեւ հոգեւոր հովիւր Շուէտահայութեան մասնաւորաբար եւ Սքանտինաւիոյ այլ երկիրներուն (Խորքեկիա, Ֆինլանտա, Տանիմաբար) ընդհանրապէս։**

**Հոգզ. Տ. Անուշաւան Վրդ. մէկն է Ս. Ռիխտի զարգացած Միարաններէն, որ առիթը ունեցած է հնտեւելու Սորպոնի համալսարանի (Փարիզ) լիզուարանական ինիդիին եւ հմտանալու քանի մը լեզուներու։ Երկար տարիներ հոգեւած է Ամմանի գաղութը։ Հեղինակն է «Համմուրապիի Օրինագիրը» եւ «Հարաւայ Աճառեան եւ իր «Լիակատար Քերականութիւն»ը» ուսումնասիրութիւններուն եւ ծնունարկած է թարգմանութեանը պատմա-բանասիրական մեծ արժէք ունեցող Գիլգամշի Դիւցաններգութեան։**

**Վստահ ենք որ Հայր Անուշաւան արդիւնաւորապէս պիտի վարէ իրեն վստահուած նոր այս պաշտօնը։ Ան խոստացած է պարբերաբար «Ախոն»ի դրկել շահեկան եւ մանրամասն տեղեկութիւններ՝ Սքանտինաւիոյ նորակազմ գաղութներու կեանքին շուրջ։**

32. — 1687, Ասրհդատաւոր, Գրիչ՝ Հայրապետ. — Զեռ. Ս. 8., թիւ 1852:

33. — 1688, Աւետարան, Գրիչ՝ ուր Արիստակէս։ Մազկող՝ Հայրապետ. — Զեռ. Վենետիկի, թիւ 117, ըստ Սարգիսեան Ցուցակի։

34. — 1691ից առաջ, Աւետարան։

Գրիչ՝ Աստուածատուր, Մազկող՝ Հայրապետ. — Զեռ. Երեւանի, թ. 6765:

35. — 1691, Աւետարան, Գրիչ՝ Կիրակոս Երէց, Մազկող՝ Հայրապետ։ Սատարաց՝ Հայր Թաւրիզեցի. — Զեռ. Երեւանի, թ. 247:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

# ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

## ՄՐՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1980 - 1981

### Ամենապատիւ

**Տ. Եղիշէ Ս. Արք. Տէրոէրեան,**  
Քարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյ,  
Գերաշնորհ և Հոգեշնորհ Հայրեր  
և յարդելի հանդիսականներ:

1980-81 Ամագերջի Հանդէսին առիթով Ձեզ կը ներկայացնենք դպրոցական այս տարեցրջանին ին ուսումնական - բարոյական - անտառական ընդհ. Տեղեկագիրը Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանին, որ հետեւելն է. -

Առակերտութիւն. — Այս տարի Վարժարանին երկսեռ ոչակերտութեան թիւը եղան 195, բաժնուած հետեւել ձեզը. — Երկրորդական՝ 24 մանչ 42 աղջիկ համագումար՝ 66 Նախակրթարան՝ 31 մանչ 47 աղջիկ համագումար՝ 78 Մանկապարտէ՛՝ 25 մանչ 26 աղջիկ համագումար՝ 51 Ընդամէնը՝ 80 մանչ 115 աղջիկ — 195

Ու մէկ դժգոհութիւն մեր աշակերտներէն, մանաւանդ կարգապահական ականատեխն. Յընդհանուրն, գնահատական խօսք ունինք իրենց նկատմամբ:

« Բաւուցիչներ. և Մեր Գրկուեռ ուսոււցիչները այս տարի թուով եղան 27. Առողջմէջ չսրսը կրօնաւորներ էին, Անոնք բալորն ալ մեզ համար հանդիսացան աղջիւ աժանդակներ ու դիւրացուցին մեր կրթուկան պատասխանատու դործին դըժուարութիւնները. Անոնց բոլորին համար ունիմ գնահատանքի և շնորհակալութեան խօսքեր թէ՛ անձնապէս և թէ յանուն մեր աշակերտութեան և ծնողներու.

Ուսումնական մակարդակ. — Ետքուն առկեցինք իրադութեան General Certificate of Educationի Երկրորդական վարժարաններու յատուկ ծրագիրը Դարձեալ շարաւնակեցինք ուսուցանել 4 լեզուներ, Հայերէն, Անգլերէն, Արաբերէն և Եբրայեցերէն, սկսելով Մանկապարտէղէն:

Աւանդեցինք երկրորդական վարժարաններու յատուկ բոլոր գիտութիւնները, ինչպէս նաև Միջազգային Պատմութիւն, Հայերէն և Անգլերէն լեզուներով:

Նախակրթարանի և Մանկապարտէղի մէջ Հայերէնք գործածեցինք իրեն մայր լեզու թէ՛ գիտական և թէ պատմական գտանքուն համար, և մասամբ նաև Արաբերէնը ևսկ երկրորդական բաժնին մէջ Հայերէնով ուսնդեցինք Հայագիտական գասերը, իսկ Անգլերէնով՝ գիտական և սարապատմական գասերը:

Անցեալ տարույ մեր շրջանաւարտները մասնակցած ըլլալով Հօնուսնի General Certificate of Educationի միջազգային քննութեանց, ունեցած են հետեւել յաջուութիւնները. —

Մարալ Գարճեան յաջողած է 8 նիւութերու մէջ՝ Հայերէն, Անգլերէն լեզու, Անգլ. Գրականութիւն, Արաբերէն, Կենաւարանութիւն, Քիմիաբանութիւն, Ուսուզութիւն և զուա Աւողութիւն:

Եղիշէ Գօյաճնուն յաջողած է 7 նիւութերու մէջ՝ Հայերէն, Անգլերէն լեզու, Անգլ. Գրակ., Արաբերէն, Կենաւարանութիւն, Քիմիաբանութիւն, Ուսուզութիւն:

Խաչիկ Տէր Վարդանեան յաջողած է 4 նիւութերու մէջ՝ Հայերէն, Անգլերէն լեզու, Անգլ. Գրակ., Կենաւարանութիւն:

Աեդա Մազմանեան յաջողութ է 4 նիւրերու մէջ - Հայերէն, Անգլերէն լիցու, Անգլ. Գրականութիւն, Արաբերէն:

Անցեալ տարւոյ մեր 10 շրջանաւրուսներէն նը կը շարունակեն իրենց համար լսուրանական ռւասութիւն, Հայաստանի Պատուկան Համալսուրանին մէջ, իսկ երկութքը՝ Եւրոպական համալսուրաններու մէջ: Մանցեալ չորսը առայժմ նետօւած են կեսնաքի առարկէ:

Խայ այս տարի ունինք 11 շրջանաւրուսներ, որոնք քիչ յետու պիտի ստուն իրենց աւարտական վկայականները: Անոնք մասնակցելէ յետոյ մեր Ամսավերջի Քննութեանց, մասնակցեցան նաև Լուսունի Գ. Ս. Ե.ի Բնութեանց, որոնց արգիւնքը յատանի կը դառնայ յառաջիկայ Օգոստասին: Անոնք են. —

**Յակոբ Սէմէրէնեան**  
**Սիրական Մաթուսան**  
**Անգուլլո Գարտասօփուլոս**  
**Ասի Սկան**  
**Անի Տիգրանեան**  
**Եւա Տէր Վարդանեան**  
**Կոլինա Օհաննէսեան**  
**Նորտ Գարենեան**  
**Նորտ Գօղոսեան**  
**Սիրայդ Ռանույեան**  
**Վիկիան Գէորգեան**

Վերոյիշեալ մեր շրջանաւրած սաներէն 8 ը կը ծրագրեն հետեւի համալսուրանական բարձրագոյն գուարչնթացքներու և արգիւն իսկ կատարած են իրենց դիմուները Հայաստանի և այլ Եւրոպական համալսուրաններուն: Անցեալ տարւոյ և այս տարւոյ երեք շրջանաւրաններու համար դիմած ենք Հայաստանի Պատուկան Համալսուրան, ուր ոյս օրերուն ունինք 11 առանձնանք (Վկիքին Ներսէսեան, Արամ Խոչաստեան, Շահէ Գօյանեան, Դանիէլ Մարգարեան, Օհան Հալէպիեան, Անուշ Նագդաշեան, Սօնա Գիթարեան, Գէորգ Տօնիկեան, Լեռն Գէհէսնիքեան, Խոչիկ Տէր Վարդանեան, Շողէկ Գօյանեան), որոնք սիրուած են յառաջադէմ աշխիքուններ են առանց բացառութեան:

1980 Դեկտ. 29 - 1981 Յունիսը 9 ամքի ունեցան մեր Կիսամեայ Բնութեանները, իսկ 1981 Մայիս 19-30 մեր Ամսա-

վերջի Քննութիւնները, որոնց իրեկ արդիւնք մեր մօտ 200 աշակերտներէն միայն 6 ձախողածներ կը կրկնեն իրենց դաստիարակները:

31 Մայիս 1981, Կիրակի օր, տեղի ունեցաւ մեր Մանկապարտէզի Ամազերջի Հանդէսը, ուր 13 փոքրիներ ստանուլով Մանկապարտէզի աւարտական ներ, կ'անցնին նախակրթական ներ:

Մայ աշակերտներու մտաւոր դաստիարակութեան քովու ի վեր խնամք աւարտինք իրենց Փիզիքական դաստիարակութեան, Ունեցանք ամենօրեայ մորթակրթական պահէր, զեկավարութեամբ Պր. Յակոպ Նաճարեանի, ինչպէս նաև պարի պահէր, զեկավարութեամբ Պր. Յակոպ Անդրէսեանի, որոնց գեղեցիկ ցուցանդէսը կատարուեցաւ 10 Մայիս 1981, Կիրակի հետօրէ ետք, Մարգանադէսով մը, ուր ներկայ էին ծնորներու և ազգայիններու աշխատութիւններ:

Այս առթիւ ունինք սրտագին խօսքեր շնորհակալութեան Պրք. Յակոբ Նաճարեանին և Յակոպ Անդրէսեանին, իրենց ատարւոյ և այլ տարիներու սրտապահնդ և անվարձ ծառայութեան համար:

Համ նախընթացի, շտրունակցինք մեր Վարժարանի աղջկանց յատուկ ձևադարձի դասավանինք, զեկումիարութեամբ Օր. Մելինէ Ներսէսեանի: Այս շնորհաւելի աշխատանքին դուք ականական եզաք մեր տարեկան Պակարին, ուր վաճառքի գըրտաւում էին այլ ծնուպործները:

Պազարը տեղի ունեցաւ 16 և 17 Մայիս, Շաբաթ և Կիրակի օրեր, ուր ունեցանք նաև կերպարումի, պարի, խրախնդնչիք բաժին մը: Այս ձեռնարկի Վարժարանին աղջկանց տառյժմ 401,670 խրայէլեան կիրայի զուտ չափ մը, առաւել մեր գաղութիւն համար մէկանզումի երջանիկ առիթ մը: (Գումարը ամբողջ շերջանի մեր հաշիւներուն մէջ:)

Այս առթիւ սրտագին շնորհակալութեան պարագ ունինք այն խօսմք մը ոխիններուն, որոնք մեր ուսուցչական կազմին ներ համագործակցութարար, շտագնահատելի ու բացարիկ ճիշեր ի գործ գրին, արդիւնաւորելուն մեր ձեռնարկի:

- Ժողովրդային խրախճանքի և ժեկանգումի ուրիշ ձեռնարկ մը եղու Ամսանորի խրախճանքի օրը, որ Վարժարատնին ապահովեց 77,000 հար. Լիրայի զուտ եւ կառուտ մը:

Մեր աշակերտներու հոգեառ-կրօնասկան կենանքը ևս մաս կազմեց մեր հոգածութեան: Հաս նոխընթացի, կրօնի մեր ամէնօրեայ դասերուն հետ շարունակե-

ցինք զիրենք եկեղեցի առաջնորդել կիրակիէ կիրակի: Խակ հանդիսական առիթներով անոնք մասնակցեցան նաև եկեղեցական արարողութեանց և ասրին երկից մասնակցեցան նաև Ս. Հաղորդութեան հորեւրդին:

Ստորև զ ներկայացնենք նաև Վարժարանին տարեկան տնտեսական հաշտեատը ըստ մինչ ու 1980 թավարեւ այլ հասութաբեր ձեռնարկներէ:

### ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԹԿՆԻՒ ԵԼԵՒՄՏԻՑ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

1980 Յունիս 1 — 1981 Յունիս 30

### Մ Ո Ւ Տ Գ Ր

Ի. Լ. Ակ.

Պատրաստ ի դրամարկղ, փոխագրեալ 1979-80 տարեշշանէն  
Նուիրատաւութիւնք արտասահմանէն  
Ուսանողական տարեթոշակներէ  
Դասադիրքերէ և դասատերերէ  
1980ի Գազարէն և այլ հասութաբեր ձեռնարկներէ

770,223.97
4,209,095.50
1,200,200.00
88,000.00
239,000.00

Բնդւ. Մուտք 6,554,519.47

### Ծ Լ Ր

Ի. Լ. Ակ.

Ամսականք պաշտօնէութեան  
Դասադիրքեր և դասատերեր  
Գրենական պիտոյք  
Թղթատարական ձախիքեր  
Ձեռագործի նիւթեղէնք  
Մանր ձախիք և մաքրութիւն  
Ֆագորական ձախիքեր  
Հանդիսական ձեռնարկներու ձախիքեր  
Երնուածական և կահոյից նորոգութիւն  
Բացառիկ ձախիքեր և պատուասիրութիւնք  
Ինքնաշարժի ձախիքեր

4,923,250.00
104,451.00
20,500.00
45,890.00
25,000.00
5,551.00
8,655.00
15,100.00
42,700.00
35,260.00
34,316.00

Բնդւ. Ելք 6,261,273.00

Պատրաստ ի դրամարկղ, որով վճարելի են ուսուցչական  
արձակուրդի ամսականները

1,293,246.47
6,554,519.47

- Տարեկան այս հաշուետուաւթենէն յետոյ մեզի համար սրտադին պարտք կը ետնդիսանայ յայտներ մեր և աշակերտութեան երախտադիտական գդացուամերէ, հանդէպ բոլոր այն ազնիւ նուիրատաներն քուն, որովք մեր կրթական գործին ողնայարը եղան անտեսապէս: Առանց աչնոնց, Թարգմանչաց կրթական այս տարւնի

ու գործը պիտի չգտնէին իրենց բնականոն հունին ու յառաջդիմութիւնը: Երուսաղէմի Տնօրինական Սուրբ Գոյրեբութ մէջ կազօթինք անոնց բոլորին արեւշատութեան և երջանկութեան համար:

Ստորև կու տանք անունները բալոր յարգելի նուիրատաններուն, իրենց նուին բած գումարներով միատեղ:

Տար. Լիրու Ակ.	Տար. Լիրու Ակ.
Կրթական Նախարարութիւն, Երրայրենի ռազմական համար 44,409.50	Հերթ Գըլըճեան, Ամերիկա 5,500.-
Հայկ Խանեան, Ամերիկա 4,500.-	Տէր և Տիկին Բարձ Հինգլեան, Ամ. 2,200.-
Միմի և Մելին Սուսնթարեան, Ամ. 4,500.-	Հայկ Տիկին Օնդիկ Խոբհատ, Ամեր. 2,750.-
Կրթակ. Վարժարան Ս. Յովակիմ և Ս. Աննա Եկեղեցւոյ, Եթքակա 10,300.-	Հայկ Գալազեան, Ամերիկա 5,500.-
Ս. Փիլիպպոսեան Հաստատթ., Ամ. 40,000.-	Տէր և Տիկ Կար Զարմանեան, Ամեր. 2,700.-
Զարեհ Գոտակեան, Ամերիկա 100,000.-	Օր. Ալեք Սակորեան, Ամերիկա 2,200.-
Եղ. և Հելէն Մարտիրեան, Ամեր. 50,000.-	Օր. Հելէն Սակորեան, Ամերիկա 2,200.-
Կրթական Նախարարութիւն 16,091.-	Տէր և Տիկ Յարութիւն Պարագեան, Ամեր. 2,200.-
Տէր և Տիկ Կիրէնէկեան, Գանատա 4,000.-	Յարութիւն Պարագեան, Ամերիկա 2,200.-
Աննա և Գեորգո Կագորեան, Գան. 4,800.-	Այս և Խորայր Մատանեան, Ամեր. 1,900.-
Միհաս Ուկերչէկեան, Գանատա 4,000.-	Տիկին Ելիկ Տօնիկեան, Ամերիկա 5,500.-
Խաչիկ Գոյուանեան, Գանատա 4,000.-	Տիկին Երասման Պարագեան, Ամեր. 2,750.-
Տէր և Տիկ Յակոբ Մատեանեան, Գան. 2,000.-	Տիկին Մարթա Գոյուանեան, Ամերիկա 2,200.-
Օր. Աշխեն Վարդանեան, Գանատա 2,000.-	Տէր և Տիկ Մարթին Արգարեան, Ամ. 8,250.-
Տէր և Սկ. Սարդար 8. Ղազարեան, Գանատա 1,600.-	Տիկին Աղյին Հանրակեան, Ամերիկա 2,200.-
Լիպարիս Ներսէսեան, Գանատա 1,600.-	Տիկին Անդրէնիկ Մատանեան, Ամեր. 2,500.-
Տէր և Աննա Բարագանեան, Գանատա 1,600.-	Կիրակոս Եղոց Դորց, Ս. Ֆրանչիկ 1,750.-
Աննա Գարագաչէան, Գանատա 1,000.-	Տիկին Ֆլորէն Հաղալեան, Ամերիկա 2,000.-
Լիպարիս Միթամզէկեան, Գանատա 1,000.-	Ճռ և. Մուշկեան, Ամերիկա 2,000.-
Վարդան Վարդանեան, Գանատա 800.-	Աննա և Արամ Հինդիկեան, Ամերիկա 5,000.-
Տիկին Սասի Դաւիթիկեան, Գանատա 800.-	Տէր և Տիկին Ճռ Փայայեան, Ամեր. 2,000.-
Եղիա Ներսէսեան, Գանատա 800.-	Տիկին Խուար Գարակօզեան, Ամ. 2,500.-
Վարդան Գարագանեան, Ամերիկա 4,500.-	Մայք Բարթայեան, Ամերիկա 5,000.-
Տէր և Տիկին Գէնորդէկեան, Ամերիկա 2,500.-	Տիկին Մարտէլ Ճռտօն, Ամերիկա 2,500.-
Տէր և Տիկին Աստուորեան, Ամեր. 2,500.-	Տէ. Վարդան Մոլէկսէսն, Ամեր. 2,500.-
Տէր և Տիկին Գրիգորեան, Ամերիկա 2,500.-	Տէր և Տիկին Զ. Մորտակեան, Ամեր. 2,000.-
Մտփան Թանրիկեան, Աւուցալիս 1,500.-	Տէր և Տիկին Զ. Մորտակեան, Ամեր. 2,000.-
Աւելան Խոսրուէկէմ 2,400.-	Տէր և Տիկին Ա. Աղարեան, Ամեր. 2,000.-
Վ. Ա. Ռնճեան, Անդրիս 1,900.-	Տէր և Տիկին Ա. Սամանէ, Ամեր. 2,000.-
Տէր և Գէլիկն և Քէթի, Գանատա 2,500.-	Տէր և Տիկին Ա. Սամանէ Մարթին, Ամ. 2,000.-
Տէր և Միհաս Մարտիրեան, Գան. 2,000.-	Հայկ Արթին, Լինտոն 3,200.-
Տիկինան Միհասին, Աննթիւլ 2,000.-	Հայկ Գալուստան, Լինտոն 3,200.-
Տիկին Արթին Թաշեան, Ամերիկա 6,000.-	Վարսենիկ և Խոզ Սամարեան, Ամ. 5,000.-
Օր. Հելէն Մէհան, Ամերիկա 5,000.-	Տիկինան Միհասին, Հէվըրիկ 5,500.-
Վերա և Գէւորգ Գարակէոզեան, Հարաւային Ամերիկա 150,000.-	Տէր և Տիկին Ճռ Թագէ, Ամերիկա 5,500.-
Օր. Նոյեմբ Գէրպէտան, Ամերիկա 5,000.-	Տէր և Տիկին Ճռ Գոփիկեան, Ամ. 4,950.-
Կարպիր Գէլիքեան, Լինտոն 6,500.-	Տիկին Զապէլ Աթէնեան, Ամերիկա 2,200.-
Աւելիս Գէլիքեան, Լինտոն 3,250.-	Արփինէ և Փիլըր Տրիկաս, Ամեր. 3,570.-
Օր. Հելէն Ֆարշեան, Ամերիկա 2,500.-	Վարդան Երեցան, Գարագան 302,600.-
Ֆօրն և Սիլվիա Մարտիրեան, Ամերիկա 2,000.-	Դիրակ. Դորց Անն Տիկինանտի 3,600.-
Բիլըրան և Արլէն Գէլիքեան, Ամեր. 2,000.-	Տարց և Տիկինան Ակումբ, Հէվըրիկ 6,000.-
Ֆօրն և. Գէլիքեան, Ամերիկա 2,000.-	Տիկին Բրուսնեակ Տէլէնէսան, Ամեր. 2,400.-
Տիկին Արլէն Գէլիքեան, Ամերիկա 2,000.-	Տիկին Բրուսնեակ Ֆէլիպոսն 6,000.-
Գէրն և Արլէն Արագ, Ամերիկա 2,500.-	Երիս. Տիկինան Միհաս, Ռուսոր 6,000.-
Յակոր և Եղ. Խոսրուէկէմ 7,000.-	Ճռէֆ և Եղի Զամբրդ, Ամերիկա 7,000.-
Կիւլապի Կիւլապէնկեան Հիմնիկը. 100,000.-	Տէ. Միհաս Դորգ Դավիթ Ամերիկա 3,000.-
Յ. Մութափեան, Լինտոն 3,200.-	Տիկին Մէրի Աղալապանեան, Ամերիկա 3,000.-
Տէր և Տիկ Գրիգորեան, Լինտոն 3,200.-	Տէթ. Միհասէլ Աղալապէեան, Ամեր. 2,400.-
Տէր և Տիկ Ճռ Գրիգորեան, Ամեր. 5,000.-	Տիկինան Միհասին, Թէնէֆլայ 4,500.-
Տէր և Տիկ Ճռ Գրիգորեան, Ամեր. 3,200.-	Օր. Միհաս Թարախեան, Ամերիկա 2,400.-
Տիկին Խոզ Վարդանեան, Ամերիկա 2,000.-	Գուռար ի Ճռէֆ Հավէլքան, Ամերիկա 3,000.-
Հայ ին Ակումբ, Գոսթն 10,000.-	Տէ. Մարտիրոս Միհասին, Ամեր. 4,200.-
Տէր և Տիկ Միհաս Սէլէնան, Գանատա 18,000.-	Ա. Ը. Յ. Օ., Եղիմ, Գալլիֆորնիս 2,750.-
Տիկին Մովիկ Արտպիկան, Գանատա 2,000.-	Տարց և Տիկինան Միհասին, Եղիմ 2,750.-

## ԽԱ. Լիրա Ա.Կ.

Կիրակինորեայ Վարժարան, Եղեմ	2,750.-
Կոպրաց Դառ, Եղեմ	2,750.-
Տիկնանց Միութիւն, Եղեմ	5,500.-
Տիկնանց Միութիւն, Գութըն	5,500.-
Վահրամ և Մարի Գոյանեան, Ամեր.	11,000.-
Տէր և Տէ. ի. Վ. Գաղաղեան, Ամեր.	5,500.-
Արբակարդ և Թովկ. Առաքելեան, Ամ.	1,900.-
Հ. Բ. Ը. Պ. - Թորոսուած Հիմք.	60,000.-
Քարլ և Այտա Վարտանեան, Ամեր.	2,400.-
Աւետիս Հէրի Կարապետեան, Ամեր.	3,000.-
Ս. Ղևոնդ Եղեց. Երցւներ, Ֆէյրլուն	7,800.-
Ցակոր Տէլլաքեան, Ամերիկա	3,000.-
Համաւերաստացայ Վերալ. Միութ.	60,000.-
Տիկնիութ Զարդարեան, Ամերիկա	2,400.-
Աննա և Արա Երգուակեան, Ամերիկա	2,400.-
Ալպեր և Մարտրիտ Բարիշանեան,	
Ամերիկա	3,000.-
Սուրէն Ֆէնսկեան, Ամերիկա	60,000.-
Տէր և Տէ. իրնէսթ Երափթ, Ամեր.	2,400.-
Ցարութիւն Արապետան, Հար. Ամեր.	3,200.-
Գրիգոր Արապետան, Հար. Ամերիկա	3,200.-
Օննիս Արապետան, Հար. Ամերիկա	3,200.-
Ցովաննէս Մինանեան, Հար. Ամեր.	3,200.-
Հայ Առաք. Եղեց. Եղբայրակցութ., Հարաւային Ամերիկա	3,900.-
Խարբերդի Հայրենից. Միութիւն, Տիկնանց Բաժին, Ամերիկա	14,000.-
Միլիս և Տէրնո Գասոլի, Աւատրալիս	8,500.-
Արդար Զաքարեան, Հայֆա	5,000.-
Քաղաքակետարան Երաւանչէմ	150,000.-
Տէր և Տէ. ձօրէ Գարաբէւեան, Ամեր.	14,000.-
Տիկնի Արմէսթ Միայէ, Ամերիկա	14,000.-
Տիկնի Հաւութ Ասլանհան, Ամերիկա	9,000.-
Գէրդ և Սիրէ Վարդարդ Գաւուքուրեան,	
Ամերիկա	5,600.-
Օր. Արմինէ Տէր Յակոբեան, Ամեր.	2,800.-
Ֆրանք և Գէթի Ըլպէնչէթ, Ամերիկա	3,500.-
Ժիրայր Թիւթիւննէան, Ամերիկա	7,000.-
Հէրբի և Սէրէ Գրգըլեան, Ամերիկա	2,800.-
Արա և Ալիս Հայկ, Ամերիկա	7,000.-
Վարդգէս Միույնեան, Ամերիկա	3,500.-
Ստեփան և Նելլի Գոյանեան, Ամեր.	7,000.-
Տիկնի Լոզապէ Կոչկարեան, Ամեր.	3,500.-
Օր. Հէլէն Հանէսեան, Ամերիկա	3,500.-
Հայ Արմիրին Ամերիննէր	7,000.-
Տիկնի Ալիխան Գոյանեան, Ամերիկա	5,200.-
Հէրբի Գետրունեան, Ամերիկա	7,000.-
Մանուկ Տիարապէքիրեան, Պ. Այրէս	75,000.-
Մովսէ Գետրունեան, Գարագաս	5,200.-
Մանուէլ Կիրակոսեան, Գարագաս	2,600.-
Գէր Պատիկեան, Գարագաս	10,400.-
Լուց և Աննա Տօնարթ, Գարագաս	10,400.-
Էմիլիս Կոմէզ, Գարագաս	2,600.-
Ճօն Քէնթ, Գարագաս	2,600.-
Լիլիան Լուփի, Գարագաս	2,000.-
Գէքարեան Երարթ, Գարագաս	5,200.-
Կարո Գառուչեան, Գարագաս	5,200.-

## ԽԱ. Լիրա Ա.Կ.

Ջարեկ Գըպրըուեան, Գարագաս	5,200.-
Հրանդ և Այտա Տէօվէթեան, Գար.	5,200.-
Պատրիկ Այնազեան, Գարագաս	10,400.-
Նևուար Այնազեան, Գարագաս	10,400.-
Ռ. Հ. Սալազար, Գարագաս	2,600.-
Առաքել Ղազարեան, Գարագաս	2,600.-
Գրիգոր Ղազարեան, Գարագաս	5,600.-
Ղազար Ղազարեան, Գարագաս	2,600.-
Վարժառ Ղազարեան, Գարագաս	2,600.-
Էլուստիւն Ղազարեան, Գարագաս	2,600.-
Էլիաս Ամբիս, Գարագաս	2,600.-
Հովհաննէս Ղազարեան, Գ. Այրէս	5,200.-
Յովհաննէս Ղազարեան, Պ. Այրէս	5,200.-
Ճօրէկ Հավֆար, Գարագաս	5,200.-
Էտաւարտ Սէփէրեան, Պ. Այրէս	262,000.-
Կովկաննէս Սէփէրեան, Պ. Այրէս	320,000.-
Ճօրէկ Ասրին Վարդպարսնեան,	
Գաւնուն Այրէս	112,000.-
Արտաշէս Սարեան, Ամերիկա	160,000.-
Տիկնանց Միութիւն, Սաքրամէնթ	11,000.-
Սարդիս Գալֆայեան, Ամերիկա	8,000.-
Օր. Արշ Սարգիսեան, Ամերիկա	4,000.-
Տիկնի Մէրի Շիմէրեան, Ամերիկա	4,000.-
Տէր և Տիկնի Ծիկէրմզ, Ամեր.	16,000.-
Օր. Էլիազապէթ Շամիրեան, Ամերիկա	4,000.-
Ս. Ղևոնդ Եղեղեցի, Ֆէյրլուն	8,000.-
Կաւարտ Փալաքէնեան, Ամերիկա	8,000.-
Մարգաս Փալաքէնեան, Ամ.	2,400.-
Սարգս Թաշեան, Ամերիկա	8,000.-
Սարդիս Ջնառուրեան, Ամերիկա	4,000.-
Տէր և Տէ. Արշուր Խարապեան, Ամեր.	28,000.-
Տէր և Տէ. Ռէլէզը Մահունեան, Ամ.	80,000.-
Տէր և Տիկնի Ճօն Կապրիէս, Ամեր.	80,000.-
Ս. Ցակոր Գէկեցիցի, Ռէլէզըրթառն	800.-
Տիկնի Ալիս Գալուքէնեան, Ամերիկա	12,000.-
Տէր և Տէ. Եղ. Փանոսեան, Ամեր.	120,000.-
Տէր և Տէ. Ար. Ալֆրէս Փիրանեան, Ամ.	8,000.-
Սուրէն Արրաւանեան, Ամերիկա	8,000.-
Փառէն Մ. Վրդ. Աւետիքեան, Ամեր.	8,000.-
Տիկնանց Միութիւն, Օթէւնտ	16,000.-
Թուլալիեան Ընտանիք, Ամերիկա	74,000.-
Տիկ. և Տէ. Առան Գասպարեան, Ամ.	5,600.-
Տիկ. և Տէ. կ. Կորէք, Ամերիկա	12,000.-
Գալուստ Կիւլպէնկեան Հմանարկ.	277,000.-
Նշան և Աննիս Սահանեան, Ամեր.	21,000.-
Քարլ և Աննէ Գարագեան, Ամերիկա	3,550.-
Տէր և Տէ. Արքըր Մարտիկեան, Ամ.	8,000.-
Հայ Օգոնութեան Միութիւն, Եղ.	5,000.-
Հ. Գարակոնցեան Հիմնրկ., Ամեր.	80,000.-
Տէր և Տէ. Թուլէսէք Աղատեան, Ամ.	8,000.-
Տիկնի Ծօլորէս Լէյպման, Ամերիկա	31,925.-
Տէր և Տիկնի Լ. Մարգարեան, Ամ.	8,000.-
Գեղամ և Մարգրերի Զօւագեան, Ամ.	8,000.-
Տէր և Տէ. Գէսորդ Դաւիթիթեան, Ամեր.	8,000.-
Օր. Խօնա Գօլստեան, Ամերիկա	2,000.-
Սամանէլ Եակորեան, Ամերիկա	6,250.-
Օր. Մարիս Գալարա, Ամերիկա	40.-
Արտարեան Աւանդի Վարչ., Լուսուն	190,000.-
Տէր և Տէ. Առաքել Առաքելեան, Աւատրալիս	16,000.-
Տէր և Տէ. Թուլմաս Համամեեան, Ֆր.	3,400.-

## Բառ Լիրա Ա.կ.

Տէր և Տէ. Փու Կոշկարեան, Ֆրանսա 1,700.-	Համակակալութիւններ Ամերիկայի
Գուլու Սուսեան, Ֆրանսա 1,700.-	Համակալութիւնայ Վերաշնաց Միութեան,
Եղ. և Հէլէն Մարտիկեան, Ամերիկա 90,000.-	որ տարեկան 1000 տոլարի նուիրատըրութեամբ ամբողջտկան դաստրան մը կը պահէ և Սերտությոյ Ս. Նշան Վանքաք անունով:
Միքրոն Ի Խոզմէրի Հոփլամազեան, Ամերիկա 54,000.-	Երախտագիտութիւն Հարաւային Ամերիկայն Սէֆէրիկան Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Տէր և Տէ. Կոշկարեան, Ամեր. 9,500.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Տէր և Տէ. Լի և Մելքոնեան, Գան. 20,000.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Տէ. Քոնի Վէնսութօն, Ամերիկա 4,700.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Մելքոն Մարտիկան, Ամերիկա 4,750.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Անահին, Աւետիս, Հրայր Ճաւալեան-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Ներ, Երաւազէւ 10,000.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Տէ. Քոնի Քուլթօն, Ամերիկա 10,000.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Տէր և Տէ. Յակով Քէմէքենան, Ամ. 10,000.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Հայ Օքսի Թէրեն Երևանական, Ամեր. 10,000.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Անգրէս Ճափէքեան, Խան Փաւալոյի 12,500.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:
Գրիգոր և Յասմինիկ Մատուրեաններ 10,000.-	Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:

Համագումար՝ 4,209.095.50

Կուզենք նաև Ժամանակը յիշատակութեամբ թուել այսակղ անունները այն բարերար հոգիներուն, որոնք մեծագումար նուիրատութիւններով պատարեցին ամբողջական դաստրուններու, որոնք կը կոչւին իրենց և իրենց ընտանիքներու անուններով:

Մեր որդիիկան երախտագիտութեամն և սրտագին աշխանմարոյրի զգացումները կը յայտնանք Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ Տ. Տ. Վազգէն Առաջինին, որուն հայրական հոգածութեան իրեւ արդինք, ամէն տարի կը ստանանք 500 Սրբութին նուիրատութիւն մը լոնտանի Արգարեան Աւանդի Խնամակալութեանէն, Սոյն նուիրատութիւնը այս տարի եղած է 650 Սրեւրին, ի պատիւ Վեհ. Հայրապետի Գանակալութեան 25ամեակին:

Մրտագին շնորհակալութիւններ Հայ Բարեկործական Ըսդհ. Միութեան արժանընար Նախագահ Տիրար Ալեքս Մանուկեանին և իր Տէկինջ, որոնց հոգածուկարդարութեամբ ամէն տարի կը ստանանք 1000 Ամեր. Տոլար Հ. Բ. Ը. Մ.՝ Փիթըը և էլիկոպէթ Թօրոսոսեան Հիմնութրամէն, իսկ Տէր և Տէկինջ Ալեքս և Մարի Մանուկեաններու անունով անինք նաև ամբողջտկան դաստրութեամբ:

Մեր երախտագիտութիւնը Լիզպոնի Գալուստ Կիւլպէնկան Հաստատութեան, որ տարեկան 3200 տոլարի նուիրատըրութեամբ կ'օժանդակէ մեր կրթական ճիգին:

Շնորհակալութիւններ Ամերիկայի Համակարաստանայ Վերաշնաց Միութեան, որ տարեկան 1000 տոլարի նուիրատըրութեամբ ամբողջտկան դաստրան մը կը պահէ և Սերտությոյ Ս. Նշան Վանքաք անունով:

Երախտագիտութիւն Հարաւային Ամերիկայն Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:

Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:

Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:

Տիրակառագ Սէֆէրիկան պատուական ընտանիքին, որ կը պահէ երեք դաստրոններ, իր երեք ճիւղաւորութեամբ:

Իսկ նոյն ընտանիքի ուրիշ ճիւղաւորութեամբ Արտաշէօ Սարեան ընտանիքը ամերիկան 2000 տոլարի նուիրատըրութեամբ դաստրան մը կը պահէ իր անունով:

Դարձեալ մեր սրտագին չնորհական լութիւնները Տէր և Տէկին Զարեհ Պատուկեաններուն, որոնք տարեկան 2500 տոլարի նուիրատութեամբ կը բարեկարեն մեր Մանկապարտէզը, իրենց հանգուցեալ մօրաքրոջ Մանիստ Տէր Մեսրոպեանի անունով, որ եղած է Սերուպահանի առաջին Մանկապարտէզանունին:

Մեր զգացումն շնորհակալութիւնները Հառուրդ Գարակէօզեան Հիմնարկութեան շնորհալի Նախագահուունի Օր. Էլյու Գարակէօզեանին, որ տարեկան 1000 տոլարի նուիրատութեամբ ամբողջ դաստրան մը կը պահէ հանգուցեալ Հառուրդ Գարակէօզեանի անունով:

Շնորհակալութիւններ Տէր և Տէկին Զէլէն Մարտիկաններուն, որոնք տարեկան 1500 տոլարի նուիրատութեամբ դաստրան մը կը պահէն իրենց ընտանիքի անունով:

Շնորհակալութիւններ Տէր և Տէկին Եղուարդ Փանոսեաններուն, որոնք տարեկան 3200 տոլարի նուիրատըրութեամբ դաստրան մը կը պահէն իրենց ընտանիքի անունով:

**Ծնորհակալութիւններ Տիար Վարդգագիւն Երէցեանին,** որ տարեկան 5000 տուլարի նուրիբատուութեամբ դասարան մը կը պահէ ի յիշատակ իր հանգաւցեալ տիկնոյշ էվիթիք, որուն հօգիին հանգաւտեան հոմար կ'ազօթենչ սրատագինս և կը հայցին երկնային միխիթորութիւն իր վըշտագնեալ ամուսնոյն:

**Երախտագիտութեան խօսք ունինք Ստեփան Փիլիպպոսեան Հիմնարկութեան և անոր ազնիւ նախագոտ Տիար Ալպէրթ Մոմենեանին,** որ տարեկան 1000 տուլարի նուրիբատուութեամբ դասարան մը կը պահէ Հաստատութեան առունով:

**Հարաւային Ամերիկայէն Գէորգ և Վերա Գարակէօղեաններ 3000 տուլարի նուրիբատուութեամբ դասարան մը պահեցին իրենց անունով՝ Ծնորհակալութիւններ իրենց:**

**Ծնորհակալութիւններ Տէր և Տիկին ձման և Ակնէս Կապրիէլին,** որոնք 1000 տուլարի նուրիբատուութեամբ կը բարերարեն իրենց անունով դասարան մը,

**Նմանապէս Տէր և Տիկին Ռիչըրտ և Կլորիս Մահանեսեաններ տարեկան 1000 տուլարի նուրիբատուութեամբ կը բարերարեն դասարան մը,** որոնց մէր խորին Հնորհակալութիւնները:

**Իսկ Տէր և Տիկին Ռուլթըր և Քէրըլ Խարապեաններ կը պահեն ուրիշ դասարան մը,** նայն առեն աշխատանք տանելով սրպէսպի ուրիշ բարերարներ ևս իրենց նիւթական զնուղղութիւններով տաջակից ըլլան մէր կրթական գործին:

**Ծնորհակալութեան խօսքիր ունինք Կիւլապի Կիւլապէնկեան Հաստատութեան,** որ տարեկան 2000 տուլարի նուրիբատըւութեամբ դասարան մը կը պահէ Հաստատութեան անունով՝ Ծնորհակալութիւններ:

**Հարաւային Ամերիկայէն Տիարպէքիրեան ընաանիքը տարեկան 1000 տուլարի նուրիբատուութեամբ դասարան մը կը պահէ հանգուցեալ Ստորգիս Տիարպէքիրեանի անունով՝ Ծնորհակալութիւններ իրենց:**

**Ծնորհակալութիւններ Տիար Սուրէն Ֆէսնեանին,** որ Ֆէսնեան ընտանիքի անունով կը պահէ դասարան մը,

**Նախանցեալ տարի,** Նիւ Եորքաբնակ Տիար Ռիչըրտ Կրէկըրի իր հանգուցեալ մօր՝ Տիկին Ալիս Գարագալան-Կրէկըրի անունով բարերարեց ամբողջական դասարան մը:

Կը յաւսանէ որ Պր. Կրէկըրի պիտի փափաքի այս և յառաջիկայ տարիներու ընթացքին բարերարել ույն դասարանը՝ Ծնորհակալութիւններ իրեն:

**Ծնորհակալութիւններ Նոեն տեղույս Քաղաքատարանին,** որ այս տարի մէր վարժուանին 150,000 իսր. Լիրայի օժանդակութիւն մը ըրտւ:

**Ծնորհակալութեամբ կ'արձանագրենք որ ինչպէս նախընթաց տարիներուն այս տարի ևս Տիկին Տօլորէս Լէյյամանէն ստացած ենք 350 տուլարի նուրիբատըւութիւն մը,** ի յիշատակ իր հօր՝ հահատակ գրագէտ Գրիգոր Զօնրապի:

**Մասնաւոր ուրախութեամբ և Հնորհակալութեամբ կ'արձանագրենք որ մէր Վարժարանի նախկին առուներէն Տիար Գրիգոր Մատուրեան տարեկան 1000 տուլարի խոստամալ առաջադրած է դասարան մը պահել յայտնելու համար իր Երախտագիտակութիւնը այն տան նկատմամբ՝ ուր ստացած է իրենց իր դաստիարակութիւնը:**

**Դարձեալ Հնորհակալութեամբ կ'արձանագրենք որ Տիթրոյթէն Տէր և Տիկին Յակոս և Արտեմիսի ձմանյեաններ,** Տէր և Տիկին իսկ իստուրու և Նորու Մորչ և Օր. Մէրի Թուվայիեան 926 տուլարի նուրիբատըւութիւն մը ըրտծ են, որ գոյացած է իրենց մօր՝ Տիկին Փառանձեմ Թուվայինի մահուան ամիթով փոխան ծաղկեպակի նուրիբատուութիւններէն: Ազօթեցինք մէր սաներով միտսին հանգուցեալի հոգւոյն հանգստեան և ապրող պարագաներու հոգեկան միխիթարութեան համար:

**Սրագին Հնորհակալութիւններ ուր նինք և Արտասահմանի հետ Մշակութային Կապի Հսկիրակցութեան հագրենսկան կազմակերպութեան և անոր արժանընտիր Նախագահ Վահմագիլ Տիար Վարդգէս Համապատասխանին,** որ տարիներէ ի վեր կ'օժանդակէ մէր Վարժարանին, զրկիլով տարրալուծարանի գործիքներ, գիրքեր, թերթեր, դաստիարակութիւններ, ինչ որ մէր Վարժարանին համար նիւթական և բարու-

## ՏԱՐԵՓԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ, Փ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵՐԿՐ. ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻ

### Ա. — Տարեկան Դաշտահանդէս

10 Մայիս, Կիրակի հետ ժամը 3.30 ին, նախկին ժառանգ. Վարժարանի Մարզպաշտը փաթեցած էր ծնողներու և հետաքրքիրներու բազմութիւն մը, հանդիսատիս ըլլալու Վարժարանի փիզիքական կրթանքին պահումը եղող Տարեկան Դաշտահանդէսին, որ սովորաբար տեղի կ'ունենայ Մայիսի երկրորդ կիրակիին:

Երկուական մրցորդ խումբերու բաժնուում Վարժարանի երկան մարզիկները գարունային մեղմ ու խիստ հաճիլի օդով մօտ երկու ժամեր յաջողեցան ներկաներուն լարուած ուշադրութիւնը իրենց վրայ պահել, յաջողապես գործադրելով մարզանքէ, վազերէ, ուղարձամաղաղերէ ու սրոնցմէ երկուութը նորութիւն էին —, դրաւաւէ և պարագանագութիւնն բաղկացած ըստ բարեկանին ճոխ յայտաբիր մը:

Հանդէսին կը նախագահէր Վարժարանի Տեսուչը՝ Գեղջ. Տ. Կիրակ Եպու, որ պայտագրի աւարտին յաջող մարզիկները պարգևաբարեց բաժաներով ու մեալներով:

### Բ. — Ամավերջի Հանդէս Մանկապարտէզի

31 Մայիս, կեսօրէ ետք ժամը 3.30 ին, ժամանակէն առաջ գրեթէ ամբողջութեամբ լեցուած Հայ Երիտասարդաց Միութեան ընդարձակ որանին մէջ կայտած այս Հանդէսը խիստ հետաքրքրական էր այս տարի: Շնորհալի Մանկավարժութիւները

յական աշքառու նպաստ մըն է, ինչպէս նաև կարելիութիւնը կու տայ մեղի ամէն տարի ուսուցիչ մը զրկելու Հայրենիք, հան ամիս մը շարունակ հետեւելու համար մանկավարժական դասընթացքներու: Տակաւին ամէն տարի մեր աշակերտներէն 2 հոգիներու ամէն կը կու տան իրենց ամառնային արձակաւրդը անցընելու Հայրենիքին մէջ:

Շնորհակալութիւններ՝ «Հայց. Եկեղեցի», «Նոր Օր», «Աևազարէզ» և «Հարժաւմ» թերթերու խմբագրութեանց, սրոնք տարիներէ ի վեր իրենց թերթերը ձրիտրար կը արամադրեն Վարժարանիու:

Շնորհակալութիւններ Տիար Պատրիկ Այնապեանին, Տիար Անդրեաս Ջաֆէրեանին, Հոգլ. Տ. Հայկազուն Վրդ. Մելիք Քարենին, Արժ. Տ. Վարդան Քնյ. Գտառապեանին, Արժ. Տ. Տարիք Քնյ. Մէթենին և Արժ. Տ. Շահն Աւ. Քնյ. Սէմէքնեանին, սրոնցմէ իւրաքանչիւրը իր ընակած քաղաքէն զանազան կրթաւէր հայորդիներէ նուիրատուութիւններ ապահովիրով, նեցուկ կը կանգնի մեր կը թական հասանառութեան:

Մեր առեկան աեղեկագիրը կը փակնեք մեր երախտագիտութեան ամենէն սրատին արտայայտութիւնները բերելով Զերդ թարձր Սրբազնութեան, Ամենապատիւ Ս. Պատրիարք Հայր. որ իրեւ գերագոյն պետը Հայկական Երուսալէմին, Զեր հայրական հոգածութեան և խնամքին առարկան ըրած էք Ս. Թարգմանչաց Երկ. Վարժարանը, իրեւ անոր գիրագոյն անուչն ու առաջնորդը, և մենք Զեր հայրական սրտին գուները միշտ բաց գտանք մեր առջև, ամէն անգամ որ որևէ կարիքի համար պէտք ունեցանք Զեր հայրական աջակցութեան և քաջալերութեան:

Կաղոթիւնք այն բոլոր տարի և ազնիւ հոգիներուն համար, սրոնք Ս. Թարգմանչաց Երկ. Վարժարանի հոգեկան և մտաւոր լոյսի այս հաստատութեան գործակիցները, բարերարներն ու գործակատարները եղան, և բոլորին կը հայցնեք Թարգմանիչ Հայրերու օրնութիւնը:

Այսին ակնածան քով և Եղբայրական սիրով կիրիչել ԵՊՍ. ԳԱՅԻԿԵԱՆ Տեսուչ Ս. Թ. Երկ. Վարժարանի

— Թիւզվ երեք — ոչինչ խնայած էին ընկլու համար արտասանութիւնները, որու ժախօսութիւնները, ժարդանքներն ու հայկական պարերը կարելիութեան սահմանին մէջ գրաւիչ ու անթերի:

Հանդէսին կը նախագահէր Վարժարանին Տեսուչը՝ Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. որ, Մաղրկ գասարանի 13 երկուու շրջանաւարտներուն երգած Շնաս Բարով, Մանկապարագչաց երդէն ետք բաժնեց անոնց վկայականներն ու ՀՊահպաններով փակեց հանդէսը:

#### Գ. — Ամավլերջի Հանդէս Երկրորդական Բամենի

7 Յունիս, Կիւրակի երեկոյեան ժամը 6.30-8.30 Վարժարանի սրահին մէջ կառացած այս Հանդէսը վերջին ձեռնարկին էր 1980-1981 դպրոցական տարեշրջանին,

Սրանց գրեթէ ամրողջութեամբ լիքն էր ծնողներու և հրաւիրեալներու կոկիկ բազմութեամբ, երբ սրան մուտք գործեց Միարանութիւնը, գլխաւորութեամբ Հուս սարապետ Գերշ. Տ. Գորեգին Արքեպս. Գաղտնճեանի:

Հանդէսի տուածին մասը կը կազմէր գեղարուեաստական բաժինը Հնմանեալ Մովանեան՝ Թարգմանչաց շարականի երգեցողութեան և Ընթացաւորտ անհունիքի մը կողմէ կատարուած բացմոն խօսքէն ետք, յյոյտագրի վրայ տեղ գրաւած էին զայդ առենախօսութիւններ (մին՝ Գյանձորի համալարանին և միւսը՝ վիրջիրս վախճանուծ Ամերիկանայ գրադէս Ուիլիբը Սարոյեանի մասին), խմբական արտասանութիւններ և հայրենական գողարիկ երգերու փունջ մը, կատարուած բարձրագոյն կարգերու աշակերտութեան կողմէ և զեկավարութեամբ Տիար Սահակ Գալայնեանի:

Հանդէսի երկորդ բաժնի սկիզբը, Տեսուչ Տ. Կիւրեղ Եպս. հուսաւածներ կարգաց Վարժարանի Տարեկան Տեղեկագրէն (որ կ'երեկի Սիօնի այս թիւզվ), որմէ ետք կատարուեցաւ մրցունակներու և վկայականներու բաշխում: 11 երկուու շրջանաւարտներէն (որոնցմէտ մին Յոյն պարմանունէի մը) մին կարգաց զգայուն ուղերձ մը և Հրաժաշտի Երգեցն ետք, Լուսարարապես Սրբազնը ըրաւ փակման խօսքը, Փաջալերական արտայայտութիւններ ընկելավ ձեռք բերուած արդիւնքին համար: Յորդորեց ընթացաւարտները որ միշտ առաջնորդուին թարգմանչաց ոգիով և օրինակով, Ա. Աթոռոյ օրհներգը փակեց յոյժ տպուսրիչ այս հանդէսը:

18 Մայիս 1981ին, Ա. Գոպին վրայ եղած մահափոքի զազրելի դէպքին առթիւ, հետեւեալ հեռագիրները փոխանակուած են.

Կետական Վարտուզարութիւն — Վատիկան

Երաւագէմ, 14 Մայիս 1981

Խորապէս զգացուած ենք Սրբազն մահանայապետին վրայ գործադրուտն մահափոքին ամարդի արարքին համար: կը մաղթենք շուտափոյթ ապաքինում:

ԵՂԻԶԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
Պատրիարք Հայ Երաւագէմի

Ամեն. Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայոց — Երաւագէմ

Վատիկան, 20 Մայիս 1981

Ն. Սրբութիւնը իր շնորհակալութիւնը կը յայտնէ Ձեր յաւակական և բարեմազթական հեռագրին համար:

ԿԱՐՏԻՆԱԱ. ՔԱՅԱՐՈՂԻ  
Պարտուզար Վատիկանի

## ՅԻՄՈՒԽ ՏԱՐԻ ԸԹ-ԸԹ

### S. ԲԱԲԳԵՆ ԱԹՈՌԱԿԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

26 Ապրիլ 1931 ին, կիրակի օր, Հայէպի Ս. Քառասուն Մանկանց նկեղեցոյ մէջ մեծաշութ հանդիսաւորութեամբ Կատարուած է Ասիսոնի առաջին Խմբագրապիտ Գերց. Տ. Բարգէն նպա. Կիրէսէքրեանի ձեռնադրաւթիւնն ու օժումը, իրեւ Աթոռակից Կաթողիկոս Մ. Տ. Կիրէկիոս։ Այդ առթիւ, Ս. Աթոռոյո Պատր. Տնզապահ Գերց. Տ. Մեսրոպ նպա. Նշանանան հետեւալ հեռագիրը յղած է ծերունազարդ Մահակ Կաթողիկոսին և իր Աթոռակցին։

Սրբութիւն Մտնակ

Կաթողիկոս Հայոց Կիրէկիոյ,

Հալէպ

Շնորհաւորութիւններ Զեր Սրբութեան Աթոռակից Ն. Սրբութիւն Բարգէնի օժումն առթիւ Զեզ կը մազթիւնք երկոր կեանք և երջանիկ ու խոզադ շարօննակումը Զեր քահանայապետութեան։

Տնզապահ

ՄԵՍՐՈՊ ԵԳԻՒԿՈՊՈՍ

Սրբութիւն Բարգէն

Աթոռակից Կաթողիկոս Հայոց Կիրէկիոյ,  
Հալէպ

Մենք և Մեր Ս. Յակոբեանց Միաբարսնութիւնը կ'ուղղենք անկեղծ չնորհաւորութիւններ՝ Զեր Սրբութեան օժումն առթիւ Զերմագիր կ'ազօթենք Նախախնամութեան տառ Զեզի երկոր և առօջ կեանք, կատարելու համար Զեր ծառայութիւնները հանդէպ մեր Սուրբ նկեղեցին և այն հօտին որ յանձնուած է Զեր հոգեսոր ինամժին։

Տնզապահ

ՄԵՍՐՈՊ ԵԳԻՒԿՈՊՈՍ

(«Սիսն», 1931, Ն. Ցարի, Մայիս,  
(Թիւ 5, էջ 158):

Կ'արժէ հս յիշել թէ Աթոռակից Բարգէն Կաթողիկոս ապաժամ զախանեցաւ 1930 թ Յուլիսին, մինչ Մայիս Կաթողիկոս ապրեցաւ մինչև 1939, երբ զախանեցաւ 90 ամեայ։

### ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՔՍԱՆԵՒՀԻՆԳՎԱՍԵԱԿԸ

Մայիս 24, Կիր. օրը առաւօտուն, Ս. Հընշակապետաց նկեղեցիին մէջ, յետ Ս. Պատարագի կատարուեցաւ հոգեհանգըստեան պաշտօն հանգ. ազգ. բարերար Պողոս Փաշա Նազարետի և Միութեան ուրիշ հանգուցեալ բարերարներու հոգւոյն համար, Հ. Բ. Բ. Միութեան Քասանեհնդումեակին առթիւ Այս կրօնական պաշտամունքին նախագահնեց Գերց. Մկրտիչ Եղանակի նպա։ Աղաւնունի։

Իսկ կէսօրէն ետք, անզւոյ Հ. Բ. Բ. Միութեան Մասնաճիւղի Վարչութիւնը գեղեցիկ հանդէս մը կազմակերպած էր ժամ 3-30 ին, Ժառանգաւորոց Վարժարանի ընդուռակ սրանին մէջ, որ լիցուած էր գրեթէ ամրողջութեամբ, մօտաւորապէս 500 հոգի ներկաներով։

Կը նախագոհնէր Ս. Աթոռոյո Պատր. Տեղապահ Գերց. Տ. Մեսրոպ Սրբազն, որ կարճ աւզնընզ մը բացաւ հանդէսօք։

Գլխաւոր խօսողներն էին Գերց. Տ. Մկրտիչ Սրբազն Աղաւնունի և Ցիրո Գ. Միալեան։

Գեղեցիկ արտասանութիւն մը ըրաւ նաև Ժառանգ. Վարժ. ի աշակերտներէն Պ. Շ. Համբարձուն, որ կրցաւ իր նիւթին չնորին ու աւգնութիւնը պատարիչ կիրապով արտայայտել։ Արտասանութիւն մըն աւ ըրաւ Օր. Ա. Զաքեան, Ս. Թարգմանչաց Վ. Բ. ի աշակերտաւէներէն։

Խմբերգուներ երգուեցան Փառ. Սոներու կողմէն Հզզ. Տ. Դաւիթ Վ. Բ. (Զաքեան) առաջնորդութեամբ, և Ս. Թարգմանչաց աշակերտաւէներու կողմէն առաջնորդութեամբ Տիկին Վարդ - Պատրիկի։

Հանդէսին փայլը աւելցուց մանաւանդ Պ. Եղ. Անտամեան, որ գալնակի ընկերացութեամբ ջութակի վրայ ընտիր կտորներ նուագեց։

Նախագահ Սրբազնը «Պահպանիչ» ցով մը փակեց տպաւորիչ Այս հանդէսը, որ անց ժամ մը և երկք քառորդ։

(«Սիսն», 1931, Ն. Ցարի, Յունիս,  
(Թիւ 6, էջ 199):

«ԱԻՐԵ» Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տեղւոյս ազգայիններէն Մ. Թումայ-  
նան երկու հարցումներ ունի, յդուած  
իմբագրութեանս, առաջինը՝ զոյտ ճիշտա-  
ւորումավ. —

Ա) Սիայն մեր եկեղեցին յատուկ է Անդաստան»ի արարողութիւն կատարել: Եւ յետոյ, ինչպահ Անդաստան» չենք կատարեր Խաչվերացէն մինչև Տեառնընդառաջ Կրկառող Յամիսներու ընթացքին:

Բ) Խնչո՞ւ եկեղեցիներու խորանները  
միշտ դէպի Արևելք կը նային:

Ա) Առաջին հարցումին առաջին կէտական կը պատասխանենք մէկ բառով միայն — Այս: Գոլով հարցումի միւս կէսին, արարողութեան անունն իսկ կը յայտնէք ան կը կտաարուի անդերուն — մշտկուած, ցանուած — բերքերու առատութիւնը հայցելու համար Ամենակալէն, ինչպէս որոշ կ'երեկի երրօրդ բաժնին մէջ, ուր կ'օրինուէն և ըրկիրս, անդաստանս և ամենայն պազարերութիւնը տարւայս: Արդ, նկատելով որ Սեպտեմբերի կէսերուն տօնուազ Խաչվերացի ատեն կատերը հաւաքուած ու վարուցանի շրջանը աւարտած կ'ըլլայ, մեր եկեղեցին կը գտարեցնէ կատարումը այդ արարողութեան մինչև Տեառնընդառաջի նսխատօնակը, այսինքն կէսերը Փետրուարի, երբ նշենինիրը իրենց առաջին ծիլերով կ'աւետեն մօտիկութիւնը գարնան եղանակին: Նկատելի է որ Անդաստանն կը կատարուի ամենէն յաճախակի կերպով Յինանց օրջանին, երբ պտուղներ ետև ետքի կը հասուննան ու հունձքի օրեոր կը համնէն:

Բ) Արեւելքը, վաղեմի գարերէն սկըսաւալ, գրեթէ բոլոր ժողովուրդներու մօտահասպատիւ նոյած է չորս կողմերէն, ոսպնեաւե հանկէ է որ իր ծագումը կ'առնէ Երրագունդին լոյս ու ջերմութիւն բնող արեգակը։ Հըէից մօտ ալ Սինակոկները միշտ գէպի արեւելք կը նային, եղողեցիներէն, Երուսաղէմի մէջ բացառութիւն կը կողմէ միայն Ֆրանչիսկեաննեու Ս. Փրկիչ Մայր Եկեղեցին, որուն արանը կը նայի հիւսիս-հիւսիս-արեւարտեան ուղղութեամբ։

## ԱՊՐԻԼԵԱՆ ՑՈՒՑԱԾՈՎ

Սադիմահայ գաղուրը այս տարի եւս,  
առանց յարանուանական կամ կուսակցա-  
կան խօսութեան, արժանաւուալսկո նեց  
տարելարձը Ապրիլեան հայաջին Եղեննին:

Տըուած ըլլալով որ Ապրիլի 24-ը այս  
առքի գուգաղիպած եր բա Հին Տոմարի Ա-  
ւազ Ուրբարին, ուր չեր կարեի մասուցա-  
նել Ս. Պատարագ, ժողովաւրդին մեկ մասը  
առաւտօսեան ժամբ 8-30ին իշաւ Խաչի Ճա-  
նապահեին վեալ զօնուող Հայ-Կարօղիկէ  
եկեղեցին, Եերկայ ըլլալու համար մասուց-  
ուած Ս. Պատարագին, խօսուած հարողին եւ  
կատարուած հոգեհանգիստին: Փակ հայկա-  
կան խանութեան մուտքին կպցուած հինգ  
լեզուներով յայտարարութիւններ կը բացա-  
րէին իմաստը գործադրուիին:

րով: Եթե բափօքը կը մօտենար Ս. Յակոբ-  
եանց Վանքին, ընդհատ ընդհատ զօղսնջել  
սկսաւ զտնզը Մայրավանքին: Ամեն. Մրգ-  
Պատրիարք Հայրը իշխաւ Մայր Տանար, ուր  
նախագահեց հոգեհանգստեան հանդիսաւոր  
պատամուենին եւ ապա, եթե վարեն եկող  
քափօքը հասած էր Մայրավանքի դրան, ան-  
ցաւ զուլսը Միաբանութեան անդամենով,  
դպրուեավ եւ հոս մնացած ժողովուրդով  
սուսաւայուծ քափօքին, որ հանգստեան օա-  
րականներու երգեցողուրեամբ ուղղուեցաւ  
Ս. Գրիգոր պապային գերեզմանատեւքը, մինչ  
հեռաւեսիրի գործիներ կը նկատեիի: Հոն,  
Կրտսոյի նահատակաց յուշարձանին ուրեց  
վար դրուեցան ծաղկեպսակները եւ սկսաւ  
հանդիսանան տպաւորիչ կարգը, որուն աւաւ-  
սին խօս առաւ զեկապուր Տիար Նուպար  
Արօնեան, որ Մեծ Եղեռնի զներու յիշա-  
սուկը ողեկոչչել ես քրաւ պատմականը այն  
սրբունինիկ պատմաւթեռուն, որոնց մէջեն  
անցած է իր գերգասանը առ այդ օւերուն  
— տեսակ մը մանեանկար՝ բոլոր աշնաւիրե-  
նեն նողոպարածներուն: Թեսոյ ժողովուրդը,  
պատառներով ու լոգունցերով, Հին Քա-  
ղաքի պարիսպի հարութ-արեւմտեան անկի-  
ւեն վար իշենլով, անցաւ Ցողպէի դոնեն  
եւ հասաւ Հայ Երթասարդաց Միուրեան  
ակումբը առնելու համար հոգեսոււն: Կսա-  
որ բաւական անյան եւ եթե ժողովուրդը  
ցուտեցաւ:

Ժամ մը ես, Հայ սիրինենք եւ օրիորդ-  
ներէ բաղկացած խումբ մը, Հայր Մանուկիի  
հիւրները եւ անոր պատարգումիք պահան-  
ջող պատառները բաժար բլնջած, խողոզ  
ցոյց մը կազմակերպեց Christian Information  
Centreի դիմաց, համապատասխան  
քրուցիկներ բաժնելով անցուներուն եւ  
օարձավարներուն: Ցոյցը տեւեց ժամու կեա:

Նահատակներու յիշատակին նույրուած  
օրուան եղբափակիչ հանդիսաւրինը կայա-  
ցաւ նոյն երեկոյ ժամը 8ին, Ալեքս եւ Մարի  
Մանուկեան ընդարձակ սրահին մէջ, որ  
ծայրէ ծայր լիցուած էր ժամանակին առաջ:  
Քաղաքիր բոլոր Հայկական Միուրին-  
ներէն հազմուած Եղեռնի Ալեկոյման Յանձ-  
նախումիք Ասենայիս Տիար Ասատուր Ան-  
դրէաստեանի բացան խօսէն ես, մօս երկու  
ժամեր տեսող գեղարուեստական յայտպի  
մը գործադրուեցաւ, որուն իւենց մասնակ-  
ցուրինը բերին տարբեր հասանեներու պատ-  
կանող անձեռ:

Օրուան բանսխօսն էր Սուրբ Արուոյս  
նորբնիք Լուսաւարապետ Գերեց. Տ. Գարե-  
գին Արք. Քազաննեան, որ ընէլ ես պատա-  
հականը Մեծ Եղեռնին տուն տուող պատա-  
հարէերուն, անցրագործաւ Սփիտուքի մեր-  
օւայ անկերպարան վիճակին, ցոյց տարվ  
կերպեր, որոնցման պիտի կրտանք. զոյսե-  
ւել եւ ըլլալ արժանաւոր ժառանգորդները  
մեր հանդապակներու կաւմիք երազին: Կրտ-  
նակի սուզի այս օրուան մէջ — Քրիստոսի  
խաչնուրեան եւ Ազգիխան նահատակաց  
յիշատակի օր — Կ'ուրծի ոգեւորուկի խաչե-  
լուրինը պատկան Յարուբամը եւ նահա-  
տակներուն անի. ններէն փինիկի պես յաւ-  
նող մեր նորածնակ Մայր Հայրենիքով:

Անձնեն յուղիշը այն պահն էր — հան-  
դիսիկի վերջաւուուրեան — եթե ներկաները  
ունկնդրեցին ալու ձայնը Հայր Մանուկիի,  
ձայնագրեալ ժապաւենի մը վրային, ուր 2  
ժամիներ տուոց տառարտիստ վարդապետ  
այնուած ընորութիւնն եղած էր Վ. Թէէկ-  
եանի Շնորհաւուեւէ, Տիասուր:

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը «Պահա-  
նիչով փակեց հանդիսը: Ներկաները խո-  
րապես տպաւորուած դուրս եկան սրահեն:



## ՀՈ-ՅԱՎՈՐԸ ՆԵՐԻՒՅՆ

**ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ**

• Ել. 2 Ապրիլ. — Երիկուտան Հսկումին ի Ս. Յակոբ քարոզեց Հոգչ. Տ. Առպետ Վ.րդ., խօսելով Աւետարանի մէջ պատուած մարդի երիտասարդորդ մասին, որ հայուակ իր օրինապահութեան, կը զդար թէ կատարեալ է էր:

• Ուր. 3 Ապրիլ. — Պաղուան Թառառուն Մանկանց տօնին առիթով, Կէսօրէ ետք լիազաղական ժամերգութիւն իսկ դիշեց Հսկում կատարուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, որը բարողեց Արժ. Տ. Ներսէս Քէյ. Ճէպէնեան, նիւթ ունենալով Ներաստիք տառած լիճը նետուած մարտիրոսներու նահատակամթեան դրուագը:

• Եր. 4 Ապրիլ. — Ս. Քառասուն մանկացն Սերասիօյ: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գևարգիր, ժամարարն էր Հոգչ. Տ. Առկի Արքայոց: Կերարերումը կատարուեցաւ Քառառուն Մանկանց նկորին դիմաց կառուցուած շարժական ուղղանին վրայէն: Դէմը, կաթարցի մը մէջ, 40 կանթեղներ կը պւլպային:

— Կէսօրէ ետք Նըրաշափառով յօւտք կատարուեցաւ Ս. Յարութեան Տաճար, գլխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հոր, որ նախագահէն Գիւտ Խաչի այրին հեց դանուուղ Ս. Լուսաւորի հեղեղնեցու մէջ կատարուած նախատօնակին: Իսկ Տնօրինական Ս. Տեղեաց Բաֆորը գլխաւորեց Հոգչ.

• Կիր. 5 Ապրիլ. — Գատաւորի Կիրակի: Գիշերային և առաջատան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Լուսաւորի Ապա, Պատր. Փոխանորդ Գերշ. Տ. ճանէ Արքեպոս: Հանդիպաւոր Ս. Պատարագ մատուց Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, որմէ ետք նախագահէց նոյնին և Պատաստակելույն շուրջ կատարուած երրադաք մեծահանդէ թափօրին:

• Գէջ. 7 Ապրիլ. — Երիկուտան Հսկումին ի Ս. Հրեշտակապետ քարոզեց Հոգչ. Տ. Դանիէլէ Վ.րդ., խօսելով Տիրոջ Հնորհներու մասին:

• Ել. 9 Ապրիլ. — Երիկուտան Հսկումին ի Ս. Յակոբ քարոզեց Հոգչ. Տ. Պետրէն Վ.րդ., խօսելով հաւատաքի կարեւորութեան մասին:

• Ուր. 10 Ապրիլ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս: Պաշաննեան:

• Եր. 11 Ապրիլ. — Ս. Գրիգորի Լուսաւորչին (Մուտք ի Վիրաց): Առաւատեան ժամերգութեան աւարտին, Ս. Լուսաւորի մասունքը թափօրով փաստարեցաւ Աւագ Մերժ, ճեռամբ Լուսարարապետ Մըրազանին: Ս. Պատարագը աւանդատան Ս. Լուսաւորի սեղանին վրայ մատուց Հոգչ. Տ. Վանիկ Արքայոց:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Կիւրեղ Սպիտակի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեցի ինքնաւշարժերով բարձրացան Զիթենեաց լեռ, ուր Համբարձման Սըրավայրի մեր տաղաւարին տաշտուեցան ժամերգութիւն և ամերգութիւն կամաց գամերակութիւն է ամերգութիւն կատարուեցան հակում և յարակից ժամերգութիւն մատուցուած Տեղական Պատարագով, երբ ուշ գիշեր էր:

• Կիր. 12 Ապրիլ. — Գալստեան Կիրակի: Առաւատուն, Գերշ. Տ. Կիւրեղ Սպիտակ գլխաւորութեամբ, Միաբանանութիւնը դարձեալ ինքնաւշարժերով բարձրացան Զիթենեաց լեռ, ուր Հըրաշափառուի հանգիստաւոր մատքէն ետք, Հոգչ. Տ. Սկան Վ.րդ. եաիսկոպոսական Խոյրով կատարագից մեր վրանամատրան մէջ և քարոզեց Համբարձման խօրհութիւն շուրջ:

• Գէջ. 14 Ապրիլ. — Ս. Հրեշտակապետաց եկեղեցոյ վերջին Հսկումին քարոզեց Հոգչ. Տ. Առկի Արժ. Որդիքեան, խօսելով օրէնքի և աստուծաբին շորհաց մասին:

• Ել. 16 Ապրիլ. — Մայր Տաճարին մէջ պաշտուած Մեծ Պահոց վերջին Հսկումին քարոզեց Արք. Տ. Ներսէս Քէյ. Ճէպէնեան, յորդպրկուլ ներկաները արժանապարագէ դիմաւորելով իրաւուքի արարութեան շատիք:

• Ուր. 17 Ապրիլ. — Այսօր վերջ գտան Մեծ Պահոց յատուկ Արքաւալի և միազգականի ժամերգութիւնները:

• Եր. 18 Ապրիլ. — Օհաւակ յարուբեան Պահուածու: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գևարգիր ժամարարն էր Հոգչ. Տ. Արքիար Արժ. Ճէմբէրնեան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Գլխաւորութեամբ Նըրաշափառով մատուք կատարուեցաւ Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու Մանկազարդի նախատօնակի: մեր վերնատան մատրան մէջ, Հոգչ. Տ. Անուշաւոր Ք.րդ. գլխաւորեց Տնօրինական Սըրավեցաց այցելութեան թափօրը:

• Կիր. 19 Ապրիլ. — Մալովագորդ: Գիշերային և առաւատեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութեամբ, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Արժ. Տ. Ներսէս Քէյ. Ճէպէնեան: Ապա կատարուեցաւ մեծահանդէս Բափօր, երիցս արձմամբ Ս. Գերեզմանին և մէջ անդամ Գատաւորաւելույն շուրջ: Թափօրը կը գլխաւորէր Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս: Թափօրականը ի ճեռին ունէին միթենեաց և արձմանեաց սոսեր, իսկ Կապուտ և Ասորւց թափօրները կը հետեւէին մերինին: Կատարուեցաւ նաև Անդամատանու ժամարը 1ի կը մատնար երբ Միաբանանութիւնը Վանք դառնալով բարձրացան Պատրիարքարան, որը զիսրոււրդ շարականի երգեցուածեամբ յառաջնաւալով Հայոց Թադի մուտքէն:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Անդամատանին նախագահէց Գերշ. Տ.

կիրեղ եպօտ Հոգը Տ. Աւան Վրդը կարգաց ցանկը վարդոյշներու բացման մասնակցող հաւատաշեալներուն նոկ ժիւնաբացեցի սրբաւագրական կարգին անխափանց և առաջարարապես կարգին Գարդան արքանուու Առքիչ առաջներու նման, կատարուեցաւ Աղոստիկի թաւարանին ի նպաստ նույիրատուաթիւն:

• Բջ. 20 Ապրիլ — Աւագ Երեսուն Ռ. Առաւածած Ապրիլ Ֆերզ. Տ. Կիրեղ Եպօտ Գարդան արքը Սրբաւագրի ինքնաշխաթքութեամբ, Սրբաւան Հայրերի ինքնաշխաթքութեամբ մեղմացան Գեթօնամանին ի ձըր ու Հարաշափառուով մատաք գործեցին Ս. Առաջուածածնայ Տաճար, ուր Գերզ Սրբազնը մատոյց օրուառ հանդիսաւոր Ս. Պատարագը Տիրամօր Ս. Գերեզմանին Եպայր:

• Գջ. 21 Ապրիլ — Աւագ Երեսուարքի: Հատ սովորութեան, Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի գութին արեկեակողմը գտաւազ Ս. Ցովին Աւատարանին մատարան մէջ, Փամարան էր Հոգը. Տ. Դանիէլ Վրդը. Համեման: Ս. Թարզունչաց ներք. Վարդարանին բովանդակ աշներուութիւնը ոտացաւ Ս. Հաղորդութիւն: Ցեղուոյ կատարուեցաւ Շուիտաւորաց թափօր, Տաճարէն ներս, գլխաւորութեամբ Հոգը. Տ. Առուշաւան Վրդը. Գջշանեանին:

• Ի. 23 Ապրիլ — Աւագ Հինգսուարքի (Քիւսապ Արքացաց): Մայր Տաճարին մէջ պաշտուած վերգ. Ապաշխարոզացէն քիչ ետք, հանգիւաւոր Ս. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին քրայ: Փամարանը էր Գերզ. Տ. Կիրեղ Եպօտ: Բաւական թիւով ժողովուրդ ստացաւ Ս. Հաղորդութիւն:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Շնտանաւույի սրուագրաւ կարդ, նախագահաւաթեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հորեւ Եպօտ Եպապատճեց լեցուած էին զետական գէմիւրով և ստար հիմքուով: Անկլիքան նուու Անգլիերէնով Ս. Աւատարան կարդաց:

— Ժամը 4.30ին, գէպի Քրիստոնի գույղ բանտերը — Ս. Հրեշտակապետ և Ս. Փրկիչ — կատարած թափօրը գլխաւորեց Հոգը. Տ. Առուշաւան Վրդը, որ Խոսեցաւ Ս. Ցիրենիի ժարին առջև և ի Ս. Փրկիչ, Քրիստոնի չարչարանաց խորհուրդէն գտանք հանելուի:

— Գիշերը Մայր Տաճարին մէջ կատարուած վիաւարման տիրապղեցիկ կարգին քարոզեց Ամեն. Ս. Պատրիարք Արքը, Բնարան սննդալով՝ Ասուածի իմ, Ասուած իմ, ընթէր թողեր զիս, խալին վրայէն արտասանուած սրտակեղեց քարագանչութիւնը Քրիստոսի:

• Ուր. 24 Ապրիլ — Աւագ Աւրարք (Քիւսապ Խակիւրքան) և Յաւուսօն Խամականց: Կէսօրին, Ս. Յարութեան Տաճարի մեջ վերանաւած մատրան մէջ պաշտուեցաւ կարգ Խակիւրքան, նախագահաւաթեամբ Գերզ. Տ. Կիրեղ Եպօտ:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ հանդիսաւոր Վարդ Թագման, նաև խակահաւաթեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօրը:

• Եր. 25 Ապրիլ — Աւագ նարար (Ձրազալոյց Ա. Զաօկի): Առաւատեան ժամը 8.15ին, Ս. Յարութեան նամարի գները բացուեցան մեր կողմէ, բանային առնեւելով Աւագ Թարգման Հոգը. Տ. Ասպետ Վրդը. Պալեանի ձեռքէն:

— Ժամը 10ը քառորդ անց, Միաբանութիւնը, Ամեն. Սբբ. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, մեկնեցաւ Ս. Յարութեան նամար, ուր վլուսութեայի և յարակից հանդիսաւթիւնները կատարուեցան ամենայն հանդիսաւթեամբ մեր կէսօրին, Յունաց Միաբանութիւնը մուտք գործեց նամար, գլխաւորութեամբ իրենց նորընտիր Պատրիարքին, որ նախագահէց Ս. Գերեզմանին շուրջ կատարուած միենց մեծանենէ մափօրին, որմէ ետք կու Ասկանինին Հոգը: Տ. Աւան Վրդը. Կարպեանի ետաւ Ս. Գերեզման, ուրիէ հիգի վարդ կեան ետք դուրս պիտի գար նույիրական լոյսուած անդիշապէս, տեղացի լուսակիլիներու կողմէ, փասնացուելով Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ վերնատան իր պատշգամէն պիտի որնէնէր վարը խոնաւած բացմանդի ժողովուրդը: Տաճարի գանգերու և կոչնակներու զուարթ զանցին կու գան հատութեան, զոր կ թնգացնեն մափօրականը, իրենց գլուխը ունենալով Հագենոր կուսանան Հայրը, որ կը հիգր խօյր եպիկապոսական, և հետեւո՞ Ղպտոց և Ասուածութեամբ թափօրները Վանց գործին, Հ. Մ. Յ. Մ. կ. Հ. Մ. Յ. Արքիներն ու Արքունութիւնը առաջնորդեցին Միաբանութիւնը, որ, Դաւթի թերզին դիմաց, Պատրիարք Ս. Հօր և Լուսահան Հայրութեան զգեստաւորումէն ետք Յարութեան շարականերու երգեցութեամբ յառաջացաւ էլիոր Մայրավանէք ու մտաւ Մայր Տաճար, ուր ն. Ամենապատուաթեան Անետարանի ընթերցաւմը փակէց հանդիսաւթիւնը:

— Ժամ մը ետք, Մայր Տաճարին մէջ ընթացք Կ'ասանն ձրազալոյցի և յարակից հանդիսաւթիւնները: Ս. Պատարագը մատուցուեցաւ Աւագ Սեղանին վրայ: Ճամարան էր Հոգը. Տ. Ասուենին Վրդը. Յավակիւնան: Լուսարապակտ Գերզ. Տ. Գարեգին Արքեպոս: Նախագահաց Ս. Զատիկի նախատօնակին, որմէ ետք Ալյոս յարեաւա շարականը երգելով բարենքի լուրին աւ բարձրացաւ սեղանատօնւ ընթերցի:

• Իիր. 26 Ապրիլ — ԶԱՅՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԵԼԻՆ: Կէս գիշերէն ժամ մը ետք, Մայրաքանքի մեծ անդր սուքի և հանդի նամար, որ կէս ժամ ետք երեկներու մեջ կերպարանին կարք Խակիւրքանի մասը կը պաշտիք մեր վերնամատրան մէկ խօյ մասնակի մասը՝ երից գարձաւամբ Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ, հետեւութեամբ Ղպտոց և Ասուածութեամբ կարք Պատրիարք Հօրիցին Արքեպոս: Գաղանձնեան հանդիսաւոր Ս.

Պատարագ մատոյց Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ և քարոզեց Յարութեան խօսեսդրին շուրջ։ Ս. Պատարագն ու քարոզը ձայնաըփութեցան հերայէլեան ռատիօկայանէն։ Ներկայ էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը։ Վերագրագրին, Հայոց Թաղի մատքէն, Միաբանութիւնը տիրապատճեան յարեւաւի երգեցողութեամբ յառաջացաւ և քարձացաւ Պատրիարքարան։

— Կեսօրէ ետք, Մայրավանքի մեծ բակին մէջ կատարուեցաւ Զատկական մեծ Անդառանուց, գլխաւորութեամբ Ս. Պատրիարք Հօր։

• Եղ. 27 Ապրիլ. — Բ. օր Ս. Զատկի թիւանակ մելուց: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ հանգիւառու Ս. Պատարագ մատոյց Լուսարարապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոս. և ապա, ամպահանինի ներքեւ և կննաց Փայտի մասունքն ի ձեռին, նախագահեց մեծահանգէս թափօրին, որ վերջացաւ չանապարհի երգեցողութեամբ։ Եթեոյ բոլորն ալ բարձրացան Զատրիարքարան, ուր նորին Ամենապատըւթեան Ալը առնելէ ետք Աւատարապետ Արքազանէն սացան Ս. Պատարագի նշխար։

• Եղ. 28 Ապրիլ. — Գ. օր Ս. Զատկի; Ս. Քըլիադրի մատրան մէջ պատարագեց Հոգչ. Տ. Առպետ Վրդ. Պալեան Ապա կատարուեցաւ Կադեհանոսեան զաշտան, նախագահութեամբ Լուսարարապետ Սրբազն Հօր։

• Եր. 2 Մայիս. — Գլխաւուն Ս. Խովիանու Կարապէին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յավհ. Կարապետի խօսանին վրայ ժամարան էր Հոգչ. Տ. Առկի Արդ. Որդիքեան։

• Կիր. 3 Մայիս. — նու Կիրակի (Կրիզապահիկ): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատոյց, ըստ սովորութեան, Լուսահանը՝ Հոգչ. Տ. Առան Վրդ. Ղարեպեան, որ իր քարոզի ընթացքին անդրագարձան Ս. Ալիխարհամարտի մեր բիւրաւոր նահատակներուն, որոնց յիշատակը յարգել սովորութիւն է դարձան Նոր կիրապէին։ Գերը. Տ. Կիրեղ Ապա։ Նախագահեց հանդասեան կարգին։

• Եր. 9 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարան էր Հոգչ. Տ. Վանիկի Արդ. Մանկասարեան։

— Կեսօրէ ետք, վաղուան Աշխարհամատրան կիրակի առթիւն, Գերը. Տ. Կիրեղ Ապա։ Դարիկանի դիմաւորութեամբ, Միաբան Հայրեր Հուշագուռութ մատք գործեցին Ս. Յարութեան Տաճար, ուր արարութիւնները պաշտօւեցան մեր վերնամատրան մէջ։ Տեղինական Սրբատելեաց թափօրը գլխաւորեց Հոգչ. Տ. Արքիար Արեղայ։

• Կիր. 10 Մայիս. — Ավատահամատրան (Կանաչ Կիրակի): Գերեային և առաւոտեան ժամերգութիւնները պաշտօւեցան ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ, Ապա, Գերը. Տ. Կիրեղ Ապա։ Դարիկանի հանգիւառոր Ս. Պատարագ մատոյց Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ և նախագահեց Սրբավայրին առջև կատարուած Անդառանուին։

• Եր. 16 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարան էր Հոգչ. Տ. Առուել Վրդ. Յովակիհեան։

• Կիր. 17 Մայիս. — Կարմիր Կիրակի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Ժամարան էր Հոգչ. Տ. Համբարձում Արդ. Գէլշիշեան։

• Եր. 23 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարան էր Հոգչ. Տ. Առպետ Վրդ. Պալեան։

• Կիր. 24 Մայիս. — Տօն Երեման Ս. Խաչին (351): Առաւոտեան ժամերգութիւն ընթացքին Գերը. Տ. Կիրեղ Ապա։ Կատարեց ընթերցումը Ս. Կիրեղ Հայրապետի առ Կոստանդ Կայսր յազ Թուութիւն։ Հոգչ. Տ. Սևան Վրդ. մատոյց Ս. Պատարագը Աւագ Սեղանին վրայ, որուն վերև կ'երևէր վառ կանթեղներով զարդարուն Ս. Խաչին նշանը։

• Եր. 30 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարան էր Հոգչ. Տ. Առկի Արդ. Որդիքեան։

• Կիր. 31 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատրան մէջ։ Ժամարան էր Հոգչ. Տ. Արքիար Արդ. Տէմբրեան։

• Եղ. 3 Յունիս. — Վաղուան Համբարձման տօնին առիթով, Կեսօրէ ետք, Լուսարարապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոս. գլխաւորութեամբ Սրբաց Հայրեր ինքնաւարժերով բարձրացան Զիթենեաց լեռ, ուր Համբարձման Սրբավայրին վրայ կառուցան մեր վրահամատրան մէջ պաշտօւեցան ժամերգութիւն և նախատօնական։

— Գերը. Սրբանան նախագահեց նաև նոյն վարդին մէջ երեկոյեան ժամը 7-10 Կատարուած սեկնացէի և կալիման Կարգերուն և գիշերային ու առաւոտեան ժամերգութիւններուն։

• Եղ. 4 Յունիս. — ՀԱՅՄԱՐԱՅՈՒՄՅՈՒՆ Տելին: Առաւոտուն, Լուսարարապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոս. Գաղանճեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաւարժերով բարձրացան Զիթենեաց լեռ ու էլքաշավառուուն մատք գործ ձեզ է կամբարձման Սրբավայրը, ուր Գերաշնորհ Սրբազնը մատոյց օրուան հանդիպութիւն Ս. Պատարագը մեր վրանին ներքեւ և քարոզեց Համբարձման խորհուրդին շուրջ։ Ամեն. Արդ. Պատրիարք Հայրը ներկայ եղաւ Ս. Պատարագի մէջ մասին և նախագահեց Մայր Աթոռույ Սիւսէն Ս. Էջմիածինի փափառութեան սարեդաբի առթիւն կատարուած Հայրապետական Մազմանցին, իսկ Գերը. Պատարագի աւարտին Սրբավայրին առջև կատարուած Անդառանուին։

— Կեսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ և կատարութեաց Անդառանուներ Հանդիսապետան էր Գերը. Տ. Կիրեղ Ապա։

• Եր. 6 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Համբարձում վերնամատրան մէջ։ Ժամարան էր Արդ. Տ. Ներսէս Քիչը։

— Բ. Մազկաղաղը ի նախատօնակը պաշտպահաց Ս. Հրեշտակապետ կ եկեղեցւոյ մէջ, Հանգիստապետ էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. Գաղանենան:

• Արք. 7 Յունիս. — Ենկուոյ Մազկաղաղի: Աւատօնեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Արք.:

• Ծր. 13 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Առաքելոց վերին ժամառարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ.:

— Հոգեգպատօնեան հանգիստաւոր նախատօնակին ի Ս. Յակոբ Նախարարական Գերշ. Տ. Եանէ Արքեպոս. Անձմեան:

— Գերշ. Սրբազնին նախադաշնեց նաև գիշերասկըին Մայր Տաճարին մէջ պաշտուած սեկուցէի և Համան կարգերուն:

• Կիր. 14 Յունիս. — ՀՊԳԵ ԳՐԱԸՆՈՒԹՅՈՒՆ: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ օրուան հանդիպաւոր Ս. Պատարագը ժամուոյ, Ս. Յոգի. Անեղերերանի ներքոզ կարդաց և հոգենան քարոզ մը խօսեցաւ Գերշ. Տ. Եանէ Արքեպիհիկոպոս:

— Գերշ. Սրբազնին նախադաշնեց նաև կեսօր եաց Մայր Տաճարին մէջ կատարուած մանաւուանին, որին եաց, Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. Կոխաւութիւնը, Հոգչ. Հայրէր և գաղերէր մեկնեցան Միոնի վերնաւունը և Ս. Օ. Փրկիչ, Կամարարիւ տօնին յատուկ պաշտամանը և հոգենանիուտ:

• Ծր. 20 Յունիս. — Ե. օր Հոգեպալսեան: Ս. Պատարագը Մայրավանը տանիքի Ս. Հոգուոյ մատուցն մէջ մատուց Հոգչ. Տ. Կոմիտաս Պրդ.:

• Կիր. 21 Յունիս. — Թիւառի Սիլայի մագարին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնաւուան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Արքեպոս, Հ. Օ. Մ. Ի. Հ. Ս. Բ. Վ. Վ. Վարչութեանց իրերանաւունը: Հոգենան կատարաւուց վերջեր Հոգու մէջ մախանան Գերշ. Յափաննեն Ս. Վրդ. Կամարականի, որ եղած է Հովիւը տեղուոյ Հայ-Կաթողիկէ Կատարակոթեան:

— Ս. Հոգիսիմեանց նախատօնակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ մէջ: Հանգիստապետ էր Գերշ. Տ. Կիրեղ Եպուու:

• Բ. 22 Յունիս. — Ս. Կուսանաց Հօփիսիմեանց: Առաւտօնեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ եկեղեցւոյ աւանդտաւուն Ս. Հոփիսիմի մատրան մէջ: Ժամարարն էր Վանուոյ Տեսուչը Հոգչ. Տ. Ական Վրդ.:

• Ո. Ո. 26 Յունիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադաշնական գերշաց Գերշ. Տ. Եանէ Արքեպոս.:

• Ծր. 27 Յունիս. — Ս. Դրիգիրի Լուսաւորի (Ելի ի Վիտակէ): Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդտաւուն Ս. Լուսաւորի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Բարեկ Արք. Կամենտէրեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախադաշնական կատարաւուց Գերշ. Տ. Գարեգին Արք.:

Ենոյ ծնրադիր օծէր ողորմեաւ երգուեցաւ: Օ կիր. 28 Յունիս. — Տօն Կարողիկէ նեխնեղուոյ Ս. Եղիմիանի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագէց Հոգչ. Տ. Ասկէ Արք. Արդիքեան: Քարոզեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս., բնարան ունենալով Եղիմիան լուսոյ, և պայ կատարագէց Հայրապետական Մազդանք վան Արքան կատարագէց Ա. Էջմիածնի, նախագահութեամբ Լուսարարապետ Սրբազնին Հոր:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Անդաստանին նախագահէց Գերշ. Տ. Կիրեղ Եպու. Գարիկեան:

## Գ Ա Յ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Վ

• Բ. 6 Ապրիլ. — Ս. Ջեմափիս երիտասարդ Միքարաներէն Հոգչ. Տ. Բարգէն Արք. Անուշեան, որ երկու արքիներէ ի գիր ասուածածարնական դասընթացքի կը հետուի Ամերիկա, քանի մը օրուան համար ժամանեց Ս. Արտուր:

• Գ. 21 Ապրիլ. — Երբազաւոց Ս. Ջատէի տանին առթիւ, Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը, ի գլուխ Միքարաներէան, չնորուարական այցելութիւն տաւան Ֆրանչիսկանց Կուօրատին և Հատինաց Պատրիարքին, և պայ, Տ. Գարեգին Բ. Չ. Եանէ Սրբազնաներու ենու, Պապական հունակին և Անդրէյան Արքեպոսին և կ Տ. Կիրեղի նոր այցելեց Կաթոլիկ և Բառուական փաքր համայնքներու պետերուն:

• Գ. 28 Ապրիլ. — Ս. Ջատէի տանին առթիւ, Բարիւ, Բացի Ղպտական և Ասորիներէն, Պատրիարքան այցելեցին այլ համայնքներու կոռուպտաները, պետական դէմքեր և հելպատուսները Խոկ Յունաց Պատրիարքը Հանգիրձ Միքարանութեամբ, այցի եկաւ յաջորդ օրը:

• Ծր. 1 Մայիս. — Հոգչ. Տ. Դամբէլ Վրդ. Ենուանեան հանգիստացաւ նախադաշնեւ Հայքուի և Հայքայի Տեսուչը կ Տեսուչը, գոխան Ս. Աստուածածնայ Տաճարի Տեսուչ Հոգչ. Տ. Հայրէր Արք. Գալայճանի, որ անձամպէւ ստանձան էր այդ պաշտուածները, հոկ Յունաց Պատրիարքը Հանգիրձ Միքարանութեամբ, այցի եկաւ յաջորդ օրը:

• Գ. 6 Մայիս. — Ս. Գէորգայ տանին առթիւ, Բառմանական եկեղեցւոյ մէջ առքաւած ընդունելութեան ներկայ եղան Հոգչ. Տ. Աւան և Տ. Ասպետ Վրդ. Արք. Անդրէյ Վրդ.:

• Ել. 7 Մայիս. — Խորագէլի Անկարաթեան ՅՅրդ տարեգարձին առթիւ, Դաւթի քրեգին մէջ, Քաղաքապետի կողմէ տրաւած ընդունելութեան ներկայ եղան Ս. Պատրիարքը Հայրը, Գերշ. Տ. Կիրեղի նոր այց, և Հոգչ. Տ. Ասպետ Վրդ.:

• Գ. 13 Մայիս. — Հուանատայի Արտաքին Գործոց նախարար Պր. Վան Տէր-Քլաւու այցելեց Ամեն. Ս. Պատրիարքը Հոր:

• Կիր. 24 Մայիս. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Նախադաշնեց Գաղայի մեր աղքայիներէն Գէպամ Եղալեան տեղարկաւութեան:

## Բ Ա Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

---

Ծնորհաւորական գիր՝ Ա/Խենայն Հայոց Վեճ. Հայրապետէն	102
Ծնորհաւորական գիր՝ Մեծք Տաճն Կիլիկիոյ Կարողիկոսարանէն	103
Ծնորհաւորական գիր՝ Քենըրըպրիթ Արքեպիսկոպոսէն	104
Ծնորհաւորական գիր՝ Վահեմ Տիգրան Ալեքս Մանուկեանն	104
Ծնորհաւորական հեռազիրներ՝ յղուած Ս. Արքուն	105
<b>ԿՐՈՍԴՐԱԿԱՆ</b>	
— Անդրադառումներ	b.
Պատմական Վկայագիր մը Հ. Բ. Ը. Միուրեննեն	109
Ծնորհաւորութեան խօսք Հ. Բ. Ը. Միուրեան	110
Հայկ. Բարեգործական Ընդհ. Միուրեան որուած Կոնֆակներ մէջբերումներ	118
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>	
— Երանի որ ունիցի զաւակ ի Հայաստան .	ՆՈՐԱՅԻ ԱՐՔԵՑՈՒ.
— Կարմիր Կրեակի	ԶԳՈՆ ԵՊՍ. ՏԵՐ-ՑԱԿՈՐԵԱՆ
— Կատարելուրիւն	ԳԵՂՐԻ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ
<b>ՌԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ</b>	
— Քու յիշատակ այս զիւեւ ...	ՎԱՀԱՆ ԹԵՔԵԽԱՆ
— Your memory to-night	ԹՐԳՄ. Մ. ՄԱՆՈՒԿԻԱՆ
— Հոգիս պարապեալ	Գ. ՃԱՐՏԱՐ
<b>ՌԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>	
— Հայրապետ Դափիր Զուլայեցի	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ
Նոր հոգեսոր նովիններ Եւրապայի նորակազմ հայ զաղութենուն	129
Տարեկան Տեղեկագիր Ս. Թ. Երկր. Վարժարանի Կիիթեղ ԵՊՍ. ԳԱԲԻԿԵԱՆ	131
Տարեփակի հանդիսարինն Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանի	132
Հեռազիրներ՝ Ս. Պատին վրայ կատարուած մահափորձին առքիւ	139
<b>ԵԽՍՈՒՆ ԹԱՐԻ Ա.Ռ.Ա.Զ</b>	
— Տ. Բաբկէն Արքուակից Կարողիկոս	141
— Բարեգործականի Քամնինգամեակը	141
<b>«ՍԻՐՈՒ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ»</b>	
— «Անդաստան»ի արարողութեան մասին	142
— Խշջու եկեղեցիներու խորանները դէսի արեւելք կը նային	142
Ապրիլսն Յութասօն	142
<b>Ս. ԱԿԱԿՈՐԻ ՆԵՐՍԻՆ</b>	
— Եկեղեցականին - Բեմականին	144
— Պատօնականին	147